

1701-1703

171  
L-41

2004

2010



Գին կես Արծար Մեծիսիլիկ

# ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՏԱՍՏՐՈՒՀԵԱՑ

ԿԵՆՅԱՂԱՎԱՐՈՒԹԻՒՆ  
ԱՐԲՈՒՆԵՔ • ԽՆԱՄՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆՔ  
ԿԱՆԽԱՀԱՍ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ԳԻՐՅ. Ա.Օ. ՄԱՐՍ

ԹԱՐԴՄԱՆԵՑ Ի ԳԵՐՄԱՆԱԿԱՆԵՆ

Մ. Կ. ՆԱԶԻԿԵԱՆ

Կ. Պ Օ Լ Ի Ս  
Տպագրութեան Ս. Պ. Պարտիզանան

1886

ԱՐՈՂ ԶԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ  
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԵԱՑ

ԳԻՐՔ ԱՌ ՄԱՐՍ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ Ի ԳԵՐՄԱՆԱԿԱՆԵՆ

Մ. Կ. ՆԱԶԻԿԵԱՆ

Կ. Պ Օ Լ Ի Ա  
ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ Ս. Դ. ՊԱՐՏԻՉՊԱՆԵԱՆ

ԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Ազգիս իգական սեռի բարոյականին ազնուացման և կնային պարտաւորութեանց ձշմարիտ ծանօթացուցման փափաքելով հրատարակեցի անցեալ տարի Ռ-Հ-Յ-Ն Կանաչ և Օքտոբեր, գրքին բարգմանութիւնս, և նորա գտած ընդունելութենէն համոզուեցայ թէ մեր գեղեցիկ սեռն իւր վիճակի բարորման պատկանող ու և և աշխատասիրութեան անտարբեր աջօք չնայիր :

Պարտ եր որ բարոյական վիճակի բարորման նպաստող գիրք մը ետքը, մարմնականին ալ օգտակար եղող գիրք մը ներկայացունէի, որպէս զի զառաջինն ընթերցողը, սորա ընթերցմամբ ամրացունելով եւ իւր առողջութիւնը, լինի քաջ ի հոգի և ի մարմին :

Ուստի այս մտածմամբ բարգմանեցի եւ՝ սոյն գիրքը, որ մինչեւ ցարդ հրատարակուածներէն կարի յոյժ տարբեր կերպով կը քննէ երիտասարդունեաց կենցաղակարութեան եղանակն եւ կը ներկայացունէ քաջողջութեան անհրաժեշտ խորհուրդներ :

Սոդ, որովհետեւ ի՞նչ բարիք որ կ'ակնկալուի իգական սեռն, ի՞նչ պարտաւորութիւն՝ առ որ կը հրաւիրուի նա, կարելի չէ տեսնել իրականացեալ առանց ազնիւ բարոյականի և առողջ մարմ-

6478 57

Զ

նոյ, պատրած ջեմ լինիր զանձնս երբ յուսամ թէ  
իմ երկու աշխատասիրուքեամբս ամրացուցած  
լինիմ նիմ՝ որոյ հաստատուքեամբ, որոյ գոյու-  
քեամբն է որ ծնողը պիտի կրնան տեսնել զոր  
ինչ կը փափաքին, ամուսինք՝ գտնել զոր ինչ կ'ե-  
րազեն, որդիք՝ վայելել զայն, որով կը գոհանան  
եւ թէ այդու՝ բարեբաստիկ պիտի լինի ազգային  
մարմինը :

Պ Օ Ն

## ՄԵԾԱՐԱՆԱՑ

Ա.Ո. ՄԻՐՈՂՍ ԲԱՐԻՈՅՆ ԵՒ ՕԳՏԱԿԱՐԻՆ

Ա. Ո.

Ա Զ Ն Ո Ւ Ա Փ Ա Ռ Ա Մ Ո Լ Ս

ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՊԵՏՐՈՍ ԱԶԱՐԵԱՆ

Ի ԹԱՐԴՄԱՆՁԵՆ

## ՆԱԽԱԲԱԿ

Աղջիկ ճը կը լուսաւ ,  
Մայր ճը պատրաստել ըսեւէ :

Այս գիրքը գրուած է մարց համար , որք կրնան  
վստահութեամբ ընթեռնուլ զայս , յորում պիտի  
գտնեն իմաստուն եւ օգտաւէտ խորհուրդներ :

Արդարեւ բժիշկ եմ , սակայն զգուշացած եմ  
գործածելէ այն արուեստական բացատրութիւննե-  
րըն , որոց խորդութիւնը գուցէ վնասէ ընթերցող-  
ուհեացս դիւրազգածութիւնը :

Այս գիրքը կը պատկանի երիտասարդուհեաց ,  
այն է՝ ի մանկական տիոց՝ յարբունս , եւ անտի  
մինչեւ ամուսնութեան հասակի կենաց :

Ես ցոյց տուած եմ թէ՛ այն վասնգներն , ո-  
րոց ենթակայ են մանկամարդք , եւ թէ՛ այն մի-  
ջոցներն , որով զերծ կը մնան այդ վտանգներէ :  
Կենդանի էակաց վրայ՝ ջրոյ , լուսոյ եւ ջերմութեան  
աղղեցութիւնը պարզաբար բացատրելէս զկնի , նը-  
կարազրած եմ համառօտիւ մարմնոյ կազմուածոյն  
գլխաւոր պաշտօնները . ցուցած եմ այն վնասներն

Ժ

որոց կ'ենթարկին մեծ քաղաքաց մէջ բնակող աղջ-  
կունք — առողջական եւ բարոյական տեսակէտնե-  
րով — եւ հաստատած եմ թէ մեր սովորոյթք որ-  
չափ հակառակ են առողջապահական կանոնաց :

Ապա տեսականէն ի գործնականն անցնելով,  
պարզած եմ սննդեան, զգեստաւորման, մարմնա-  
մարզի, գիւղաբնակութեան եւ ի ծովու լոգանաց  
պէս կարեւոր խնդիրներ, եւ աղջկանց կենցաղա-  
վարութեան մէջ մեծ տեղ բռնող պարահանդիսից,  
ակմբոց եւ թատերց համար ալ ցուցած եմ ի՞նչ  
որ պարտ է ընել եւ ի՞նչ որ պարտ է չընել :

Վերջապէս, կանխահաս ամուսնութեան վրայ  
մի քանի դիտողութիւններ ընելով աւարտած եմ  
դրութիւնս, վասն զի այնուհետեւ մեզ չպատկանիր  
աղջկան վիճակը : Կա պիտի լինի կին եւ մայր :

Իցիւ թէ հաճութեամբ ընդունուեր այս գիրքն  
ընտանեաց մայրերէ : Այդ է մեր միակ իղձը :

### ՀԵՂԻՆԱԿՆ

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### ՄԱՍՆ Ա.

Բ Ն Ա Խ Օ Ս Ո Ւ Ի Թ Ի Ի Ն Ա Ղ Զ Կ Ա Ն Ց

ԳԼՈՒԽ	Ա.	Նախնիք եւ շրջակայք	1
ԳԼՈՒԽ	Բ.	Երիտասարդունեաց անիմանակի տարիքը	9
ԳԼՈՒԽ	Գ.	Օդ, լոյս, եւ ջերմութիւն . սո- ցա ազդեցութիւնը կենդանի ե- ակաց վրայ	16
ԳԼՈՒԽ	Դ.	Շնչառութիւն, արեան շրջան, մարսողութիւն	25
ԳԼՈՒԽ	Ե.	Զդային դրութիւն	29
ԳԼՈՒԽ	Զ.	Ուր նեղինակն յոյժ փափուկ նիւ- րոյ մը վրայ կը գրէ	32
ԳԼՈՒԽ	Է.	Երիտասարդունեաց կեանքը՝ մեծ քաղաքաց մէջ	41
ԳԼՈՒԽ	Ը.	Երիտասարդունոյ կեանքին օրմը	45
ԳԼՈՒԽ	Թ.	Քաղաքաց առողջապահական պայմանները	51
ԳԼՈՒԽ	Ժ.	Մարց պարտաւորութիւնները	59

## ՄԱՍՆ Բ.

## ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԵԱՅ

ԳԼՈՒԽ	Ա.	Տեսականին ի գործնական	67
ԳԼՈՒԽ	Բ.	Ախորժակ	70
ԳԼՈՒԽ	Գ.	Կերառուքին	79
ԳԼՈՒԽ	Դ.	Շարունակուրին նոյն նիւրի	84
ԳԼՈՒԽ	Ե.	Մարմնամարզ	96
ԳԼՈՒԽ	Զ.	Գիւղաբնակուրին	111
ԳԼՈՒԽ	Է.	Ծովու բաղանիք	122
ԳԼՈՒԽ	Ը.	Երիտասարդուհեաց զգեստները	143
ԳԼՈՒԽ	Թ.	Տրնուրին , պարանանդէս , երեկոյք , բատրոն	147
ԳԼՈՒԽ	Ժ.	Կանխանաս ամուսնուրին	153

## ԲԱՌԱՑԱՆԿ

թերելինոյ լիէժ	Térebenthine
բնափիոն	Morphine
թրնջլուսոյ ջուր	Eau de melisse
խարտածք երկաթի	Limaille de fer
խնձորաթթու	Acide malique
կատուախոտ	Valériane
շճական թթու	Acide lactique
չուրմ	Chocolat
քափրախառն գոհալ	Alcool camphré

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

---

ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ա. Ղ. Զ Կ Ա Ն Ց

---

Գ Ա Ռ Խ Խ Ա

ՆԱԽՆԻՔ ԵՒ ՇՐՋԱԿԱՅՔ

Զեր գուսարը 43 կամ 44 տարեկան է : Նա կը գտնուի այն հասակի սկիզբն , որ անխմանալի կը կոչուի , վասն զի այդ արդարեւ կենաց այն մասն է , որ նոր ասպարէզ մը կը բանայ նորա առջեւ : Ո՛չ եւս տղայ է նա , բայց չափահաս ալ չէ . իւր պուպրիկներն իրեն համար այնուհետեւ չունին հրապոյր , սակայն փոխան այդոցիկ չփնտռեր այլ ինչ : — Ոչ ինչ չտարբերեր զնա իւր գեռահաս ընկերուհիներէն՝ զորս գեռ երէկ իւր հաւասարները կը նկատէր , բայց եթէ տեսակ մ'ամսորդ ձանձրոյթ , յայտնի կանխազգացում մը , անհանդստութեան մը ստուերը , զոր միայն մօր կամ բժշկին աչերը կրնան գուշակել : Անդիտակից սպասմամբ նա կ'ընկճի մարմնոյ զործարանաց այն մեծ յեղացրջման աղդեցութեան տակ , յորմէ յետոյ կը թեւակոխէ ի չափահասութիւն :

Այս այն վայրկեանն է յորում գիտութեան եւ փորձառութեան ամէն օգնութիւնք անկարող կը լինին այդ փափուկ էակին՝ հարթելու համար կանոնաւոր ուղին , յառաջացունելու համար կենաց ծանրակշիռ եւ որոշ մասին մէջ : Այս այն վայրկեանն է , յորում իւր միաքն ու մարմինը հաւասարապէս զօրացեալ , իրեն ցուցուած ո՛ր եւ իցէ բանին զըրոշմը պիտի կրեն : Դժուարին խնդիր մ'է այս , որ կը լուծուի մեծաւ մասամբ՝ ըստ պայմանաց խառ-

նուածոյ՝ սովորական խրատներով, եթէ չըսեմք՝  
վտանգաւոր նախապաշարմամք :

Արդ, ո՞րպէս առաջնորդելու է այդ աղջկան  
առողջական վիճակին :

Ի՞նչ չափ ցուցուած է, որով կարելի լինի սեղ-  
մալ նորա միտմանց մէկ մասն կամ օդնել այլ մա-  
սին : Պէտք ունի մարմնական շարժմանց, բայց  
ո՞րպիսի շարժմանց : Ի՞նչպէս պարտ է կանոնաւո-  
րել նորա սնունդը, քունը, աքնութիւնը եւ սո-  
վորոյթները : Մարդ դէպ առ ո՞ նպատակակէտ  
պարտի ընթանալ . Ի՞նչ իտէալի պարտ է հետեւիլ :

Այսոքիկ ծանրակշիռ խնդիրներ են, որոց հա-  
մար յոյժ սակաւաթիւ մայրեր հոգ կը տանին, վա-  
սրն զի աղոնց կարեւորութեան վրայ չունին դա-  
դափար :

Բայց այդ խնդրոց ուղիղ լուծումն կարելի է  
յուսալ ա՛յն ատեն միայն երբ խնդրոյ առարկայ ե-  
ղող աղջիկը, փոխանակ հարեւանցի քննութեան  
մէնթարկելու, աշխարհի մէջ նորա ընդունած  
ճշմարիտ դիրքն ալ ի նկատ առնլով քննադատեմք :

Այդ աղջիկն, որոյ առողջութեան հոգն ի մտի  
ունիմք, եւ զոր կ'ուղեմք զերծ պահել ամէն վր-  
տանգէ եւ զօրացունել ապագային մէջ մարմնա-  
պէս եւ բարոյապէս, այդ աղջիկը ձեր դուստրն է,  
այսու բայց նա միանդամայն իւր հօրն ալ զաւակն  
ըլլալով հանդերձ, իւր հաւուն եւ հանւոյն ալ թոռն  
է : Ասոնք եւս ունեցած են եղբայր եւ քոյր, եւ  
ամենքն ալ ձեզ պէս սերած են այն հին ցեղերէն,  
որք դարերէ ի վեր իրարու կը յաջորդեն եւ իրենց  
սերնդեան կը թողուն իրենց անուան հետ, իրենց

մտաւոր կարողութիւնն, արտաքին տեսքն, հի-  
ւանդութեան յանկութիւններն եւ մինչեւ իսկ ան-  
հատական մասնաւորութիւններ կամ եղական սո-  
վորութիւններ, որք երկու սերունդ առաջ անյայտ  
մնալէ ետքը, թոռան թոռին վրայ կը տեսնուին :  
Առանց ձեր գիտութեան, եւ յաճախ անդգալաբար,  
ձեր գուստըն այս եղանակաւ կը միացունէ յինք-  
եան կարգ մը բնոյթներ, զորս չճանչնար, զորս  
դուք իսկ չէք տեսած եւ ձեր ծնողքն իսկ հաղիւ  
կը յիշեն :

Զարմանալի գաղտնիք մը, որ պարտ է յոյժ  
հրաշալի եւ եղական երեւի ձեղ, թէպէտ կարի սո-  
վորական է : Դուք իսկ ձեր աչաց առջեւ ունիք  
միշտ աղող հետեւանքն, եւ զրեթէ ամէն օր կ'օդ-  
տուիք, կը գործածէք այն ոյժը զորմէ կը խօսիմ :

Երբէք մտածած չէ՞ք թէ երբ, օրինակի հա-  
մար, ձեր պարտիզին մէջ սերմանէք լաւ սեր-  
մեր կամ բուրումնաւէտ հողոյ մէջ տնկէք մի բարու-  
նակ, բնութեան զօրաւոր եւ զարմանալի մէկ ոյժը  
շարժման մէջ վրած կը լինիք . ոյժ մը որ կ'անցա-  
նէ անհատէ մը ուրիշ անհատի, սերմէ մը՝ այլ սեր-  
ման, եւ զոր մեք կը պատշաճեցունեմք մեր հաճո-  
յից, զոր կը գործածեմք առանց ճանչնալու, եւ ա-  
ռանց աղոր ինչ լինելը կարենալ սահմանելու, կ'ա-  
նուաննեմք զայն ժառանգ առ ան ու թիւն :

Այսու ժառանգականութիւն կամ բնածին զօ-  
րութիւն, զոր ունին արք եւ կանայք, եւ որով ի-  
րենցմէ ծնելոց կու տան այն յատկութիւնները, որ  
իրենց նմանը կ'ընեն զանոնք :

Այս զօրութիւն ունի երկու գլխաւոր կողմեր,

զորս բնապատումք կը սահմանեն հաստատաւ կանութիւն եւ փոփոխական ութիւն բառերով։ Այս անուններ քիչ ետքը ինքնին պիտի բացայատումն ։ Ադոնց կը յենումք մեր զարդու տնկոց մշակութեան մէջ, եւ երախտապարա լինելու եմք աղոնց, երբ պարտիզանք՝ արուեստական միջոցներով՝ վայրի վարդատունկէ մը, որոյ պարզ կոկոններն հազիւ վարդանման, դուրս կը հանեն այնպիսի հիանալի վարդեր, որոց հազարաւոր տեսակները կը կազմեն մեր ծաղկոցներու շըքեղատեսիլ զարդը։

Այսպէս է նաեւ անասնոց համար։ Փորձառութիւնը սովորեցուցած է մեղթէ, զոր օրինակ, սեւ աքաղաղ մը խորամանկութեամբ Գօշինչինի հաւուց հաւբակի մը մէջ մանելով իւր իշխանութիւնն անդի գործ զրած եւ մաքուր ցեղէ գեղեցիկ հաւուց մնձ մասն մասնաւոր տղեղութեան մասնած է (սեւ մորթ եւ սեւ ոսկեր) եւ այդ ցեղ շարունակած է հաւուց մէջ։

Աստ կը տեսնէք այն երեք երեւոյթներ, զուրոց խօսեցայ ձեզ, այս է՝ ժառանգական ութիւն, որով ամէն էակ իրմէ ծնելոյն կու տայ իւր նշանաւոր յատկութիւններն . հաստատաւ կանութիւն՝ որով ո՛չ ցեղախտանեալ Գօշինչինի հաւք կը մնան անփոփոխ, եւ փոփոխական ութիւն՝ որոյ աղդեցութեամբ սպիտակ մորթունեցողը կ'ունենայ սեւ մորթ։

Իցի՞ւ թէ մարդկային անչափ ախտեր այսպէս դիւրաւ հաստատելի լինէին. վասն զի մարդոցս համար ալ նոյնպէս է, միայն սա՛ տարբերութեամբ թէ

այնչափ դիւրին չէ հեռացունել թերութեամբ, մոլութեամբ կամ ժառանգական հիւանդութեամբք ծանրացեալ անձերն, վասն զի մինչ մեք մեր հաւրակները, մեր ձիոց ու եղանց ախտոները մեծ խընամով կը հսկեմք եւ մեր ազնիւ ցեղը մաքուր պահելու եւ ճարտար ցեղախտանմամբ զայն առաւել ազնուացունելու համար համբերատարութեամբ կըսպասեմք ընդերկար, միւս կողմանէ բախտին կը թողումք մեր ընտանեաց կազմութեան ինչպիզը։

Ըսկերական համեմատութիւն, դրամական շահեր կամ զդայական հրապոյրք, այսոքիլ են որ կ'առաջնորդեն մնել երբ մեք ուղեմք ընսրել մեր գտաեր մի ամուսին, կամ մեր որդւոյ՝ մի կին։ Եթէ հեռատես ծնողք ուղեն տեղեկանալ ընական յատկութեանց կամ առողջական վիճակին ընտանեացն, որոյ հետ կ'ուղեն միանալ, իրենց լաւ զիտաւորութիւնք չատ պարագայից մէջ անյաջող կը մնան, վասն զի այդպիսի բաներու վրայ լուսաբանուելու համար միջոցներ կը պակսին։

Քաջ զիտեմ թէ այսոքիկ մանուածապատ խընդիրներ են, եւ կը խոստովանիմ թէ յոյժ անկարելի է որ ախտով մը կամ փարախի մը մէջ տեղի ունեցած սերական յարաբերութիւնները կարգադրելու եւ որոշելու պէս կարելի լինի նաեւ առաջնորդել քաղաքակրթեալ ընկերութեան մը առողջական վիճակին։ Մանաւանդ թէ չեմ կընար այդչափ ըստորհացունել մարդկային սեոը, վասն զի վերջապէս ե՛ս եւս մարդ գոլով, կը մտածեմ թէ մարդկան քարոզելու համար ընդէ՞ր հաւասարեցունեմ զանձնանամասնոց։ Սակայն առանց հաւատալու թէ ամենայն

ինչ անկարելի է, մարդ կրնայ միշտ իւր գտնուած վիճակին լաւագոյն վիճակի մը փափաքիլ : Կարելի է զգուշացունել մայրերն, որ չմիացունեն իրենց դուստրերն այնպիսի ընտանեաց հետ, որք ի թագըստեան ունին ժառանգական հիւանդութիւններ . զգուշացունել զծողս որ իրենց որդւոց հարսեր առած ժամանակ, վերոյիշեալ սեւ աքաղաղին կատարած խաղին չնմանի :

Կ'ըսեն թէ զիտնալը՝ կանխատեսել է : Ուրեմն գիտցէ՛ք, մայրե՛ր, ընտանեա՛ց մայրեր, եւ միանդամ խելամուտ լինելէ ետքը, ձեզ կը պատկանի ստեղծել միջոցն՝ որ կը հեռացունէ վտանգը : Առ այդ լաւագոյն միջոց է, արդարեւ, ձեր բժիշկը ձեր բարեկամն ընել : Այո՛, պարտ է որ վերապնդին կապերն, որք ի հնումն սերունդէ ի սերունդ կը կապէին բժիշկն ընտանեաց հետ : Ի մի բան, պարտ է որ ընտանեաց բժիշկը վերապնէ իւր յարդը :

Բայց, աւա՛ղ, մեր այժմու բարքն ամենեւին տարբեր ճանրու մը կ'առաջնորդեն մեղ : Կ'ամուսնանամք այժմ ինչպէս որ կ'ապրիմք . . . շոգիով . այժմ չեմք քայլեր, կը վազեմք, ի մօտոյ պիտի թոփմք, այո՛, եւ մինչեւ իսկ կը խոստանան ելեկտրականութեամք անդք ի կեանոս առաջնորդել մեղ : Մեծ համոյք եւ բարի ուղեւորութիւն ձեզ որ կամիքդ :

Բայց չչեղիմք մեր իմողըէն : Կ'ուզեմ ապացուցանել ձեզ թէ ձեր դստեր կեանքը միայն իւր հըրապուրիչ անձին վրայ չսահմանաւորիր, այլ կապուած է նոյն իսկ ձեզմով, որպէս ի նախնեաց՝ յո-

րոց սերեալ է, (առողջաբանութեան մէջ նախնիք ունենալու համար ազնուական լինելու պէտք չկայ) եւ յինքն կը կրէ անոնց տիպարը : Այդ աղջիկը կը վայելէ գեռ եւ թերեւս բաղում տարիներ պիտի վայելէ այն զօրութիւնը, որ կը կոչուի կենսական զօրութիւն եւ որոց չնորհիւ այսօր, զերդ սիրուն զաւակ, իւր ծնողաց խինդն ու հրճուանքն է . վաղիւ պիտի լինի մայր, ապա հանի՛ երբ դուք ա՛լ դադրիք ապրելէ . եւ երբ լրանայ իւր գերը, ինքն ալ պիտի անհետանայ ձեզ հետեւելու համար, բայց ոչ թէ առանց հաղորդելու զայդ զօրութիւն իւր զաւակաց թոռանց եւ թոռան զաւակաց :

Բայց ոչ այսչափ միայն :

Զեր դուստրն, որպէս կապուած է այն անձանց հետ յորոց կը սերի, կապուած է նաեւ ընդամենայի որ կան իւր չուրջն : Յոզը՝ զոր կը չնչէ, երկիրը՝ որ կը կրէ լինքն, զգեստք՝ որք կը ծածկեն զանձնն, եւ կերակուրներ՝ որք կը մնուցանեն զնա, ունին իրեն հետ այնպիսի սերտ վերաբերութիւններ, զորս զիտունք կ'ամուսնեն իւր լրջակալը :

Իցէ թէ բնակիք զիւղի կամ քաղաքի մէջ, լեռան վրայ կամ ի գաշտօրայս, թէ լինիք հարուստ, միջակ կարողութեան տէր եւ կամ թէ լինիք աղմակ կապուրիչ անձին վոտիպիին այն բաշխիչք, զորս քատ, ըստ այնմ կը վոտիպիին այն բաշխիչք, կորս յիշեցի, եւ տարբեր աղդեցութիւն կ'ընեն ձեր զաւակներին կենաց վրայ :

Կը տեսնէք թէ որչափ ընդարձակեցաւ մեր տեսութեան շրջանակը, եւ կը հասկնաք այժմ թէ

ինչո՞ւ համար յայտնապէս հեռացուցի զձեղ մեր գը-  
րութեան սկզբնակէտէն, այսինքն՝ ձեր երեքտանամ-  
եայ դստեր առողջական վիճակը կանոնաւորելու  
խնդրէն : Առանց ձեղ յայտնելու նախապէս այն հի-  
մըն որոյ պիտի յենում, անկարելի էր ինձ բացա-  
յայտ առնել այն խորհուրդներն զորս կ'ուզեմ տալ  
ձեղ :

Անդամ մը, բարեկամներէս մին, որ թէպէտ էր  
հետաքրքիր գիտութեան, բայց անտեղեակ՝ բժշկաց  
արուեստին գաղանեաց, անշուշտ իրեն յոյժ պարզ  
երեցող սա հարցումն ըրաւ ինձ . - ըսէ՛ ինձ, տօք-  
թէու, ջերմն արիւնէ՛ թէ ջիղերէ կը պատճառի :

Բարեկամ, պատասխանեցի, երբ դուք փոխա-  
նակ մի քանի ժամու մէկ քանի եօթնեակ իմ մօտ  
մնաք եւ ուղէք ընթեռնուլ երեք չորս ստուար հա-  
տորներ զորս պիտի ցուցնեմ ձեղ, եւ կարդալով  
զայնս հասկնաք, խելամուտ լինիք եւ ապա ունկն  
գնէք ինձ մի քանի ժամ, յայնժամ թերեւս ուղեմ  
պատասխանել ձեր հարցման . այժմ չեմ կրնար խոս-  
տանալ՝ դոհացունել զձեղ :

Բարեկամս չհաճեցաւ :

Բայց դուք պիտի հաճիք, այնպէս կը յուսամ,  
աղնիւ տիկին . այժմ որ ցուցի ձեղ ուղին, ընթա-  
նամք անդադար :

—○\*:○—

## Գ Լ Ո Ւ Թ Ք,

### ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԵԱՅ ԱՆԻՄԱՆԱԼԻ ՏԱՐԻՔԸ

Տասն եւ հինգ տարի՝ . . . Յուլիայի տարի-  
քը, որպէս եւ բազում այլոց որոց անունները ոչ  
մէկ բանաստեղծ չէ անմահացուցած : Տարիք՝ առա-  
ջին երաղոց, առաջին հառաջանաց եւ առաջին  
յուսահատութեանց . տարիք մը՝ յորում երիտասար-  
դուհին ինքովինքն ի կուտիւն հասունցած կը զդայ,  
եւ իբր ընդ աղօտ կը տեսնէ թէ անծանօթ ապա-  
գայ մը պիտի բացուի իւր առջեւ :

Արդարեւ, երիտասարդուհիք մեծաւ մասամբ  
13 եւ 16 տարեկան տիոց մէջ կ'ունենան գործա-  
րանային այն փոփոխութիւններ, զորոց խօսիլ կու-  
զեմ ձեղ . միայն թէ վերին հիւսիսային երկրաց  
մէջ այս հասակէն փոքր ինչ ուշ, եւ արեւադարձի  
տակ գտնուող երկրաց բնակիչներու համար նուազ  
իմն կանուխ կը կատարին այդ փոփոխութիւնները :  
Այսպիսի ընդհանուր հաստատականութիւն մը կը  
ցուցնէ թէ կայ մի բնական օրէնք, որ կը կանոնա-  
ւորէ ամբողջ արարածոց կեանքն ու աճումը : Ստու-  
գիւ կայ այդպիսի օրէնք մը, զոր յոյժ դիւրաւ պի-  
տի բացատրեմ ձեղ մինչեւ ամենայետին էակաց  
մէջ :

Ամէն ինչ մեր աշխարհի մէջ կը բարգաւաճի  
յաջորդաբար, եւ մարդ՝ որ դորա մէկ մասն է՝ են-  
թակայ է այդ օրինաց :

Յառաջ քան զայս կարեւոր վայրկեան, երի-

տասարդուհին դեռ աղայ էր, կամ լաւ եւս, միջին բան մը, որ իւր չնորհալի ձեւերով եւ գոյզն ինչ համարձակ եւ անհանդարտ շարժումներով՝ կը զանազանէր իւր եղբայրներէն։ Խաղու համար ունի նոյն եռանդն։ աղմուկի, վազվազելու եւ սին քըմահաճոյից համար՝ նոյն փափաքը։

Սակայն օր մը այլ ճաշակներ կը ծնին ի նմա, որպէս եւ ո՛ եւ է անձնապահութիւն մը՝ որ նշան է իւր ապագայ պարկեշտութեան, եւ տակաւ հեռի կը պահէ զնա աղմկաւոր խաղերէ։ Նա դեռ անտեղեակ է ամէն բանի եւ թուի թէ գաղանի բընազդում մը կը դրդէ զնա, իւր մօր կամ իւր հասակից ընկերուհեաց վստահիլ իւր փոքրիկ գաղտնիքներն եւ խորհուրդ հարցանել անոնց։ Թուի թէ նա իւր գործարանային կենաց մէջ տեղի ունեցած դէպքի մը վրայ մութ գաղափար մ'ունի, եւ այս ալ սեռից ճանաչողութիւնն է։ իդականը կը զարթնու յինքեան։

Այդ վայրկենէ հետէ իւր դէմքը ցոյց կու տայ անիմանալի մտածման մը արտայայտութիւնն, իւր վեհերոտ հայեցուածն, իւր հանդարտ ու թոյլ շարժումներն, իւր նոււազ տղայական ձայնը կը զեկուցանեն այն փոփոխութիւնները, որ պիտի կատարէն ի նմա։

Արշալուսոյ առաջին փայլին ցոլացումն է այդ։

Յայնվայր խորհած չէր ո՛ եւ է բանի մը վրայ։ հաղիւ կը հասկնար այլոց միտքն եւ այժմ ինքն կը սկսի խորհիլ։ եւ որպէս է երազելը մտաց համար, նոյնպէս է երկունքն՝ մարմնոյ համար, անցողութեան մի ժամանակամիջոց, յորում կը ժողո-

վին այն նիւթերը՝ զորս քիչ եաքը բանավարութիւնը պիտի գործածէ։ այսպէս, կ'երազէ ամէն առթիւ։ Աշխարհը՝ որ կը շրջապատէ զինքն, իւր սովորական կենաց մէջ պատահած առարկաներն ու էակներն, ամենքն ալ կը լուսաւորին իւր առջեւ եւ ուրոյն ուրոյն կ'երեւին։ Նա այժմ ուշադրութեամբ ունին կը դնէ եւ կ'աշխատի խելամուտ լինել ամենայնի։ Նա կը հետաքրքրի ամէն բանի՝ որոց գոյութիւնը չէր գիտեր քիչ առաջ։ այդչա՛փ սահաւոր էին ցարդ իւր զգացումներն։ Արշալուսոյ կամ վերջնալուսոյ ատեն, հորիզոնի փառաւոր լուսաւորութիւններն, ամայութեան մը տիսրազդած լուսաւորութիւններն, եկեղեցւոյ վեհափառ շքեղութիւնը, անդ լսուած երգոց ձայնը, վերջապէս ամէն ինչ մտածման փափուկ կամ փսեմ առարկայ կը լինին իրեն։ Իւր հոգին պատրաստ է սաւանիլ սիրոյ կամ բարեպաշտութեան վերին սահմանաց մէջ։ Հաստատ հակում մը, անյաղթելի միտում մ'ունի դէպ առ մի վիճակ, կամ մի խտէալ՝ զոր կը զգայ այլ չէ կարող գուշակել, որ կը նեղէ զինքն եւ կը սքանչացունէ։ Վերջապէս նա կը սիրէ ամէն բան, որովհետեւ չկընար սիրել մէկը կամ բան մը։

Ծանրակշիռ եւ վտանգաւոր վայրկեան։ Ընթերցմունք որպէս կը հետաքրքրեն զնա, որպիսի զարմանալի նրբամտութեամբ լոելեայն պահուած իմաստի մը կամ հեռաւոր նմանութեան մը մէջ կը թափանցէ։ Զանազան ձեւերու մէջ պիտի ճանչնաք դուք այդ ներքին եւ զգուշաւոր գրգռութիւնը։ Փոփոխման այդ ժամանակ մանկամարդը պիտի նշմարէ, օրինակի համար, մինչեւ իսկ անտե-

սանելի յատկութիւններ, զորս ունին իւր շուրջը գտնուող ծանօթ կամ լոկ անգամ մը տեսած երիտասարդներ : Նա զիւրաւ պիտի ըսէ ձեզ - ո՛չ, պիտի չըսէ ձեզ եթէ հարցանէք - բայց պիտի գիտնայ թէ Պ. Ն\*\*\* ունի գոռող մաղեր, Պ. Թ.\*\*\* գեղեցիկ ուսներ, Պ. Ա.\*\*\* սիրուն ձեռներ, Պ. Գ.\*\*\* մեծ քիթ մը, թէ այս ինչը սիրալիր, այն ինչը ծաղրելի է : Նա իւր երեւակայութեան մէջ կը պահէ պատկերներն այն սուրբ, զիւցազուն, սիրահար եւ այլն, երիտասարդաց՝ զորս երբէք տեսած է կամ այժմ պատկերատերի մը մէջ կը վնասոէ զնոսա : Կարելի է ըսել այդ աղջկան համար թէ իւր նոր բախտին ի խնդիր կը ճգնի, եւ կը փորձէ իւր ամէն մտքով եւ մտաւորական կարողութեամբ բովանդակ բնութեան մէջ թափանցել :

Մինչ 13 կամ 14 տարեկան աղջկան մը մտաւորական վիճակը կը փոփոխի այսպէս, իւր արտաքին վիճակի մէջ ալ կ'ենթարկի ուրիշ կարեւոր փոփոխութեանց :

Յառաջագոյն էր եռանդնոտ, որպէս յայտնեցինք ի վեր անդ, եւ ապա մեծ հանգարտութիւն մը պիտի տիրէ իւր վրայ : Իւր շարժումները ներդաշնակ պիտի լինին, եւ քիչ ետքը պիտի ունենայ ճշմարիտ կնական չնորհն : Առանց լինելու կին, նա ունի ջղազրութիւն, որ տակաւ իւր մենաբաժինը պիտի լինի : Նա որ կրակութոց էր յառաջագոյն, այժմ զիւրազգայ է, կամ կը մոլորի բառէ մը, նայուածքէ մը եւ կամ անմեղ շարժումէ մը : Իւր սիրատըն, որ յայնժամ կը բարախէր յոյժ կանոնաւոր, այժմ ամենաթեթեւ յուղմամբ մը, թերեւս առանց

յուղման, անկանոն զարկով կը տրոփէ : Նա կը խրնդաց, կը խօսի կամ կը խաղայ, առ երեւոյթս հանգարտութեամբ, եւ ահա յանկարծ ջերմութիւն մը կը համակէ զնա . շունչը կը կտրի, կը դողայ եւ կը հառաջէ ահարկու կերպիւ . սակայն պէտք եղած օգնութիւնը լինելէ առաջ կ'անհետի այդ փոթորիկը, կը մոռցուի . . . մինչեւ նորա կրկնումը : Սուրա կը հետեւի իւր անդամոց ծանրաշարժութիւնը, թեթեւ ճգան մը համար ջղային տկարութիւն եւ յոյժ անկանոն ախորժակ մը . կ'ուզէ ուտել հող, ածուխ, օսլայ, աղ, վերջապէս ամենայն ինչ որ մոլորեալ միտք մը կրնայ մտածել . եւ այս վիճակ, լաւ ի միտ առէք, տեղի կ'ունենայ ամենայն պարզութեամբ, որպէս քիչ մը ետքը համեղահամ կարկանդակ մը պիտի յարմարի իւր ճաշակին : Նա անհանդիս կը լինի գոյզն ինչ այս վիճակէն, այս անիմանալի նեղութիւններէն, բայց որովհետեւ տեւական չէ այս վիճակ, քանի որ կեանքն ըստ առաջնոյն հանդարտութեամբ կ'ընթանայ իւր շուրջն եւ թէ ոչնչ կամ զրեթէ ոչինչ չմատներ արտաքնապէս իւր ներքին վիշտեր, նա կը լոէ, կը սփոփէ զանձն :

Օրեր եւ յաճախ ամիսներ կը տեւէ այս անբընական վիճակը, որ թէպէտ հիւանդութիւն մը չէ, բայց այդ ժամանակամիջոցին մէջ ճշմարիտ չարեաց սերմն կ'արմատաւորի :

Այս է ահա վիճակը՝ որ կոչի անիմանալի տարիք : Պէտք է յաւելուլ աստ թէ այս նկարագիրն ամբողջապէս չյայտներ իրաց ճշմարտութիւնը, եւ կը պատկանի կարգ մը աղջկանց եւ մասնաւորաց

պէս անոնց՝ որք բազմամարդ վայրերու մէջ կը բնակին . իսկ նոքա որ բնակող են բացօթեայ վայրաց, գրեթէ անզգալարար կը մանեն չեղոք վիճակէն ի . . . :

Բայց ներեցէք, ազնիւ տիկին, որ այս նիւթիս մանրամասնութեանց մանելէ առաջ, ներողութիւն խնդրեմ ձենէ լուծելու համար խնդիր մը, որ անմիջական հետեւութիւնն է մեր ըսածին :

Մայր մը, որպէս էք դուք, պարտի՞ տեղեկացունել իւր դուստրն առ այն՝ որ պատրաստեալ կայ նմա, եւ բացատրել նմա այն պատճառներ, որ անհանդիս կ'առնեն զանձն :

Առ այդ կը պատասխանեմ, որպէս ըրած եմ ցայսժամ . — այո՛, ամենեւին այո՛ . մայրը պարտի լուսաբանել իւր դուստրն այս տագնապալի վայրկեաններու մէջ, եւ ազատել զնա երկարատեւ անգիտառթենէ յառաջ եկող վտանգներէ :

Ուրիշ որո՞ւն փափուկ եւ ազգեցիկ ձայնը կը ընայ առանց անհանգիստ առնելու՝ յայտնել այդ անբիծ էակին այն բանը, զոր պարտի գիտնալ : Ո՞ւր կը գտնուի ի մի յօդեալ, հաստատամտութիւնն ու զեղումներ, զորս մայրական գորովն ու փորձառութիւնը միայն կրնան տալ :

Ո՞հ, մի՛ թողուք որ չնչին ու չարամիտ ընկերուհիք յայտնեն այդ մեծ գալանիքը ձեր դստեր : Այդ առաջին պղծութիւն իրեն համար թող պատճառ չինի վախու, զզուանաց եւ ունայն անձկութեան . այլ աղքիւր՝ ողջամիտ եւ լուրջ նկատմանց, յոյս՝ անհասկանալի բայց նախազգացեալ ապադայ մայրութեան :

Այո՛, այս քաջակերիչ ու պարզ խորհուրդը պէտք է լինի առաջնորդ ձեր դստեր երեւակայութեան : Մայրութեան պայծառ ցոլացմամբ պարտիք լուսաբանել իւր սեռին ստորոգելեաց այս յայտնի եւ արտաքին նախնական յայտնութեան նշանակութիւնը :

Մի՛ վախնաք այս բազմավտանգ ճանբուն մէջ աւելի հեռուն երթալէ, միայն թէ երբ փորձառութեան պակասութիւնը եւ իրաց նորութիւնը արգելք լինին աղջկան իմացողութեան, յայնժամ, դո՞ւք, կանայքդ, որ օժտեալ էք ճշմարիտ դուշակութեան ձրիւք, կրնաք այդու հասկնալի եղանակաւ ամէն բան իմանալ եւ ամէն բան կանխասել :

Գե՛ռք առնումք այժմ գրութեանս թելն, ուր մնացինք քիչ մ'առաջ :

Կ'ըսէի ձեզ թէ 13էն մինչ 14 տարեկան եղող աղջիկներ ենթակայ չեն այն անպատեհութեանց, որոյ նկարագիրն ըրի ձեզ : Նոցա բազմաց համար այդ վիճակն ըստ կարելւոյն պարզութեամբ կ'անցնի . նոքա յարբունա կը հասնին որպէս քիչ մը ետքն ալ պիտի լինին մայր, յոյժ բնականապէս եւ առանց ո՛ եւ է աղմուկի :

Այս երանելեաց վրայ զբաղելու պէտք չունիմք, մանաւանդ թէ այդպիսիք կը գտնուին ի գիւղօրայս կամ այն փոքր քաղաքաց մէջ, ուր կենցաղավարութիւնը՝ նուազ բացառութեամբ՝ բոլորովին առանց արուեստի օգնութեան կը կատարի :

Բայց մեծ քաղաքաց մէջ իրաց վիճակն յոյժ տարբեր է : Անդ մարդկան բազմութեան պատճատարբեր է :

ուսւ արտաքին եւ մտաւորական կենաց պայմանք առ երեւոյթս կը գոհացուին եւ այդու վնասակար են առողջութեան :

Ասոր համոզուելու համար , բաղդատեցէք մեծ քաղաքի մը մէջ բնակող կնոջ դիմաց գոյնը՝ գեղջկուհոյ մը դիմաց գոյննին հետ : Այո՛ , քաջ դիմեմ թէ մայրաքաղաքի բնակչուհի մը պէտք չունի արեւակէղ ընել իւր մորթն՝ առողջ զգալու համար զանձն : Ես ալ մամնակից եմ ձեր կարծեաց եւ կը մաղթեմ ինձ համար թէ մի՛ գուցէ , առողջապահական կանոնաց պատրուակաւ , այս զբքի մէջ , իգական սեփի գեղջեցկութեան տիպար ցոյց տամ գեղջկուհին որոյ մորթը միշտ ուռեցած է արեան առատութեանէ : Երբ կը ինսդրեմ , գեղջկուհոյն դիմաց վարդակարմիր գոյնը դիմել , այս ո՛չ թէ ձեզ համար անկարելի եղող օրինակ մը տալու նպատակաւ է , այլ կ'առաջադրեմ լոկ բաղդատական յենակէտ մը , որ յոյժ օգտակար պիտի լինի ձեզ ըսելիքներուս մեկին բացատրութեանը համար :

### ԳԼՈՒԽ Գ.

ՕԴ , ԼՈՅՍ ԵՒ ԶԵՐՄՈՒԹԻՒՆ  
ՍՈՅՍ. ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԿԵՆԴԱՆԻ ԷԱԿԱՑ ՎՐԱՅ

Արեւն՝ իւր լոյսէն զատ ունի ուրիշ ստորոգելի մ'եւս . բնական բաշխիչ մ'է , այսինքն , մին ի հանգամանաց տիեզերական գորութեան , որ տա-

րածեալ ընդ ամենայն՝ կ'օգնէ տիեզերաց եւ անդ դանուող արարածոց կենդանացման : Լոյսը կենսատու գորութիւն մ'է մեր երկրի վրայ . այս այն զվարար պայմանն է՝ առանց որոյ ամէն կեանք կ'ոչ ընչանայ կամ կը վտանդի : Արդարեւ կան այնպիսի էակներ , որ բացարձակաբէս խաւարի մէջ կ'ապրին , որպէս են կարդ մը սունկեր , նգոտութիւնք , ջրային բոյսեր եւ այլ կատարեալ կենդանիք , որպէս են վափկամորթ զեռունք եւ ողորկապատեանք , որք ովկիանոսի խորութեանց մէջ կը գտնուին , յորս արեւու լոյսը յոյժ աղօտ կերպով կը թափանցէ : Բայց ո՛չ միայն այս ստորագոյն կենդանեաց կեանքն անհամեմատելի է մեր կենաց հետ , այլ պէտք չէ մոռնալ իսկ թէ ամէն կենդանի էակ իւր գոյութեան տեւողութիւնը կը պարափ իւր գտնուած տեղեոյն շրջակայից , եւ երբ պարափ իւր գոյութիւնն երաշխաւորող պայմանաց մին փոփոխիք , յայնժամ անպատճառ կամ տեսակը կը փոխուի , կամ ինքն կ'անհետի :

Արդ , որչափ որ քանի մը տեսակ էակաց համար կարելի է ապրիլ առանց լուսոյ , այդու չետեւիր թէ այլք եւս կրնան զրկիլ ի լուսոյ , իցէ թէ յանկարծապէս , իցէ թէ յամրաբար փոփոխմամբ : Այսու ամենայնիւ , ենթաղրելով թէ տեղի ունենան այդ փոփոխութիւնը , յայնժամ իրենց կենաց կանոնաւորութիւնը՝ առողջութիւնը կը վեսափի :

Գրեթէ ամէն օր կը տեսմեմք ասոր օրինակը , երբ ուղեմք ո՛եւ է առւնկ մը անկանոն կերպով անեցունել , անոր տալու համար ճաշակի այն աղնուութիւնը զոր կը վնասուեմք մեր սեղանաց զար-

դուց համար : Ես պիտի ցուցնեմ ձեզ երկու ծանօթագոյն օրինակներ . մշակեալ սունկն եւ երկայն մորուք կոչուած աղցանը , որ պարզապէս մթութեան մէջ մշակուած եղերդ է : Յայտնի է թէ այդ եղանակաւ մշակուած տունկին տերեւներն ունին նուազկոտ սպիտակութիւն մը : Ա, բ են ան ու ազ տունկ մ'է այդ :

Կը լինդրեմ որ չմոռնաք գունոյ համար տրուած այս բացատրութիւնը :

Լուսոյ համար այսչափ :

Բայց արեւը միայն լուսոյ աղքիւր մը չէ , այլ եւ ջերմութեան . այս երկուքն այնպիսի սերտ վերաբերութիւն ունին իրարու , որ միոյն աղդեցութիւնը մինչեւ մէկ աստիճան պատճառ կը լինի միւսն գոյութեան , կամ լաւ բացատրելու համար ըսենք թէ այդ այն շարժումն է , որոյ թրթոռումն յառաջ կը բերէ զօրութեան զանազան աստիճաններ : Այդ թրթոռմանց յամին է ջերմութիւն , իսկ արագը՝ լոյս :

Նորագոյն ժամանակաց այս համոզումն , որ հաստատուած է բազում հետազօտութեամբք եւ փորձերով , սա՛ նշանաւոր ասացուածոյն մէջ կ'ամփոփի , այն թէ՝ բնութեան մէջ ո՛չ ինչ չկորնչիր , ո՛չ ինչ չստեղծուիր , այլ ամէն ինչ կը փոխակերպի : Այս այն է որ կը կոչուի համազօրութիւն տիւն տիւն գերական զօրութեանց :

Երեւակայեցէք թնդանօթի գնդակ մը , որ 3000 մեթր հեռու ընթանալու կարող զօրութեամբ արձակուած լինի . եթէ ճիշդ իւր ընթացից մէջտեղը

դայն կասեցունելու չափ զօրաւոր արգելք մը դընէք առջեւն , այդու զայն անշարժ թողլով , կ'առնուք իրմէ ամբողջ այն զօրութիւնը՝ որով իւր ընթացից մնացեալ 1500 մեթր տեղը պիտի ընթանար Յայնժամ գնդակին մէջ ոչնչացեալ շարժումք կ'երեւի անմիջապէս ուրիշ ձեւով , այն է՝ կը փոխակերպի ջերմութեան , եւ այդ յառաջ եկած ջերմութիւնը , գրեթէ կը հաւասարի կորուսեալ շարժման քանակութեան : Եթէ ընթացից շարժումն լինի աւելի արագ եւ հետեւապէս կորուսան առաւել , յայնժամ ջերմութեան հետ կ'երեւի լոյս . գնդակը կը շինի : Դժբախտաբար զեռ չեմք ճանչնար լոյսոյ համազօրն , որպէս կը ճանչնամք ջերմութեանն :

Այս ջերմութիւնն՝ որ միշտ իւր հետ ունի լոյսն , երկրային էակաց գոյութեան մէջ յանչափս ազդեցիկ բաշխիչ մ'է : Իցէ թէ այս էակը ուղղակի արեւէն՝ որ աղբիւր է ամենայն ջերմութեան՝ կ'առնուն ջերմութիւնը , իցէ թէ իրենք կ'արտադրեն զայն ո՛ւ եւ է շարժմամբ . այսու ամենայնիւ ամէն կենդանի էակը պէտք ունին ջերմութեան , զի կատարեն այն ամէն երեւոյթներն՝ որք որպէս զի կազմաւորեն զայնս այնպէս՝ լինչպէս որ են : Նոքա պէտք ունին ո՛չ միայն ընդհանրապէս ջերմութեան , այլ ո՛ւ եւ է քանակութեամբ ջերմութեան , որ զանազան տեսակներու համար փոփոխական բայց իւրաքանչիւրի համար իներքուստ անփոփոխ է :

Այս կը յայտնէ ձեզ թէ ընդէ՞ր տաք երկրաց տունկերն ու կենդանիք չեն կրնար ապրիլ մեր կիւմային մէջ , եւ թէ միւս կողմանէ լինչո՞ւ համար կիւսիսային տունկերը կ'ոչնչանան ջերմութեան չա-

փաղանցութենէն, որ օգտակար է առաջնոց։ Երկրային էակներէն մարդս միայն կարող է յարմարիլ տարբեր կլիմայից։ Մարդ կրնայ չնորհիւ իւր բընութեան եւ հնարիմացութեան կատարելապէս դիմադրել օդոյ երկդիմի չափազանցութեան, որ փոփոխի ընդ մէջ 30 աստիճանի (զերօյէն վեր եւ 40 զերօյէն վար), որ 90 աստիճանի տարբերութիւն մ'է։ Ուղեւորական պատմութեանց մէջ իսկ, մանաւանդ բարրի նաւապետին պատմութեանց մէջ կ'երեւի թէ մարդ կարող է կրել հարիւրորդամասն ջերմաչափի 56 աստիճանը ցուցնող օդոյ սոսկալի ջերմութիւն մը։

Բայց ներքին ջերմութիւնը զոր կարտազերէք մեք ի ներքուստ, ամենեւին տարբեր ընութիւն ունի։ Աստ սահմանները յոյժ նեղ են եւ չեն անցնիր 43 կամ 44 աստիճանը, այսինքն հարիւրորդամասն ջերմաչափի 30°էն մինչեւ 43°։ Այս երկու ծայրագոյն կէտերէն թէ՛ վար թէ՛ վեր, մարդոյ անկարելի է ապրիլ։ Կը մարի։ Այսկայն երբ մեր ջերմութեան աստիճանը մէկ աստիճան վեր կամ վար լինի, իւր ընական վիճակին մէջ կը համարուի։ Հազուագիւտ բացառութեամբ՝ այդ կէտէն վար՝ ցրտութեան տենդ, եւ այդ կէտէն վեր՝ տաքութեան տենդ կը պատահի։

Կը տեսնէք թէ մեք, թէպէտ առ երեւոյթո կենաց ընդարձակ պայմաններ կը վայելիմք, սակայն փակուած եմք ֆիղիդական նեղ սահմանաց մէջ, որք մեղ չեն թոյլատրեր մեծ խոտորմանց։ Յայսմկ'երեւի յայտնապէս ո'չ միայն բնութեան սքանչելի նախախնամութիւնն, այլ էակաց վախճանաւորութեան զօ-

րաւորապացոյցերէն մին, իմա՝ նախայդացեալ եւ նախորշեալ ծրագիր մը, որով ստեղծուած է տիեզերքն այնպէս՝ որպէս է իւր հիասքանչ պարզութեամբըն։ Ա՛րդ, միանգամ ընդ միշտ ցուցնելէ ետքը այն անվիճելի հարկը թէ մարդոյ պարտ է միշտ ունենալ ներքին հաւասար ջերմութիւն մը, իսր 37 աստիճան, եւ թէ՝ որովհետեւ արտաքին օդոյ բարեխառնութիւնը շարունակ կը փոփոխի ոչ միայն լայնութեան աստիճանաց, այլ տարւոյն եղանակաց եւ օրուան ժամուց հետ, ուստի պարտիմք բացարձակապէս շարունակ մերթ տաքցունել զմեզ, կամ դուրստալ մեր տաքութիւնը, իմա՝ զովացունել զմեզ։ Կը յաջողինք տաքցունել զմեզ մեր մինդով, մեր շունչով եւ ներքին այրմամբ։ Իսկ կը զովանամք ջրոյ շարունական շոգիացմամբ, որ անզգալի արտաշնչութեամբ կամ առատ քրտանց ձեւով կը կատարի մեր մարմույց վրայ։

Ուրեմն, շարունակ այդպիսեաւ անհաստատ հաւասարակցութեան մէջ կը գտնուիմք, որ կը պահէ բաղում ներգործմամբ եւ հակազդեցութեամբ մեր մէջ գտնուող կենսական զօրութիւնը, եւ այսիսկ է որ ի վեր կը հանէ բարեխառնութեան եւ ցեղական պայմանաց յորս կ'ապրիմք։ Աստ ըսկնք անցողակի թէ բարեխառն կիմայ են այնոքիկ, յորս մարդկային ցեղը կ'աճի արագապէս։ Վասն զի մարդիկ բեւեւ ուային գօտուոյ կամ հասարակածի մօտակայ երկրաց ընակչաց պէս, ծայրագոյն կիմայի մը դէմ մրցելու պէտք չունենալով, իրենց ամէն ոյժն կը նուիրեն իրենց մտաւորական կարողութեան բարդաւածան, իրենց

յորում կայ բարձրադաս ցեղից առաւելութիւնն ու գերազանցութիւնը։ Արդարեւ, դիտեցէ՛ք թէ Ասոյ, Ամրիկայի եւ Եւրոպայի, որպէս եւ հիւսիսային Ափրիկէի կեղրոնական մասերու մէջ այնպիսի ժողովուրդք ասլրած են կամ կ'ապրին, որ իրենց այժմու քաղաքակրթութիւնը կը պարտին երկրիս միւս մասերու բնակչաց :

### Այժմ վերադառնամք մեր նիւթին :

Լոյս եւ ջերմութիւն, միայն այս երկու բաշխիչք չեն որ կենսատու զօրութիւն մ'ունին տիեզերաց մէջ։ Կայ ուրիշ մ'ալ որ յոյժ սովորական է եւ մարդկան կենաց համար յոյժ պիտանի։ Այդ է թթուածինը :

Թթուածինը մին է այն երկու կաղից, որ կը կազմեն մեր երկրային միմնոլորտը :

Թթուածինը լուսոյ պէս երկրագնդիս բնակչաց կենաց վրայ միծ ազդեցութիւն ունի, եւ զարմանալի է որ սոցա երկոցունց ալ ազդեցութիւնն այնպիսի իման յարակից են, որ մին չկրնար կատարել իւր դերն առանց միւսին օգնութեան։ Հաստատուած է ա'յն նշանաւոր փորձերով զորս Բրիսթլէյ եւ Սոսիւր ի սկզբան դարուս կատարած են տնկոց աճման երեւութից վրայ։

Տունկերն արեւու լուսոյ մէջ գտնուած ատեն իրենց տերեւոց միջոցաւ կը ծծեն բնածխաթթուն, այդ թթուով սնանելու համար, եւ զուրս կու տան զթթուածինն . իսկ ընդհակառակն մթութեան մէջ կը ծծեն զթթուածին եւ զուրս կու տան բնածխաթթու։ Հետեւաբար, բնութեան հիասքանչ եւ

ներդաշնակ օրէնքն է այս, որոյ զօրութեամբ զմեղ ապեցունող մթնոլորտն անսահմանաբար կը պահէ իւր միօրինակ բաղադրութիւնը, վասն զի փոխան այն մեծաքանակ թթուածնին՝ զոր կենդանիք կը ծըծն շարունակաբար, տունկերն օրուան լուսոյ ատեն կ'արտանչեն նոյնքանակ թթուածին։

Մին այն նշանաւոր ներդործութեանց, զոր կը տեմնեմք բուսոց աճեցողութեան մէջ, լուսոյ եւ թթուածին այն կրկնակ ազդեցութեամբ, կանաչ գոյնին գոյութիւն է։ Սա այնպիսի նիւթով մը կը կազմուի, զոր բուսաբաննը կը կոչեն քլօրօֆիլ եւ որ արեւու ճառագայթից անմիջական ազդեցութեամբ յառաջ կու զայ։ Վերջին մի քանի տարեաց մէջ, արեւու ճառագայթից տեղ եկել կարգական լոյս գործածել սկսած են մեծ յաջողութեամբ։ Այսու կը յայտնուի մասնի մէջ մշակուած եղերդի տերեւոց ըստ պիտակութեան պատճառն, այն է թէ քլօրօֆիլը չկրնար կազմուի նոցա հիւսոց մէջ։

Եթէ տնկոց բնախօսութեան համար տուած բացարութիւններս լաւ ի մտի առիք, կը տեմնէք թէ տնկոց կեանքն ալ կատարեալ լինելու համար ենթարկեալ է մի քանի պայմանաց, եւ թէ մասնաւորապէս պարբին կրել բնական երեք բաշխիչներու ազդեցութիւնը, որք են՝ լոյս, ջերմութիւն եւ թթուածին։

Արդ, բացարձակատիս նոյնն է նաև մարդկան համար։ Մեք եւս մեր սննդեան չափ պէտք ունիմք թթուածին, չերմութեան եւ լուսոյ։ Կեանունիմք թթուածին, արդիւնաւոր լինելու քը բնական լինելու համար, արդիւնաւոր լինելու

համար, ինքզինքն կազմակերպելու եւ յարատեւելու համար, այս երեք նիւթերու մշտատեւ միջամտութեան պէտք ունի. սակայն ի մասին ներդործութեան, սա տարբերութեամբ թէ՛ երբ մարդ զրկուի թթուածինէն, կը մեռնի անմիջապէս. եւ լուսէ զրկուած ատեն կ'եղծանի, որ այդ վիճակն եւս է յապացեալ մահ: Բայց ոչ այսչափ միայն. ընդ մէջ անկոց եւ մարդկան կենաց գտնուած նըմանութիւնը այսչափ չէ: Որպէս ըսի, տունկերն արեւու ճառագայթից անմիջական աղդեցութեան տակ, կը շնոր քլօրօֆիլ կոչուած տեսակ մը հեղանիւթ եւ ացդու տերեւներն ու ոստերը կը կանաչնան: Կոյն ճառագայթից աղդեցութեամբ ի մեղնաւ կը կազմուի մի գունաւոր հիւթ, միայն թէ մերը թուլս է եւ կը կոչուի բիկման:

Այդ հիւթն է որ բացօթեայ վայրեր բնակող անձանց՝ որպիսիք են շնականք, նաւազք, կուտայ այն մամնաւոր ժանդագոյնը, որ բազմաց զիմաց վրայ փայլուն արուրի գունին պէս կը ցոլայ:

Այս արտաքին աղդեցութենէն զատ, կան նաեւ ներքին յոյժ տարբեր գործողութիւնք: Ինչպէս որ առատ լոյսը անկոց մննդառութեան կը նըպասաէ եւ կ'երագացունէ զայն, այնպէս ալ մեղ՝ մարդկան համար այդ լուսաւոր ճառագայթից ողողմունք, լուսաւոր աստեղ այդ գօրաւոր ու չերմ գգուանք կը գրգռեն նիւթոց փոխանակութիւններն, որոցմով կեանքը կ'ապահովի: Մորթը կը գործէ աւելի արագ. արեան շրջանը կ'ողեւորի, շնչառութիւնն աւելի խոր կը լինի. վերջապէս թուի թէ ամբողջ էութեան մէջ գօրաւորագոյն կեանք մը կը

թափանցէ: Նիմէ յաւելում թէ այս պարագայի մէջ, ստամոքսն՝ որ յարաբերութիւն ունի կենաց այդ զօրեղութեան հետ, կը պահանջէ առատ մնունդ, յայնմամ գիւրաւ պիտի համոզուիք թէ գիւղաբնակ աղջկունք ուստի՞ կ'ունենան իրենց գիմաց վարդակարմիր գոյնը:

Թերեւս կարծէք, աիկին, թէ վերջացուցի զիտական ճառս, եւ ըսէք թէ արեւը, գիւղացի աղջկունք եւ կանաչ տերեւներն ի՞նչ վերաբերութիւն կրնան ունենալ ճեր զստեր հետ, որ ի մօտոյ երկայն հանդերձներ պիտի զիկնու: Արդարեւ, առաջին հայեցուածով, սոքա չունին միմեանց հետ ո՛ եւ է յարաբերութիւն, սակայն . . . . :

### ԳԼՈՒԽ Դ.

ՇՆՉԱՐՈՒՈՒԹԻՒՆ, ԱՐԵՍՆ ՇՐՋԱՆ, ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

Դիտա՞ծ էք երբէք քնացող տղեկ մը: Անտարակոյս այո՛: Բայց ո՞րպէս. սիրալիր մօ՞ր մ'աչօք: Արդ, եթէ կը հաճիք, ուշազրութեան առնումք մի անգամ այդ փոքրիկն :

Աքանչանամք դորա փափուկ մարմնոյ նուրբ ձեւերուն վրայ, որոյ ոսկերք բոսորագոյն մօրթին տակ ճարտարութեամբ զետեղուած են: Կը տեսնէք այդ փոքրիկ կուրճքն ո՞րպէս թեթեւ եւ կանոնաւոր կ'ելնէ կ'իջնէ միշտ միօրինակ եւ՝ խոր քնոյ պատճառաւոն՝ առանց գաղարելու: Մօտեցու

ցէ՞ք ձեր ականջն դէմքին . կը լսէ՞ք այդ թեթեւ բզզումն . կը զգա՞ք ձեր այտից վրայ գգուանաց նման ջերմ ու խոնաւ շունչ մը , որ նորա վարդեւ գոյն քթի ծակերէն գուրս կու գայ հանդարտօրէն : — Սանկան չնչառեւտուրն է այդ :

Երեք չորս երկվայրկեանը մի անգամ անգիտակից շարժում մը կ'ընդլայնէ նորա կուրծքը եւ թոքերուն մէջ կը զրկէ՝ զինքը պատող օդէն մասն մի . կ'ուռեցունէ նորա ոնդունքն , օդը կոր ծակերուն մէջ կը մտնէ , անդ կը տաքնայ եւ անտի հազարաւոր փափուկ չնչափողերէն ներս կը թափանցէ մինչեւ թոքերու խորշերն , եւ հազիւ անգր հասած օդը դուրս կու գայ վերստին , նոր օդոյ հոսանքի մը տեղի տալու համար , եւ այսպէս մինչ ցայնժամ , որ չնչառութիւնը՝ այսինքն կեանքը տեւէ :

Բայց գիտէք անշուշտ թէ թոքերու մէջէն օդոյ այս ելեւէջը չնմանիր բերանաբաց խողովակի մէջէ շրջան ընող ո' եւ է ծորանի : Արդարեւ , օդը 1-2 երկվայրկեան ներքին մասանց մէջ մնալով , քիմիական բազում երեւոյթներ կը պատճառէ , որոց գլխաւորն յոյժ բարակ ու նուրբ թաղանթներու մէջէն կազերու փոփոխումն է : Այս թաղանթից մէկ կողմէն օդը կը բերէ թթուածին , եւ միւս կողմանէ՝ արիւնը դուրս տալով իւր բնածխաթթուն , կը ծծէ թթուածին : Երբ օդը մեր թոքերէն կ'անցնի արագ , արիւնն եւս ոչ նուազ կ'երագէ զիւր շրջան : Արիւնը մէկ երկվայրկենի մէջ զրեթէ 60 հարիւրդամեթք արագութեամբ սրտէն կ'ելնէ եւ իւր կազդուրիչ ողողումներով կ'ոռողէ ամբողջ

մարմնոյ խորին ու ծածկեալ մասերն : Ստամոքսի կողերէն ու աղեաց մէջէն անցնելով կ'առնու այն հիւթն , զոր այդ գործարանք կը պատրաստեն մեր կերակուրներէն , եւ ապա իւր շրջանին մէջ լեարդէն առնլով շաքարահիւթն , երիկամանց կը թողուանպիտանացեալ մնացորդ մը , եւ գեղձերու կուտայ՝ զոր ինչ պէտք է հեղուկներու զտման համար : Վերջապէս մեր կաղմուածոյն մէջէն դուրս կը հանէ անպիտանացեալ նիւթերն , անոնց տեղ նորագոյն նիւթեր զնելու համար : Արիւնն՝ այս եղանակաւ կը շարունակէ իւր շրջանը՝ զտուելով , երթեւեկելով , ուրեք հեղեղատի արագութեամբ , ուրեք աւելի յամրընթաց , եւ կը վերագառնայ ի սիրտ : Բայց սրտի ձախի խորչէն կարմրափայլ դուրս ելնելով , իւր աշխատութենէն վերադարձին , այսինքն՝ այս քնացող քնքուշ մարմնոյ իւրաքանչիւր յոդուածին մասն առ մասն նոր զօրութիւն բաշխելէն ետքը , աջ կողմն վերադարձած ատեն կ'առնու յոյժ սեւուրակ զոյն մը : Այս կը նմանի կայծին՝ զոր պարտ է միշտ արծարծել :

Ո՞վ պիտի վերակազդուրէ այս ուժասպառ արիւնն . ո՞վ պիտի տայ գեղեցիկ կարմիր գոյն այդ գնդակիկներու , զորս մարդ կրնայ նմանեցունել փոքրիկ սայլակներու , որ կը փոխադրեն թթուածին , ջերմութիւն եւ կեանք : — Աթնոլորտական օդն է այդ , եւ այդ օդոյ մէջ գտնուած թթուածինն , ում կը պատկանի այդ մասնաւոր գերն : Այս վայրկենական եւ միջնորդական հպաւորութեամբ , զոր բացարեցի քիչ առաջ , օդն է որ արեան կու տայ պէտք եղած թթուածինը , կամ՝ այն այրելիքն՝ ո-

բում պէտք ունի շարունակ իւր ջերմութիւնը պահելու համար՝ ցայնժամ որ կեանքը տեւէ :

Այսոքիկ են քիմիական այն գլխաւոր երեսոյթք, որ կը կատարին մեր կազմուածոյն մէջ :

Կ'ուզէի բացատրել ձեղ թէ ո՞ւստի կու դայ այս արիւնը զոր օդը կը նորովէ բայց չկընար չինել . պիտի ըսէի ձեղ թէ ի՞նչ ձեւ եւ ի՞նչ անուն առած է այն ինձորն ու հացի կտորը, զորս մասուկը կերաւ մի քանի ժամ առաջ . պիտի պատմէի ձեղ թէ մասուկն ինչո՞ւ համար կերած է զայնը, եւ թէ ի՞նչպէս սկսաւ ծամել, թանալ, կրնել եւ . . . կը խնդաք . . . եւ կը վախնաք թէ լսել չուզած բառ մը կը լսէք . . . : Ո՞րդ, քանի որ այդպէս է, աւելի յառաջ պիտի չերթամ, այլ պիտի ըսեմ թէ այն գաղափարային տիպարն է այս՝ ուրում կը մերձենան աւելի կամ նուազ նոքա որ գերազանց առողջութեան տէր են : Բայց կան այն պիտի անձեր, որ զանազան պատճառներով, նոյն կանոնաւորութեամբ չեն կընար կատարել դայդ ամենայն :

Ոմանք աւելի կամ նուազ հեռաւոր ազգականներէ ժառանգած են գէշ կրթուած սիրտ մը, կամ յոյժ նեղ կուրծք մը . այլոց համար ալ ամէն տեսակ կարելի հիւանդութիւնք, գէշ բնակութիւնք, յառաջացեալ տարիք, անդադար աշխատութիւնք՝ որք տակաւ կը փոխակերպէն կազմուածքն՝ արդիւած են կազմաւորութեան վախուկ ու խառնակ այն աշխատութիւնն, որ շարժման մէջ կը պահէ կենաց դործին . եւ որովհետեւ կազմուածոյն մէջ

ամէն ինչ սիրտ յարաբերութիւն ունին իրերաց հետ, եւ թէ ամենափոքր մասն մը ամբողջին հետ սերտիւ կապակցեալ է, այդու շղթային մի օղակը վասուած ատեն, ամբողջ մեքենան կը խանգարի :

Մեր գրած այս մասնաւոր տեսակէտով, կըր նամք իրաւամբ ըսել թէ մեր մարմնը մեքենայ մ'է:

Ցայտայր ջանացի համառօտիւ նկարագրել մարմնոյ կազմուածոյն ընդհանուր կազմակերպութիւնը . ցուցի ձեղ թէ ի՞նչպէս այդ կազմուածը շարունակ գործելով հանդերձ, մեր մննդեամբ ու շընչած օդով միշտ կը վերակազդուրի : Այժմ պիտի բացատրեմ կեզրոնական կանոնաւորիչն, որոյ գործնէութենէն կախումն ունի ամբողջ կազմակերպութիւնը :

### Գ Լ Ո Ւ Թ Ե.

### Զ Ղ Ա Յ Ի Ն Դ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մարդկային մարմնոյ կազմակերպութիւնը նըմանն է մի գաղթականութեան, որոյ վերակացու կը լինի անձ մը, բացարձակ հնագանդութեամբ իւրարու կը համաձայնեցունէ նորա անդամները, կը հոկէ աշխատութեանց, կ'առաջնորդէ նոցա, եւ իւր ստորագասելոց պիտոյից ամէն հոգն ինքն կը ստանձնէ : Մարմնոյ կազմուածոյն այդ պետը ջղային գրութիւնն է . իսկ գաղթականք են գործարանք, որովհ կը յարաբերին միմեանց հետ :

Արդ, որպէս այս պետն ունի իւր աթոռն եւ անտի կու տայ հրամաններ, եւ գործադրութեան համար գաղթականութեան ամէն կողմանց կը բաշխէ պիտանի կազմուածներ, այդպէս ալ կը բարդաւաճի մարդոյ ջղային դրութեան գործոնէութիւնն ուղեղին եւ ողնածուծին մէջ :

Բայց ժամանակի եւ զօրութեան խնայութեան համար, այդ գաղթականութեան մէջ կան օգնական պաշտօնեաններ, որք թէ՛ ընդ միմեանս, թէ՛ պաշտօնապետին հետ, եւ թէ՛ գաղթականաց գործառնութեան ամէն կէտերու վրայ հեռազրաժեկերու միջոցաւ հազորդակցեալ են : Այդ հեռազրաթեկին ու կայանք՝ մարդոյ կազմուածոյն մէջնեարդերն են, որ պաշտօն ունին մէկ կողմանէ գործարանաց պէտքն ու խանգարումները զեկուցանել պաշտօնապետին, եւ միւս կողմանէ հրամաններ եւ կազմուածոյն համար պահանջեալ հեղանիւթերը մատակարարել : Հեռազրական այդ թեկերով, գաղթականութեան պետը կը տեղականաց ո՛ եւ է աշխատութեան խանգարման, ո՛ եւ է պարտազանցութեան, եւ գործիքն այնպիսի իմն կազմուած է, որ ո՛ եւ է վտանգ ամէն թեկերէն միանգամայն կը ծանուցուի : Այդպէս, ամբողջ գաղթականութիւնը միահաղոյն ուրք կ'ենէ եւ կրնայ թշնամոյն յարձակման դէմ պէտք եղած միջոցները ձեռք առնուլ անյապաղ :

Գաղթականութեան իւրաքանչիւր անդամն որպէս եւ գործարանք սերտ համաձայնութիւն ունին իրենց մէջ . վասն զի ինչպէս միոյն բարելաւութիւնը միւսին լաւութենէն կախումն ունի,

նոյնպէս միոյն վեսար միւսին եւս վնաս կը պատճառէ . ուստի, յոյժ զօրաւոր կերպով յօդեալ են միմեանց հետ :

Ամբողջ գաղթականութեան վիճակին լաւութիւնը կամ յուութիւնը կախեալ է իւր պետէն . նա պատասխանատու է նորա զարդացման եւ բարգաւաճման . իւր ձեռաց մէջ է նորա կորուստը կամ գոյութիւնը . առանց նորա՝ գաղթականաց գոյութիւնն անկարելի է, որպէս՝ գործարանային կեանքն առանց ջղային դրութեան, առանց ջղերու գործոնէութեան :

Արդ, կարելի չէ մի գաղթականութեան վնել առանց առաջնորդի եւ պետի, եւ ոչ ալ մի կազմակերպութեան առանց ջղային դրութեան եւ փոխադարձաբար : Վասն զի ընդ մէջ պետին եւ ըստորակարգելոց կայ մի փոխադարձ գործողութիւն, որ կախեալ կ'ընէ զանոնք ի միմեանց եւ որով պարտին իրենց մէջ հաւասարաբար բաժնել շահն ու վնասը :

Գաղթականութիւնն ու գործարանք կը վեսանին երբ պետն անհոգ լինի իւր պաշտօնին . սա եւս կը վեսաի աշխատողաց եւ գործարանաց անհոգութենէն, տկարութենէն : Ուրեմն, գլուխն ու անդամք, գործարանք, սերտ կապակցութիւն ունին ընդ միմեանս :

## ԳԼՈՒԽ Զ.

ՈՒՐ ՀԵՂԻՆԱԿՆ ՅՈՒՅԺ ՓԱ.ՓՈՒԿ  
ՆԻՒԹՈՅ ՄԸ ՎՐԱՅ ԿԲ ԴՐԵ

Չեր կենաց մէջ ժամանակ մը կար, մինչդեռ չէիք դուք, զոր փիլիսոփաներն ի հնումն կ ար եւ ի կ'անուանէին : Նեղ խոռոչի մը խորութեան մէջ ծածկուած, պահպանիչ ծարոց մէջ խնամով պատեալ կ'ապրէիք դուք այն մթին ու լուռ կեանքով, որ կայ այդ խորչերուն մէջ, սպասելով այն վայրկենին, որ գէպք մը կամ լաւ եւս յաւիտենական նախախնամութեան գաղտնախորհուրդ մի որոշումն թոյլ տայ ձեղ ելանել ի լոյս : Չեր շուրջն եւ իրերանման խորչերու մէջ 300,000 փոքրիկ ընկերներ (ըստ բրօֆ. Սարբէի) նոյնպէս առթի կը սպասէին որ ողջունեն զարեգակն : Որչափ ժամանակ մրաբեցիք դուք այդպէս, եւ այն վայրկենին՝ յորում ձեր բանտը ձեղքուեցաւ եւ երբ դուք մօտ էիք ոչընչութեան ստուերց մէջ գլորելու, ուրիշ փոքր խորշ մը պատուելով ի ձեղ, թոյլ տուաւ այն զօրութեանց՝ որ գործի սկսելու համար կը սպասէին այդ վայրկենին :

Աւասիկ մեծ գաղտնիքն, որ անկոյծ կը մնայ մարդկային ամէն հետազօտութեանց առջեւ, որ անիմանալի է եւ պիտի չլուծուի :

Չիա՞ր եւ իցէ . սակայն այդ եղանակաւ էր որ դուք կարողութենէ ի գործ . կարելիութենէ ի ստուգութիւն, քունէ յարթնութիւն եւ յոչնչու-

թենէ յէութիւն եկաք : Ներեցէ՛ք ինձ որ ա՛լ չերթամ յառաջ :

Ամէն էակը ենթակայ են այս օրինաց . ամենեքին եւս ձուածին են . ամէն էակ սերմն ունի յինքեան, եւ սերմեր՝ ապագայ սերմդեան համար, որ պիտի ծնանին իրմէ : Մարդն ալ՝ ուրիշ ամէն արարածոց պէս, ձուի մը կը պարտի իւր ծագումն, եւ բնութիւնը՝ նախախնամնով թէ՛ տեսակին եւ թէ՛ անհատին, զրած է իւրաքանչիւր կնոջ ծոցոյն մէջ՝ իրբեւ մայր ապագային՝ անթիւ փոքրիկ քջիւներ (իրը 300,000) որք ճշմարիտ ձուեր են :

Մարդկային ձուն անհատական աճման սկսելէ ետքը՝ իւր մէջ սպարունակեալ սերմն իւր ապագայ ձեւին ուրուագիծն առնլէն ետքն իսկ այնպէս ծիշդ կը նմանի այլ ձուի, որ ամենաճարտար մանրադէտըն իսկ չէ կարող որոշել զայն յայլոց, եւ թէ կար վայրկեան մը ձեղ համար — այն՝ զորմէ կը խօսէի քիչ առաջ — յորում եթէ ոք բոնէր ու քննէր զձեղ, մարդկային աչքն կարող պիտի չլինէր ճանչնալ, թէ այդ կենդանի անտեսանելի մասնիկէն, կատո՞ւմը, թաշո՞ւն մը, ձի՞ մը թէ մարդկային էակ մը յառաջ պիտի դար :

Ամէն կին ամիսը մի անգամ կ'արտադրէ մի ձու : Այդ հասունցած առաջին ձուն է որ կը պատճառէ ձեր զստեր այն խանգարումներ, յորոց կը նեղուի յոյժ : Ահա գաղտնիքը :

---

Եւ լնչպէս կարելի էր լինել, ի մասին այն աշխատութեան առաւելութեան՝ որոյ ներքեւ կը

հեծէ այդ ատեն այդ վափուկ մարմինը : Ձեր դստրիկը 13 տարեկան է , հետեւաբար դեռ չէ անցած աճման սահմանը , եւ աճելու վրայ է դեռ : Բայց կենդանի էակ մը ծնեքելի նման յանկարծապէս չարձակեր բոյր մը օդն ի վեր , մինչ իւր գլուխն եւ ուսերն յամիաբար եւ տակաւ կը հեռանան յերկրէ , ուր կը հանդչին իւր ոտներ . մարմնոյն վերին մասն կը լայննայ , բազուկներն ու սրունքը կ'երկարին հաւասարօրէն : Երիտասարդուհոյն կուշտերը կը մեծնան եւ կ'ուռին , եւ այդ ուռոյցք կանաց իրանին կարեւոր մասանց ալեճեւ մի ուրուագիրն են :

Անդամազնինք այդ մասն կ'անուանեն աւազան , վասն զի յոյժ կը նմանի աւոր : Այս՝ որ կը կրէ մարմնոյ վերին մասն , իրանին ճիշտ մէջանքը կը գտնուի եւ իբր յենարան կը ծառայէ այն սառցին անդամոց , որ իւր մէջ կը յօդին , եւ իւր խոռոչներու մէջ կը ծածկէ մեր մննդեան , մարսողութեան եւ մեր տեսակին արտադրութեան համար պէտք եղած ամէն գործարաններն :

Արբունքէն առաջ այդ տեղւոյն կողերը գրեթէ ուղղաձիգ են . 9-10 տարեկան հասակին մէջ կը սկսին լայննալ , բոլորակիլ եւ այդու մնցունել աւազանն : Աստ մայրութիւնը ձայն կու տայ : Աստ կը պատրաստուի մանկան առաջին որորանը :

---

Ապա , երիտասարդուհին , որոյ ճաշակն ու միտուները փոփոխումն կրած են , մնձ եռանդով յառաջ կը տանի իւր սկսած ուսումներն :

Փառասիրութիւնը , վարժարանը թողլոյ վայր-

կենին մերձեցումն , տարիքին պատշաճեալ լրջմը-տութիւնը կ'առաւելուն ուսման հակամիտութիւնն ու փափաքն : Նա կը կատարելագործէ իւր մտաւուրական դաստիարակութիւնը . այսինքն՝ իւր փոքրիկ ուղեղին մէջ կը հաւաքէ եւ կ'ամփոփէ բազմատեսակ ծանօթութիւններ : Աստ զանց կ'առնում զանազան ազդեցութիւններն՝ զորոց խօսեցայ ձեղ եւ որք յանձին երիտասարդուհոյն կը զարթուցանեն բնական զարգացումն :

Ծանօթութիւններ հաւաքելը , զանոնք յիշողութեան մէջ տպաւորելը , կարգաւորելը եւ մաղելը՝ աշխատեցունել , զարթուցանել եւ գրգռել ըսել է այն ամնանուրբ միլիոնաւոր գործարաններն՝ որ կոչին խորշք ուղեղի , եւ որք թէպէտ ըստ ինքեան կարող չեն կազմել մի գաղափար , սակայն գորա անհրաժեշտ միջնորդներն են : Այս փոքրիկ խորշերը մեր մարմնական գոյութեան մի մեծ մասըն կազմելով , բնականաբար ենթակայ են նոյն պայմանաց որպէս այլ տարերս . այսինքն՝ կը մնուցանեն , կը փոխակերպեն , կը մաշեցունեն եւ կը վերանորոգեն զմիմեանս , նման միւս խորշերուն . եւ այս ամենայն կը կատարին այնպիսի իմն արագութեամբ , որպէս թէ յոյժ կարեւոր աշխատութեան մը զբաղած լինէին :

---

Արդ , կը տեսնեմք թէ այս փոքր մարմինը ենթակայ է այն ընդհանուր փոխակերպութեան , անհրաժեշտ պիտոյից , ճիշդ այն ժամանակ , յորումնոր պէտքեր վրայ կը համանին . վասն զի երբ առաջին ձուն հասունաց , իւր կասլը խղելուն

պէս, կը զրկէ օգնութեան մի կոչումն առ գլխաւոր պահնորդն՝ իւր եւնորա մէջ դանուած նեարդերու միջոցաւ : (Տես Գլ. Ե.)

Մանրադիտական այս փոքրիկ կաղմուածը պէտք ունի արեան, առա՞տ արեան, որպէս զի կատարէ իւր կոչումն, որպէս զի իւր մօտ տեսակ մը փոքրիկ վրան կանդնուի եւ զայն պահպանէ, որով ծակ մը բացուի եւ ծծելով առաջնորդէ նմա վերջապէս անդը, ում պատկան է : Երբ այդ կոչումը լինի եւ լսուի — եւ այս կոչումներ կը լսուին յաճախ — գլխաւոր վարչութիւնն, այսինքն ողնածուծն, հրաման մը կ'երթայ առ ի գործադրութիւն պահանջուած գործողութեան :

Այս փոքրիկ ձուին շուրջը, զայն շրջապատող գործարանաց մէջ խեղաթիւր եւ անհաւատալի ճարտարութեամբ կարգաւորեալ անցքեր կան, որ արեան համանելուն պէս կ'ուսին եւ կը լցուին մինչեւ եզրն այն մնուցիչ հեղուկով զոր կը ծծեն, եւ որ անդամ մը ներս մտնելէ ետքը չկրնար յեսոս դառնալ : Ամէն կողմէ տակաւ առաւելեալ զօրութեամբ ճնշուող արիւնն առատանալով, կը հասնի վերջապէս այն կէտն, յորում ուրիշ ելք մը չկրնար զըտնել եւ զինքն պատող անօթից նուրբ կողերը խըգելով դուրս կը ժայթքէ : Այս ժայթքումը կատարուելէ ետքը, ամբողջ գործարանաց վրայ յանկարծական հանդարտութիւն մը կու գայ . հաւասարական համարութիւնը կը հաստատի եւ մինչեւ յաջորդ ամիսը, կեանքը կը վերստանայ իւր կանոնաւոր ու լոին ընթացքը :

Այսպէս կը լինի կատարեալ առողջութիւն

վայելող հասուն կանանց համար : Բայց մանկամարդ աղջկանց համար ի՞նչպէս կը լինի :

Յիշեցէ՛ք այն մանրամանութիւնները զորս պատմեցի կանխաւ ի մասին այն անձուկ հաստատականութեան, որ իրարու կը յօդէ կենդանի կազմուածոյ մը ամէն մասերն, այն պաշտօնապետին՝ որ պարտէր յանձանձել իւր բազմաթիւ ստորադասեցունդն ու կեանքը, գաղթականութեան իւրաքանչիւր անդամոց մասնաւոր գերը եւ այն յարաբերութիւնը, որ ունին թէ՛ միմեանց եւ թէ՛ իւրինց պետին հետ : Յիշեցէ՛ք նաեւ թէ գործողութեան կանոնաւորութեան համար, կեղրոնէ ի շրջանակն եւ փոխադարձարար շրջանէն ի կեղրոնն անդադար փոխանակութեան մը պէտք կայ, եւ թէ անհրաժեշտ է որ գլխաւոր անիւք միշտ համաձայն լինին ստորին անուոց հետ :

Դիտեցէ՛ք նաեւ թէ խնդիրը՝ մարմինը միայն այն հաւասարակշուութեան մէջ պահեու վրայ չէ, որ արդէն յոյժ ծանր խնդիր մ'է . այլ թէ մարմինը պարտի անիւլ եւ առաւելուլ այն հեղանիւթերն՝ որ յապագային իւր ծոցէն ելնողներուն յատկացեալ լինի : Խորհեցէ՛ք վերջապէս թէ աշխատութեան այս առաւելութիւնը պէտք է կատարի կենսական այս գործողութեանց հետ, որք չեն կրնար ընդհանուր պատկանական համարութիւնն, որ այդ տաղնապալի վայրկենին մէջ կը պատահին յաճախ :

Այս յանկարծական խանդարումն զրեթէ միշտ արիւնակին եւ ջղային զրութեանց վրայ կը կատարի :

Սոցա առաջինը յուզուելով, շարժուելով հասրիւրաւոր զանազան կէտերէ, թուի թէ տեսակ մը գրգոռութեամբ նեղուելով, անկարող կը լինի սովորական եղանակաւ վարել եւ կարգաւորել բաղմատեսակ շարժումները։ Այդու կը ծագին յանկարծական խոնջութիւնք, ջերմութիւնք, սրտի բաբախմունք, տկարութիւնն, լքումն եւ փոխուսումն այն միտութեանց՝ զորոց խօսեցայ ձեզ։ Ապա անուղղակի կերպով, բնաւորութեան փոխուսութիւն եւ ստամոքսի անհեթեթ ճաշակներ։

Արիւնը, որոյ մեծ պաշտօնն է մնուցանել զողջոյն գաղթականութիւն, այդ խիստ աշխատութեամբ կը սպառէ յաճախ իւր զօրութիւնը։ մասնաւորապէս՝ երբ իւր կորուստը փոխարինելու համար պէտք եղած քանակութեամբ եւ որակութեամբ նիւթ չգտներ իւր չուրջը։ Քիչ մ'առաջ տեսանք թէ առատ մաքուր օդ եւ լոյս պէտք են, որպէս զի ներքին գործարանք, զորս կարելի է կոչել մարմնոյ խոնարարք՝ ստամոքսն ու աղիք՝ ընդունին, պատրաստեն եւ մարսեն մեր կերածները, եւ թէ այս մննդական նիւթերը մեզ յատուկ հիւթի փոխարկելով ոչնչացունելէ ետքը, թթուածինի միջոցաւ արեամբ վերանորոգին։

Արդարեւ, կենսական զօրութիւնն այնչափ անսպառ է ի մեզ, այնպիսի զօրաւոր կայծ մ'է, որ կը յաղթէ ամէն արդեւքներու։ մերթ կը մը թագնի բայց չուտով կը փայլի, եւ տունկի մը պէս միշտ կը ձգնի՝ զինքը կենդանացունող ճառագայթին դառնալ։

Այո՛, այսպէս է երբ սերմը մաքուր, առողջ,

իսկական եւ ամէն թերութիւնէ զերծ է։ Բայց երեատասարդուհին ուստի առնու կորովոյ առաւելութիւնն, որ պէտք է իրեն այդ կարեւոր ժամուն, երբ այն սերմն՝ որում պարտի իւր գոյութիւնը՝ սերնդական տկարութիւնն մը թողած է իրեն։ Երբ ինքն հիւանդութեամբ կամ կանխադոյն ցոփութեամբ փճացեալ ցեղէ մը սերեալ է, եթէ իւր ցուցած զօրութիւնն ըստ ինքեան չիջած է, երբ վերջապէս, աղջկան ծնողքը մեծ քաղաքաց մէջ յարատեւ բնակութեան արգասիքն եղող արենանուազութեան զանազան պատճառներով իրենց զաւկին տուած լինին, կենաց հետ՝ զայդ աղետալի ընող պատճառներ։

Կոչումն բարւոք եղած է առ ինքն, որպէս յայլս։ Զղային դրութիւնն եւս ընդունած է զայդ կոչումն։ բայց արիւն պէտք է։ ո՛ւստի առնուլ զայն, քանի որ չկայ։ եւ ի՞նչպէս կարելի է մրցիլ զիս, այնչափ նուազ մննդեան հիւթ ունի, որ հաերբ այնչափ սոււազ իւր սովորական գործողութեան։ Պէտք էր որ ունենար առատ արիւն եւ ահա ունի հաղիւ իրեն պէտք եղածին չափ։

Արիւնը պէտք էր որ լինէր առատ, զօրաւոր, կարմիր եւ թարմ, եւ իւր վարդեգոյնը կը ներկէ հաղիւ նեարդերն՝ որոց մէջէն կը շրջի, Պէտք է որ արիւնը չինէ ոսկը, զնդեր, միս եւ ջիլ, եւ այն բաշխիչը որ այս բաղմատեսակ աշխատութեան կընային օդնել, կամ սպառած են որպէս օդն, եւ զօրաւորագոյն ախոյեաններէ յաղթուած, կամ որպէս լոյսն՝ ծծուած, խեղդուած են բարձր որմերէ, որոց մէջ գտնուող փոքրիկ բացուածքնե-

բէն մինչեւ որ բնակարանին մէջ թափանցեն, կը մարին եւ կը շիջանին :

Բայց որչափ որ օդն ու լոյսն յոյժ նուազ կերպով կը բաշխուին քաղաքացւոց, սակայն սոքառնին բազմատեսակ ուտեսաներ, որ կրնան բաւականանալ գործարանաց կազմուածոյն պիտոյից, այս' բայց որպէս զի այդ կերակուրներն օգտակար լինին, եւ վերոյիշեալ խոհարարներն լաւ պատրաստել կարենան զայնս, պէտք է որ սննդեան կանոնաւորին եղող ախորժակին ընտրէ, ուզէ զայնս:

Ախորժակ, ահա մեծ խնդիր մը : Ախորժակի պակասութիւնը, կամ անկանոն ախորժակ մը, անսնունդ լինել ըսել է . անսնունդ լինելն յառաջ կը բերէ արեան նուազութիւն . առանց արեան՝ ջղային դրութիւնը չկրնար գործել կանոնաւորապէս, եւ հետեւաբար գործարանը չեն անանիր : Եթէ դոքա անսուաղ մնան, յայնժամ ամբողջը կը խանդարի, եւ որովհետեւ ամբողջ կազմուածն անանջատ օղակի մը կը նմանի, այդու միշտ վերըստին իւր չուկէտը կը դառնայ :

Երբ օդ, լոյս եւ շարժում պակսին, ախորժակը կ'անհետի, եւ ընդ նմին հետեւանքն՝ որոց պատճառն ինքն է, եւ զորս բացայացեցի ձեզ մանրամասնաբար :

Կը տեսնէք այժմ թէ այն խնդիր, որ քիչ առաջ յոյժ կնծուստ կ'երեւէր, կը համոզէ վերջապէս դձեղ վնատել ու գտնել միջոցն ու եղանակ, բաւական քանակութեամբ լաւ արիւն տալու համար ձեր աղջկան, որպէս զի գոհացունէ այն պիտոյիցն,

որ իւր այժմու հասակին պահանջմունքն են : Կը տեսնէք նաև թէ այս խնդիրը պիտի լուծուի պատշաճապէս, երբ կարող լինիմք տալ աղջկան զօրաւոր եւ կանոնաւոր ախորժակ :

Հետեւեալ զիսոյ մէջ աւելի մանրամասն կերպով պիտի զրենք այս խնդրոյ համար :

## ԳԼՈՒԽ Ե.

### ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԵԱՅ ԿԵԱՆՔԸ ՄԵԾ ՔԱՂԱՔԱՅ ՄԷԶ

Այժմ մեր զրութեան դժուարագոյն մասին մէջ եմք : Ընդհանուրէն կ'անցնիմք մասնաւորին, զոր ցարդ դիտմամբ մէկ կողմ թողած էինք :

Արդ, ինչ է խնդիրը :

Առաջնորդել մօր՝ մինչեւ այն ժամանակ յորում իւր զուստը պէտք ուսնի իւր խորհրդոց ու պաշտպանութեան, որպէս զի անվնաս անցունէ իւր առաջին տարեաց վտանգաւոր ու դժուար ժամանակն : Այս նպատակին համնելու համար, յառաջ քան զամենայն, պարտ է որ յոյժ բացայաց ցուցուին վտանգներն՝ որոց ենթակայ է դեռասին այն վիճակին մէջ, յորում կ'ենթադրէք զնա : Վասն զի պէտք է կրկնեմ թէ՝ այս զիրք զրուած է ա'յն ընտանեաց համար՝ որ քաղաքաց մէջ կը բընակին, ա'յն մայրերու համար՝ որ ստանձնած են իրենց դստերց գաստիարակութեան հոգը, կամ

տունէն դուրս նոցա ստացած ուսմանց վրայ կը հսկեն եւ կը զարդացունեն զնոսա :

Գիշերօթիկ վարժարանաց առողջապահական կանոնք պէտք է տարբեր եղանակ մ'առնուն, եւ աղջկանց ընդհանուր կրթութեան համար ընդհանուրական կերպով խօսելու է, որպէս պիտի տեսնուի հետեւեալ տողերու մէջ :

Ուստի, մեր խնդիրն է այժմ թէ՝ ո՞րն է այն վահանգն որոյ ենթակայ կը լինի քաղաքաբնակ երիտասարդուհին, այն ատեն յորում իւր կանացի բնութիւնը առաջին անդամ սովորական նշաններով ի յայտ կու գայ :

Եթէ յիշեք առաջին էջերու պարունակութիւնը, եւ թափանցէք ա'յն բնախօսական դոյզն տեղեկութեանց՝ զորս յայտնեցի ձեզ, պիտի տեսնէք թէ վտանգը կը ծագի մեր ակնարկած հասակին մէջ զգալի եղած պիտոյից գոհացուցման համար պէտք եղած կենսական զօրութեան պակասութիւնէն եւ գործարանային ուժի եւ հիւթոց անբաւականութենէն :

Մեծն Հիւֆըլանտ կ'ըսէ թէ՝ « մաքուր օդ չնչելը մեր գոյութեան համար ուտելու եւ խմելու պէս մննդարար գործողութիւն մ'է : Նոյնպէս ճշշմարիտ է թէ մաքուր եւ առողջ օդը լաւագոյն միջոցն է մեր կենաց զօրացման եւ պահպանութեան, եւ թէ որմնափակ ու ապականեալ օդն, յամրազդեցիկ բայց ճշմարիտ թոյն է մեզ համար : »

Արդ, այն փոքրիկ գործարանային կազմուածըն, զորմէ խօսեցայ, ձուիկն՝ որ այս հասակին մէջ կը զարթնու ի կեանս, այդ զարթմամբ կը

յայտնէ իւր շուրջն եւ ապա ամբողջ մարմնոյ մէջ իրարու հետ սերտիւ կապուած կարգ մը շարժումներ, որք վերջապէս առաւել կամ նուազ արեան ժայթքման պատճառ կը լինին : Բայց արիւնը իրեն եղած կոչման հետեւելու, ժողովուելու եւ մաշկը պատռելու համար անհրաժեշտ է որ լինի բաւականաչափ, եւ առատ այն նիւթերով որ կրնան լընուլ այդ մեծ կորուսոր :

Ի՞նչպէս կը շինուի արիւնը : Շարունակական առաստութեամբ այն հեղանիւթոց, որ կը արուին գործարանային կազմուածոյն, մեր կերածներով՝ որ կը ձեւափոխին եւ մասնաւոր հիւթով մը մարսուելով, հետզհետէ սերտ վիճակէ կը լինին հեղուկ՝ մինչեւ որ վերջապէս կենդանի բնութեան մի գաղանի գործողութեամբ գոյափոխին մեր մսին մէջ :

Մեր մնունդը գործարանաւորուելէ առաջ արիւն կը լինի : Ուրեմն արիւնն ա'յն գերազանց սընուցիչ հեղուկն է, որ կ'որոշէ մեր մարմնոյ բախաւը : Բայց, որպէս ըսի ձեզ, արիւնն իւր շրջանին մէջ տեղի ունեցած փոփոխումներովն անզօրանալով եւ բնածիսաթթուով համակուելով, շարունակ թոքերու մէջ կը մտնէ եւ անդ օդոյ թթուածնին ծծմամբը կը վերանորոգի, կամ լաւ եւս, կ'առուգանայ : Ասկէ կը հետեւի թէ՝

1. - Արիւնն այնչափ հիւթեղ եւ զօրաւոր կը լինի, որչափ կանոնաւոր մնունդով մը փոխակերպի եւ վերանորոգուի .

2. - Ա'յնչափ կատարելապէս կը վերանորոգուի, որչափ մաքուր, առողջ եւ կենարար լինի շնչեալ օդը :

Այնչափ մեծ գիտնական մը լինիլ պէտք չէ  
այս եղրակացութեան ճշմարտութիւնը ճանչնալու  
համար, թէ՛ ոչինչ այնչափ կը վկասէ մեր բնական  
կենաց այս երկու անհրաժեշտ պիտոյից եւ յա-  
ռաջ կը բերէ դորձարանային տկարութիւն, քան  
որչափ մարդկան հոծ գումարումներ :

Առողջապահական կանոնք ի գուր կը կռուին  
ընդդէմ բարուց, սովորութեանց եւ բազում ան-  
խուսափելի պիտոյից : Ոմէն ոք փոխանակ քաղա-  
քի արտաքին մասն վնասուելու դէպի դորա կեղբոնը  
կը ժողովի, վասն զի անդ կը դանուի ամենայն ինչ  
որ պէտք է կենաց պահպանման եւ այլ զարդարա-  
նաց համար : Դրամատեարք իրենց տանց շինու-  
թեամբ բնականաբար առաւել կը խորհին իրենց  
վարձագնոց առաւելութեան քան իրենց վարձակա-  
լաց բարեկեցութեան :

Յաւելցուցէք ասոր վրայ վատթարութեան ժա-  
մանակի մը բազմապատիկ պատճառներն, որ այդ-  
պիսի պայմաններու վրայ հիմնուած սերունդ մը  
իւր ետեւէն կը բերէ, յայնժամ պիսի պարզուին  
ձեր առջեւ մեր իննդրոյն տարբեր կէտերն եւ դորա  
դժուարութիւնները :

## ԳԼՈՒԽ Հ.

### ԵՐԻԾԱՍԱՐԴՈՒՀԻՈՅ ԿԵԱՆՔԵՆ ՕՐ ՄԸ

Նշանաւոր ընտանիքի պատկանող երիտասար-  
դուհի մը քիչ շատ գաստիարակուելէն եւ յարգա-  
կան շարժում մ'ընել սովորելէն ետքը, ընկերու-  
թեան մէջ կը մտնէ : Քաղցր է ինձ աւելի բացա-  
յաց խօսիլ այն պատգամանման բանի նմատմամբ  
թէ՛ օր ի ո ր դ մը մարդու մէջ պիտի մտ նէ :

Նախ, աղախինը մէկդի ճգուելով՝ սենեկապա-  
նուհի մը կ'անցնի անոր տեղ : Դեռատի տիկինը կէս  
օրէ մէկ երկու ժամ առաջ կը զարթնու, կ'աշխա-  
տի իւր արդուզարդո՞վ՝ որ բնականաբար երկար  
կը տեւէ . ապա կը ճաշէ եւ կէս օրէ 2-3 ժամ ետ-  
քը, ըստ եղանակին, քիչ մը կանուխ կամ անսպան,  
յայց կ'ելնէ այսր, անդր, այսինքն, ուրիշ բառերով  
ըսենք, կը պէտի, կը շաղակրատէ եւ իւր լաւ ու  
մտերիմ բարեկամուհիներէ գէշ խօսքեր լսելու կամ  
նոցա ըսելու համար կը ճգնի : Ի ճանապարհի կամդ  
կ'առնու աստ անդ զարդու նիւթ մը կամ չնչին իր  
մը դնելու, կամ նորագոյն պատառներու կուտա-  
կաց վրայ սքանչանալու եւ վիտակի մը ցոլացմանց,  
մնդուսի եւ մետաքսելինաց փայլին ու շքին վրայ  
հրճուելու համար : Այդու՝ նոր հանդերձի մը ման-  
րամանութեամբ կը զբաղի . զոր օրինակ, ծալա-  
ծոյ շրջազգեստի մը կուրծքին վրայ այս կամ ուրիշ  
գունաւոր ծոպեր զբուկ՞ թէ՛ ոչ . քանի՛ մեթր եր-  
կայն լինի քղանցը, պարեգօտն, այլովքն հանդերձ .

խնդրուա է . դերձակի մը կը դիմէ , որպէս զի խորհրդակցի ընդ նմա . աս կը ցուցնէ օրինակներ , կը թղթատէ ամբողջ պատկերատետրերն եւ մինչեւ իսկ ապագայ զգեստուց ձեւերու վրայ իւր ձեռօք կը գծէ ուրուագրեր , եւ այս ամէնը կը կատարի անման չնորհքով , այն անսպառելի սիրելութեամբ՝ որ կը հմայէ զափինայս եւ գեղեցիկ կանաց գունդ մը կը համախմբէ իւր շուրջը :

Անտի կ'ելնէ երթալ տիկին Ք\*\*\* ի տունը . անդ կը խօսին Տօտէթի վերջին վէպին վրայ , եւ կը վատահացունեմ ձեզ թէ այդ խեղճ բանաստեղծը խիստ յարձակումներ կ'ընդունի այդ աղնուապետական ընկերութենէն :

Նոյն պահուն անդ գանուած օրիորդք խումբ խումբ բաժնուած աւելի լուրջ բաներու վրայ կը խօսակցին , հետեւեալ աւուր համար նոր զուարձութիւն մը կ'որոշեն . կը խօսին զլխոյ վարսից այն նորանոր ձեւերու վրայ՝ զորս առաջիկայ ձմեռն հետ պիտի բերէ , թէ կեղծամերը պիտի անարգուին , թէ վերսատին մեծ գանգուրները պիտի յարգուին եւայլն , եւայլն : Բայց այդ գեռաստիք , իւրենց այդ խօսակցութեան ատեն չեն մոռնար սենեկին հակառակ կողմը նստող իրենց մարց շարժումները դիտել , եւ ըստ կարելոյն նոյնութեամբ նմանիլ անոնց :

Անտի կ'ելնեն պարոնուհի տիկին Ք\*\*\* ի տունը կ'երթան թէյ խմելու : Անդ եւս տեղի կ'ունենան այն ծեքծեքանքն ու պայտամեր , զորս ամբողջ օրն ըրած են : Խօսակցութեան ձեւերը նոյն են , միայն թէ աստ աշխարհավարութեան վրայ

եւս կը խօսին : Երեք բառով կը լուծեն եւրոպական խնդիրը , կը վերջացունեն պատերազմը . կ'ամբատանեն իշխանութեան տէր եղողները : Ապա , վերջապէս , ընթրելու համար տուն կը վերագառնան , Երեկոյն կ'անցնի թատեր , պարահանդիսի կամ երեկութի երթալով . հետեւեալ օրը կը վերըսկի նոյն եղանակաւ , սա տարբերութեամբ թէ փոխանակ պարոնուհոյն տունը երթալու , կը շըրջագային , եւ փոխանակ յայց ելնելու , կ'ընդունին այցեր , յորժամ խօսելու յոդնութիւնը չեն ունենար եւ ունկն կը դնեն այն հազարաւոր զրաբանութեանց , որ բարձր ընկերութեան պատկանող իւրաքանչիւր տիկին պարտի գիտնալ այնպէս լաւ որպէս տասնապեսն իւր համարը :

Վերջերս իբր հրապուրիչ եւ դիւթիչ ճանչըրուած տիկնոջ մը սեղանակից լինելու պատիւն ունեցայ : Ճաշը յոյժ մտերմական էր եւ իւրաքանչիւր ոք մէկ կողմ թողած էր այն ծեքծեքանքն ու ձեւակերպութիւններն , որք յանչախս տաղտկալի կ'ընեն պաշտօնական ընթրիքը : Ընկերութիւնը յոյժ զուարթ էր եւ ընթերանիստ ընկերուհիս ալ կարի սիրազեղ . . . : Բայց , Աստուած իմ , որպիսի շաղակրատութիւն , ո՛րպիսի շատախօսութիւն , բարբանջ եւ ո՛րպիսի ոստումն ի նիւթոց յայլ նիւթի , որով հարեւանցի իմն իսկ չրացատրուիր նիւթը , վասն զի այդու իսկ գէթ խօսողին ըսել ուզածը կը հասկցուի . . . եւ ո՛րպիսի նիւթեր :

Զուարձացայ համբելով իմ ընթերանիստ տիկնոջ — որ միլիօնատէր կոմսուհի մ'էր — առ առաւելն տասն վայրկեանի մէջ , առանց չափազանցե-

լու կ'ըսեմ, երկոտասնեալ նիւթերն, որոց վրայ խօսեցաւ: Իւր հիւանդ քերծէն (թազը), երեսփոխանական ժողովն, իւր ամուսինն, սպասաւորաց չարամոռթիւնը, նշանաւոր պատկերհանի մը սիրուհին, նոյն աւուր շրջագայութեան ատեն կրած արդուզարդն, երգի դասատուի մը պատմութիւնը, վերջին ձիարշաւը, քարիւղի ընկերութիւնը, քիչ մը ետքը ուտուելիք նապաստակի կարկանդակն, եւայլն: Այս ամէնը անընդհատ իրարու ետեւէ կը սահէին իւր շուրթներէն. բառերը կը հալածէին զիրար եւ մէկ նիւթի բառն ուրիշ նիւթի մը բառերուն մէջ կ'անցնէր: Սուր գիտողութեան վարժեալ, այդ անսպառելի լեզուանութեան ետեւ կը նըշմարէի ջղայլն գրգռութիւն մը, որ յառաջ եկած էր անսրնական յուղումներ եւ անսպատակ շարժումներ ունեցող մի կեանքէ, զոր մեծ քաղաքաց յիմարամիտ հաճոյքները կը ստեղծեն:

Այս տիկնոջ համդէպ նստած էր իւր 12-13 ամեայ դորիին, որ ունէր հիւանդոս ու դեղնած դէմք մը, տարօրինակ փայլ մ'ունեցող աչեր եւ սեւ մազեր, որոց ճակտի վրայի մասն կտրատուած էին: Այս աղջիկը տեսութենէն չէր կորուսաներ իւր մայրը. կը խնդար նորա զուարձաբանութեանց վրայ. կը համկնար ամէն բառ. գիտէր լոելեայն թողուած խօսքի կտորներ, եւ ամէն գերասանուհեաց ու ձիոց անուններն՝ որոց համար կը խօսուէր անդ... խեղճ աղջիկ:

Բարեգախտութիւն մ'է որ այն կանայք զորոց կը խօսիմ, իմա՞ դրամի եւ ցեղական ազնուականուհիք, իրենց կենցաղավարութեան եղանակաւ

կը ստանան ո' եւ է վոխարինութիւն, վասն զի այդ զօրաւոր իշխանուհիք 3-4 ամիս քաղաքէ հեռու իրենց ամարանոցներու կամ բաղանեաց մէջ ըստ բաւականի կը հանգստանան: Իրենց ջղային դրութիւնը՝ տկարացեալ ի ձմրան՝ կրնայ այդ հանգստեամբ վերստանալ իւր ոյժը...: Հապա միջին վիճակ մ'ունեցող բազմաթիւ աղջկունք, որք ստիպուած են կամ իրենց նիւթական անբաւականութեամբ կ'ամ ընտանեկան պատճառներով տարւոյն ամբողջ 12 ամիսները քաղաքին մէջ մնալ: Աւասիկ այդու կանաչախտութիւնը կը ծաւալի ի նոսա, եւ անսահման խստութեամբ կը տիրէ այդ երիտասարդունեաց վրայ: Այդ աղջկանց մէջ է որ այդ ախան յառաջ կը բերէ ջլատութիւն, անզօրութիւն, կանխահաս ծիւրումն, որք կը գրկեն զնոսա իրենց ապագայ գերին գեղեցիկ եւ օգտակար մի մասէն, իմա՞ իրենց զաւակը անձամբ զիեցունելէն: Վասն զի այդ աղջկանց սովորական կեանքն եթէ այդչափ յուղեալ չինէր, եթէ իրենց օրերը չանցնէին այն աղմկայոյզ անդործութեամբ՝ որ կը մըզէ զառաջինս եւ կը հալածէ, որպէս թէ կարեւոր եւ լուրջ գործոյ կատարման վրայ լինէր ինդիրը, յայնժամ վախճանը զրեթէ նոյնը պիտի լինէր: Առաջինք՝ հիւանդային յուղման մը չափազանցութեամբ, յաճախսակի ցնցմամբ եւ չափազանցեալ զգայութեամբ կը խանգարեն իրենց ջղային դրութեան գործոնէութիւնը: Վերջինք՝ օդոյ եւ մարմնական շարժման պակասութեան եւ միօրինակ կենցաղավարութեան ծնունդ եղող յափրութեան եւ ձանձրութի պատճառաւ կը կորուսանեն իրենց ժրութիւնը.

Այս', պարտիմք առաւել երջանիկ ցուցնել այն խեղճ արարածներն, որք գործարանային վաստութեանց այս ամէն պատճառներուն վրայ չեն յաւելուր այն գրգռութիւններն՝ զորս աղնուապետական վանուց մէջ մշակեալ կրօնական միստիկականութիւնն իւր հետ կը բերէ :

Տիւրանլու եպիսկոպոսն, այս նկատմամք կատարեալ անկողմնակալութեամք կը գրէ .

« Պէտք չէ ընդունիմք թէ երեւակայութիւն եւ զգացում՝ հետեւութիւն են այն բարեպաշտութեան, որ հաճելի է բայց հարեւանցի եւ բացարձակապէս զինքն գրգռող արտաքին դէպքերէն ծագումն կ'առնու : Ուսուցչուհիք այս տանց մէջ յոյժ քաղցրութեամք կը խօսին զԱստուծոյ : Մատուռն սքանչելի է . եկեղեցական հանդէսք փառաւոր են եւ երաժշտութիւնը գերազանց . արտաբնակք իսկ անդ կը դիմեն զայն լսելու համար : Այս ամենայն կը շարժէ, կը ներգործէ սիրտերու եւ կը գերէ աղջկանց երեւակայութիւնն այն հասակի մէջ, յորում սոքա յոյժ դիւրազգայ են այդպիսի աղջեցութեանց : Իրենց հոգիք, որ առաւել ծարաւի են զգացմանց քան անաչառ սրբութեան, կը նիրհեն այն քաղցր միժնոլորտին մէջ, որ չպատկանի ոչ երկնի եւ ոչ երկրի, բայց անտարակոյս չառաջնորդէր այն նեղ եւ առապար ճանրուն, զորմէ կը խօսի Աւետարան :

Այս եպիսկոպոսն, յոյժ քաղցր բացատրութեամք, թէպէտ հիմնապէս կծու քննադատութեամք, բացարձակապէս կրօնական տեսակէտով կը գրէ, բայց առողջաբանութիւնը կրնայ ընդու-

նիլ զայն եւ ինպաստ իրեն մեկնել : Տարակոյս չը կայ թէ այս սիրատրով հիացմունք, այս գաղտնի յուղմունք, այդ զգլխական անուշահոտութիւնք որպէս եւ ժամանակակից վանուց քաղցրաբոյր մատուռներու խունկը, միանալով գործարանային անկմանց ուրիշ պատճառներու հետ, երիտասարդուհուաց դիւրագրգիռ բնութեանց մէջ յառաջ կը բերեն մի թմբրութիւն՝ որ ճշմարիտ հիւանդութեան մը ուսնվիրայն կրնայ լինիլ :

—•••••

ԳԼՈՒԽ Փ.

ՔԱՂԱՔԱՅ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նախընթաց դլխոյ մէջ մանրամասնաբար ցուցինք թէ անտարրական բաշխիչք ինչ դեր կը կատարեն մեծ քաղաքի բնակիչների կենաց վրայ : Ցետագայ էջերու մէջ պիտի բացատրենք զնահատելի աղջեցութիւն ունեցող ուրիշ կարդ մը բաշխիչներ, որք առողջապահական ուսմանց նիւթն եղած են : Այդ բաշխիչներու համար էր որ կ'ուգէի խօսիք քիչ առաջ, երբ կ'ըսէի թէ քաղաքաց ընդարձակութիւնն այնպիսի անյաղթելի պէտքեր յառաջ կը բերէ, որոց դէմ դիտութիւնը վայրապար կը կոռուի :

Տեսնեմք թէ ինչ կ'ըսէ բժիշկ Միշել Լէմի, մեր զիտութեան վարպետը .

« Մասնաւոր բնակարանք կը պարունակեն

այնչափ մթնոլորտային օդ, որ մարդ կրնայ ըստ հաճոյս չափաւորել նորա բարեխառնութիւնը, տամ-կութիւնը եւ քիմիական բաղադրութիւնը : Այսպէս, նա ընդհանուր ամբողջէն կ'առնու մասն մի իւր պիտոյից յարմարեցունելու համար, առաւել կամ նուազ, արտաքին աղղեցութենէ հեռի պահելով դայն : Բայց յաճախ մասնաւոր մթնոլորտ մը կը կազմէ, որ կատարելապէս հակառակ է կլիմայի ընդհանուր պայմանաց, այսինքն՝ տաք երկրաց մէջ իւր բնակատեղւոյն մէջ, ստուեր, զովութիւն եւ արուեստական փշմունք կը գոյացունէ . հիւսիսային երկրաց մէջ ալ բնազդումն ու արուեստագիտութիւնը կ'ուսուցանեն նմա առողջութեան համար կարեւոր եղած ջերմութիւնը պատրաստել իւր տան մէջ :

Եւ քիչ մը հեռուն կը յաւելու .

« Թերեւս մարդ բաւական խորհած չէ համերաշխութեան այն հետեւանաց վրայ որ մէկ երդի տակ կամ մանաւանդ փոքր սենեկի մը մէջ բնակացութիւնը կը հաստատէ ընտանեաց անդամոց մէջ : Այսու կ'ուզեմք ցոյց տալ ոչ միայն այրելեաց եւ լուսաւորման համար գործածեալ նիւթերէ յառաջ եկած կաղէն եւ մարդկան բազմութենէն ապականեալ օդոյ յայտնի ներգործութիւններն, այլ մասնաւորապէս շարունակական փոխանակութիւնն այն աղղեցութեանց, որոնցմով կը կազմուի մթնոլորտն, որ սեպհական է հաւասարապէս անոնց՝ որ կը կրեն նոյն արիւնն իրենց երակաց մէջ, եւ ու նին նոյն յանկութիւնը : Հիւսնդութեամբք յայտնուող եւ արուարձանաց ու քաղաքաց մէջ տարա-

ծուող ապականութենէ զատ չկայ ուրիշ նեխահոտութիւն : Միթէ իւրաքանչիւր տուն, իւրաքանչիւր բնակարան, ուր ընտանիք մը կը կազմուի, կ'ապրի եւ կը շիջանի, չունի՞, եթէ ներելի է ինձ ըսել, իւր տեղական մասնաւոր հիւսնդութիւնները »

Նոյն նիւթին վրայ, բրօֆ . Ֆօնսակրիվ յոյժ ձշմարիտ դիտողութիւն մ'ըրած է :

« Ծնչահեղձութիւնք երկու տեսակ են :

« Մին՝ յանկարծապէս կը դադրեցունէ զմեղ ի կենաց . միւսն յամրաբար կը կրծէ մեր կեանքը առանց մեր տեսնելուն . նա կ'ընթանայ տակաւ բայց անխուսափելի կերպով ի մահ . այս երկրորդ տեսակին միակ պատճառ են գէշ բնակարանները :

Ծնդհանրապէս՝ կարելի է ըսել թէ առողջութեան յոյժ անյարմար բնակարանք կը վիմտան մեծ քաղաքաց մէջ : Բնակարանաց չափազանց սահմանափակութեամբ եւ ուրիշ նեղ ու խճողեալ տանց մէջ գանուելով կ'ապականի այն օդն՝ յորում կ'անցունեմք մեք մեր կենաց կէսը, եւ այդ վիճակը այնպիսի վնասատու աղղեցութիւն մը կու տան այդ օդին, որ մարդ կրնայ ունենալ մի ձշմարիտ գաղափար առ այդ, երբ նկատէ նորա ցաւալի հետեւանքն :

Յիշեցէ՛ք զոր ինչ ըսի ձեզ չնչառութեան եւ բեւովթից համար, Մտածեցէ՛ք թէ այդ կենսական գործողութիւնը կը կատարի տիւ եւ դիշեր, թէ անդադար եւ առանց հանդսեան կը ծծէ զմեղ շրջապատող օդը, եւ որ աւելին է, մեր ամէն վայր-

կեան դուրս տուած բնածխաթթուով կը թունաւորի  
եւ կ'աւերի :

Զափահաս կին մը , մի աւուր մէջ աւելի քան  
300 լիտր գուրս կու տայ այդ կազէն (այրն՝ 400  
լիտր) որ առանց՝ բառին բուն նշանակութեամբ՝  
թոյն մը լինելու , յառաջ կը բերէ նոյն ազգեցու-  
թիւնը , վասն զի չկրնար տեւողութիւն տալ կե-  
նաց : Այո՛ , երեւակայեն կարելի եղածի չափ գե-  
ղեցիկ օրիորդի մը թարմ ու մաքուր շունչէն մեծ  
քանակութեամբ գործարանային բջիջներ եւ ժան-  
տահոտութիւնք կը լուծուին : Փորձի համար , զը-  
րէ՛ք մի սենեկի մէջ քսանի չափ այնպիսի սիրուն  
ու յանկուցիչ օրիորդներ , որոց իգական չնորդն ու  
սիրալիր հրապոյըն սրտազգած տաղեր կը ներչնչեն  
բանաստեղծին , եւ դիտելու է սակայն որ այդ սե-  
նեկին փոքրագոյն ճեղքուածներն իսկ խցուած լի-  
նին եւ ամենափոքր ծակ մը իսկ չունենայ , եւ  
թողէ՛ք որ այդ օրիորդք երդեն , խօսակցին եւ  
պարեն անդ . 24 ժամ ետքը մտէ՛ք անդը եւ պիտի  
տեսնէք թէ փոխանակ այն յափրացուցիչ անուշա-  
հոտութեան , զոր գոքա կը սփոէին իրենց շուրջն ,  
ծանր ու գարշելի բոյր մը տիրած է անդ . այդ քը-  
սան քնքոյշ բերաններ , այդ քսան դեռատեաց  
կուրծքն արտաշնչած են շոգւոյ վէտեր , խառն ընդ  
գործարանային մրուրմ՝ զոր կեանքը կ'արտադրէ  
անդադար : Վնասակար է չնչել այդ օդը . հետե-  
ւաբար այդ փոքրիկ բանտարկելուհիք գլխոյ պը-  
տոյտով եւ ծանրութեամբ , քնոյ միասութեամբ կը  
զգան այդ ապականեալ օդուորտին թունաւոր ներ-  
գործութիւնները : Այդ վիճակէն մի քանի ժամ

ետքը , ո'չ ոք ի նոցանէ կրնայ ապրիլ անդ :

Այս է , ահա , ինչ որ առողջաբանութիւնը  
կ'ըմբռնէ գոյ եւ ապականեալ օդոյ ազգեցութիւն  
ըսելով : Եթէ ի չնորդն այն շարունակական օդա-  
փոխութեան , որ մեր բնակարանաց զանազան բաց-  
ուածներէն եւ ծիմնելուզէն կը կատարի , չեմք հաս-  
նիր մինչեւ այն սոսկալի վայրկեանն , որ հեծղմամբ  
կը վերջաւորի , սակայն քաղաքացւոց մեծ մասն  
աւելի կամ նուազ , ենթակայ է դորա հարուածոց :

Իցի՛ւ թէ մարդ տունէն դուրս , փողոցին մէջ  
գտներ մաքուր ու առողջ օդ : Իցի՛ւ թէ հողմոյ  
զօրաւոր հոսանքով մաքրացեալ մթնոլորտը , մեր  
քաղաքաց ալ բերեր մասն մ'այն կենսատու զօրու-  
թիւնէն , զոր առատաբար կը սփոէ մերձակայ դաշ-  
տաց մէջ : Բայց չէ այդպէս : Քաջ կը իշեմ այն  
յուղումն որ ծագեցաւ 1881 տարւոյ ամրան տա-  
պագին ջերմութեան ատեն այն զագրացուցիչ հո-  
տերու պատճառաւ , որ ապականեցին զողոյն փա-  
րիզ : Յայնժամ յամենուստ աղաղակ բարձին . ամ-  
բողջ ժողովուրդն զիտական կամ երդիծական լը-  
րագրաց յօդուածներով , բանախօսութեամբք , ա-  
ղերսաղրօք եւ տեղեկազրօք ցուցուց իւր յուցումն,  
մինչեւ որ ահարկու ջերմութիւնը գաղրելով , իւր  
հետ տարաւ նաեւ գէշ հոտելն , եւ ահա յայնժամ  
փարփացիք մոռցան շուտով իրենց սարսափի պատ-  
ճառները : Յանչափա զգուելի եղող գարշաճուու-  
թիւնն յայտնապէս յառաջ կու գար քաղաքին շուր-  
ջը գտնուող գործարաններէն , կոյանոցներէն , սա-  
լայատակներէն , փողոցներէն , տուներէն եւ վերջա-

պէս ա'յն ամէն աղբիւրներէն , որ մէկ շրջապատի մէջ ընակող երկու միլիոն անձերէ ամէն օր կը վերանորոգուի եւ կը լցուի :

Սակայն այս անտեսանելի ժանտահոտք , որ մեր հակադդակներու միջոցաւ անզօր կը մնան , չեն այնչափ նուազ : Երեւակայեցէ՛ք այն անհաւատալի քանակութեամբ գործօն զօրութիւններն՝ որ շարժում կու տան այդչափ հոծ ժողովրդեան , իմա՞ մըրութք , նշխարք , սննդեան մնացորդք , անանուն յետամնացք , որ կոյանոցներու , փոսերու եւ արտավանման փողերու մէջ կը կուտակին , կը փախն ու կը նեխին , եւ այդու նոր սերմեր կը թողուն ստորնագոյն էակաց ծագման համար , որք կ'ապրին մահոււամբ եւ փառութեամբ , եւ վերջապէս իրենք ալ կ'ոչնչանան նման անո՞նց , որոց կենսական տարրերը տարբաղադրած են նախապէս , եւ այդպէս կը վերականգնեն գործարանային աշխարհն :

Ապա կու գան բիւրաւորք , ա'յն անչափելի փոքր էակներն , իրենց ահարկու սպանիչ զօրութեամբ . որդունք , ճճիք եւ այլ մանրադիտականք , որ նոյն իսկ ձեր մէջ՝ այն սպայմաններով զոր զուք կը ստեղծէք ձեր շուրջը ձեր իսկական կենօք՝ գտնելով նպաստաւոր ասպարէզ մը , կ'աճին եւ կը բազմանան զարհուրելի արգասաւորութեամբ : Նո՞քա կը լողան , կը թռչտին , կ'աճին , կը բազմապատկին մեր մէջ , մեր վրայ , մեր շուրջը . չեմք տեսներ , չեմք զբար զանոնք , բայց նոքա անդադար կը գործեն եւ անլողհատ կ'արտադրեն նորանոր սերունդներ , որ իրենց գոյութեան համար կը

կոռուին արիաբար , վասն զի նոքա կեանք կ'առնուն ա'յն բանէն՝ որ կը զրաւէ զմեղ ի կենաց :

Այսպէս ահա կը ծագին քաղաքացւոց մէջ տեղական կոչուած հիւանդութիւններն , որոց կանոնաւոր եւ գրեթէ անխուսափելի վերածագումն զարդիս այնչափ վստահութեամբ կարելի է կանխասել , որպէս կը նախատեսուին տարւոյ եղանակաց փոփոխութիւնները : — Միեւնոյն պատճառներու կը վերագրուին ա'յն յանկարծաղէպ համաճարակ հիւանդութիւններն , որ մերթ ընդ մերթ կամայացունենքաղաքներ ողջոյն : — Պարափմք խոստովանի թէ այս վերջնոյն դէմ զմեղ պաշտպանելու չունիմք միջոց , բայց դորա յարձակումները նուազեցունելու համար բաւականապէս զինեալ պիտի լինէինք այժմ , եթէ առողջապահական գիտութիւնն յարգուէր աշխարհավարներէ :

Վասն զի կենաց ամբողջ խնդիրը խիզախ , հաստատ , անգութ պատերազմ մ'է ընդդէմ թշնամեացն՝ որ այչչափ վտանգաւոր են , ոչ առ այն թէ ամենուրեք մեղ կը հետեւին , այլ անոր համար թէ մեք ակամայ ստեղծիչներն եմք նոցա գոյութեան : Բարեբախտաբար մարդ իրեն յատուկ ընդդիմադիր ոյժ մ'ունի այդ սոսկալի պատերազմին մէջ . նա կը զօրացունէ զանձնն , որպէս Միթրիտաթ կը վարժեցունէր զանձնն թոյնի : Բայց որչափ որ մարդ իւր հասուն հասակին մէջ անձկութեամբ , ճարակիկութեամբ եւ չնորհիւ գիտութեան , յաղթէ իւր կորստեան մոլեալ թշնամեաց , եւ վերջապէս կա-

ըենայ ունենալ զիմաղրութեան ա'յն զօրութիւն ,  
որ զինքն անտարբեր կացուցանէ ապագայ յար-  
ձակմանց , այնպէս չէ սակայն կենաց ա'յն վայրկե-  
նին , յորում այդ թշնամեաց դէմ մարտնչելովն հան-  
դերձ , պարտ է որ կատարի նաեւ իւր աճումն :  
Առաւել տարբեր է նաեւ այս , երիտասարդուհւոյն  
փափուկ կազմուածոյն համար այն վտանգալի հա-  
սակին մէջ զոր ցուցինք : Նա ալ իբրեւ այր մարդ ,  
ամէն կենդանի էակաց պէս , իւր կենաց համար  
ունի մարտնչել , եւ չգտներ իւր մէջ եւ ոչ իւր մօր  
մէջ այն բնական նեցուկն՝ յոր յենուլ կ'ուզէ : Այո՛,  
նա իւր մէջ ունի , եւ դուք , իւր մայրն , կը միու-  
ցանէք ի նմա , իւր տկարութեանն իրական բայց  
անուղղակի պատճառն , ընդդէմ այն բազմազան  
յարձակմանց՝ որոց ենթակայ է : Դուք չգիտեք ինչ  
որ ես կ'ուզեմ ըսել ձեզ այս ամբաստանութեամբ :  
Ուրեմն միտ զրէք եւ պիտի հասկնաք ի՞նչ որ կ'ու-  
զեմ հասկունել ձեզ :

— 7 —

## ԳԼՈՒԽ Ժ.

### ՄԱՐՅԱՆԻՌՈՒԹԻՒՆԵՐԸ

Միշէ ըսած է թէ կինը հիւ անդ մ'է , եւ  
այս տեսակէտով գեղեցիկ բաներ գրած է կնոջ վը-  
րայ : Բայց քանի՛ թիւր կարծիք եւ ո'րչափ սխալ-  
ներ կը գտնէ մարդ անդ , երբ զգուշաւորութեամբ  
դիտէ այն ամէն պատրանքն , որոցմով զարդարուած  
է արձակագիր մեծ բանաստեղծին ոճը :

Ո՛չ , կինը հիւանդ չէ . նա առողջ եւ զօրաւոր  
էակ մ'է ամենուրեք , ուր գտնէ իւր գոյութեաննը-  
պատառոր տեղ մը : Եթէ այժմու քաղաքակրթու-  
թիւնը պատկառուկ մը ըրած է զնա որ ամենաան-  
դօր բաղիմամբ մը կը գողայ , որ թեթեւագոյն  
շունչէ մը կը գունաւորի , պատճառը պէտք չէ վե-  
րագրել իւր նախնական բնութեանն , այլ պարա-  
գայք են որ շեղած են զնա իւր զիրքէն : Այդ , այժ-  
մու քաղաքակրթութիւն ըսելով կ'ըմբռնեմք ո՛չ մի-  
այն արտաքին իրերն զորս կը շոշափեմք եւ կը տես-  
նեմք , ոչ միայն գիւտերն ու հնարումներն զորս  
անխոնջ արուեստագիտութիւնն առատութեամբ կը  
դնէ մեր տրամադրութեան տակ , այլ զլիսաւորա-  
պէս ա'յն գաղափարներն , ճաշակներն ու ընդհա-  
նուր միտութիւններն՝ որ սովորական են մեզ եւ  
կ'որոշեն մեր կենցաղագարութիւնն , ընդ մերձա-  
կայս յարաբերութիւններն ու մեր բարքը : Այդ  
գաղափարաց մէջ , որք զանազան կողմերէ կու գան ,  
որք այնչափ յամբռնթաց կը կազմուին , եւ որոց իս-  
կական ծագումն չեմք կարող որոշել , ա'յդ գաղա-

փարաց մէջ վինտուելու է մեր քաղաքացուհեաց ֆիզիկական անկման գլխաւոր պատճառներէն մին։  
Աւելի բացայայտ խօսիմ։

Զարդիս չունիմք ճշմարիտ գաղափար մարդկային ընկերութեան այն վիճակին վրայ, որպէս սլարտ էր լինիլ։ Շլացեալ՝ ընկերական կեանքի մը արտաքին փայլէն, որ անցելոյն մէջ ոչ ուրեք կը գտնուի, նուածեալ՝ այն զարմանալի իշխանութեամբ, որով մարդ կը տիրէ բնութեան զօրութեանց, կաշկանդեալ՝ այն երեւութական ընչեղութեամբ, որոյ արժէքն յախուռն շահադիտութեամբ մը վայրկենաբար կը տամնապատկի, այն պիսի աշխարհի մը մէջ կ'ապրիմք, որ երազներով սահմանաւորեալ է։ Քիչ մ'եւս, եւ մարդ պիտի մոռնայ թէ ինքն տիեզերաց անսահմանութեան մէջ հիւէ մ'է։ Մեքենաները զոր հնարած է, զարմանալի գործիներն որ իւր արուեստադիտութեան արդամիք են եւ որք այժմ կը կատարեն ամէն աշխատութիւն որ ի հնութն ձեռամբ կը լինէր, նոր պիտոյքները յարուցած են յինքեան եւ անդիմազբեկի փափաք մը՝իւր ամենափոքք քմահաճոյքն իսկ անմիջապէս կատարեալ տեսնելու։ Ինքնասիրութեան միջապէս կատարեալ մ'անցած է մեր սիրտերու վրայէն։ Վափոթորիկ մ'անցած է մեր սիրտերու վրայէն։ Վայրէն է բանի չկարենալ սպասել եւ մոռնալ յեւել, ո՛ եւ է բանի չկարենալ սպասել եւ մոռնալ ներկայ ժամն, այս է ժամանակիս նշանը, զոր այժմ ներկայ ժամն, այս է ժամանակիս նշանը, զոր այժմ աշխարհն ընարած է իր նշանաբան։ այդ է ամու աշխարհն ընարած է իր նշանաբան։ այդ է առանցքն՝ որոյ վրայ կը դառնայ աշխարհ, լծակն՝ որ լայնութիւն մ'է որ ընդ գրկած է զայն։ ինեւ լայնութիւն մ'է որ ընդ գրկած է զայն։

Վայելե՛լ ։ Ընդէ՞ր չխոսառվանիմք նպատակը քանի որ բնական է, եւ անդիմազբեկի միտում մը հաճոյից գիրկը կը նետէ զմեզ ։ քանի որ Առտուած իսկ մեր ամէն մէկ պիտոյից գոհացուցման միացուցած է մի հաճոյք ։ բայց պարտիմք վինտու հնարաւոր հաճոյք մը, եւ առ այդ սպասել յարմար առթիւ։

Արդ, մեր երազած երկրային բարեբաստութիւններէն մին միայն կարելի է իրականանալ։ Մեր հոգիններն յուղող անմիտ փափաքներէ եւ զայնս պատրող ամէն յոյսերէն, մայր լինելու փափաքը միայն կարելի է իրականանալ, այդ լինելու երանութեամբ։

Մայր լինելը՝ կնոջ համար՝ միայն կենաց պաշտօն մը կատարել չէ, այլ այնպիսի վսեմ պաշտօն մ'է, որ իւր կարգէն եւ հաւասարներէն վեր կը դասեցունէ զնա։ կը սրբագործէ զնա։ կը բարձրացունէ՝ եթէ անկեալ է, եւ առ պարտիս իւր կ'առաջնորդէ՝ եթէ անհաւատարիմ գտնուած է առ այն։

Մայրութիւնը կը գերազանցէ զսէր, որպէս պարտաւորութիւնն՝ զհաճոյս։ Դա պսակն է կանաց կենաց, որով իւր գոյութեան նպատակը կը յայտնուի։ այդ է կէտ նպատակին ու վախճանը։ Կին ըսելով կ'ըմբռնեմք կամ ամուսին եւ մայր, կամ . . . կոյս։ Այս երկու վիճակէն գուրս, կինը չունի գոյութիւն, զսեմք անցողակի, թէ այս նիւթի վըրայ գրող բազում փիլիսոփաներ չեն գտած զայն։ Կինը ո՛չ անկեալ էակ մ'է եւ ո՛չ մոլորեցուցիչ գեւ մը։ Նա ո՛չ ստորին է քան զայրն, ո՛չ հաւատագը նմա։ նա ընկերուհին է առն, նորա էութեան սար նմա։

մի կատարելագործիչ մասն : Նորա զօրաւորագոյն նեցուկն է՝ եթէ այրն ճանչնայ զնա . նորա վատահագոյն բարեկամուհին՝ եթէ այրն հասկնայ :

ԱՌԴ , եթէ յիշէք գրքիս սկզբնաւորութեան մէջ գտնուած մի բառն , եթէ մտածէք թէ՝ աղջւկան ԱՅ տարեկանի մօտեցած ատեն մօր մը համար լուծելի խնդրոց մէջէն , կ'ըսէի թէ՝ ձեր գուսալն ի՞նչ նպատակի պէտք է ծառայէ , ի՞նչ իտէալի հետեւիլ պարտի , այժմ կը տեսնէք թէ պատասխանը ինքնին կու գայ ձեր շրթանց վրայ , թէ՝ . . . մայրութեան :

Այո՛ , այդէ նպատակլը , այդէ իտէալն որ ձեր աչաց առջեւ բացայայտ է այժմ : Առ այդ զերդ ասաուածային դերն , պարտիք մեծցունել , զօրացունել եւ ամրացունել զնա : Ո՞հ , քանիներ կը մոռնան զայդ եւ չեն ուսած . ապա թէ ոչ պիտի չինէր ժամանակակից բազում ընտանեաց աըլաւուր եւ ցաւալի տեսարաններն , որոց մեղմացուցեալ նկարագիրն ըրի ձեզ քիչ առաջ :

Ընդէ՞ր այդչափ միտում առ հաճոյս . այդ մոռացումն պարտուց , այդ մնափառ պերճանքն՝ յորս կը կոչէք ձեր գուստը , ձեր զաւակն , առանց հոգագունորա բարոյական անբծութիւնը կամ ֆիզիգալու նորա բարոյական անբծութիւնը կամ ֆիզիգական զօրութիւնը . ուրեմն չէք տեսներ թէ նա այդու կը լինի տկար ու նոււազ : Ո՞հ , ցեղ տարասերեալ . որո՞ւ գրկաց մէջ պիտի մնանի ապադայ սերունդն , ո՞ր աղբերէ պիտի զովանան մեր թոռներ , երբ դուք արդէն կիսաթառամ ակնը կը ցամքեցունէք :

Վերադարձէ՛ք , ո՛ կանալք , վերադարձէ՛ք հին ժամանակաց առնական առաջնութեանց , եւ եթէ այս զօրաւոր վաստերը չը զգածեցունեն զձեղ , գէթ ձեր անձնական ապահովութիւնը մտածեցէ՛ք : Լուցէ՛ք , որպէ՞ս կը մոնչէ սպառնացող փոթորիկը , տեսէ՛ք թէ մարդկային ընկերութեան լայնածաւալ ծովու մէջ անդունդներէն զէպ ի վեր յուղեալ ալիք ո՛րպէս կը բարձրանան : Արդարեւ , կ'ըսեմ ձեզ , (եւ յառաջդիմութեան ձմարիտ բարեկամի մը ձայնըն է այս , այնպիսի անձի մը՝ որ անցելոյն կրոծանումն առանց վշտի նկատելով , միայն ապագային վրայ դրած է իւր յօյս) մօտ է ժամանակն՝ յորում պիտի ցրուին չորս հողմերէն մասերն այն չէնքին , զոր ապագայ սերնդեան համար կառուցեալ կը կարծէք . մերձ է ժամն յորում հին աշխարհ բուռն մրրկի մը աւերմամբ անդնդասոյզ լինի :

Ուրեմն պատրաստեցէ՛ք զձեզ եւ ձեր գուստը . վերադարձէ՛ք յուղիդ ճանապարհն եւ պիտի չմոլորիք անդ , վասն զի առաջի աչաց ունիք միշտ կէտ նպատակին :

Կը հասկնաք այժմ թէ ինչո՞ւ կը համարձակէի ըսել թէ ձեր գուստըն կը կրէ իւր շուրջը կուտակեալ հիւանդութեանց պատճաններու հետեւանքըն , եւ թէ դուք մեղսակից էք նմա : Դուք նոցա արդելման համար աննպատակ միջոցներ ունէիք . դուք կը կռուէիք անմիտ զօրագարի մը պէս որ պատերազմի դաշտը կը մտնէ առանց ճանչնաւու ո՛չ իւր եւ ո՛չ թշնամւոյն բանակին քանակութիւնն եւ ո՛չ ալ երկիրն՝ զոր կ'ուղէ առնուլ : Փիտանի զէնքերն ձեղ ցուցնելէ եւ վստահելէ յառաջ ,

յաղթուելու վտանգէն զգուշացունել ուզեցի զձեղ։  
Պատերազմի դաշտին ամէն մէկ կողմը ձեզ առաջ-  
նորդելէ ետքը, եւ ձեզ ցուցնելէ յետոյ ձեր ա-  
խոյեանն որ աստ բազմագունդ, անդ ցրուեալ եւ  
անտեսանելի դիրքով կը կենայ, բարձրադիր վայրի  
մը վրայ կանգնեցի դրօշն։ Այդ դրօշն է մայրու-  
թիւնը։ Մի՛ կորուսանէք զայն ձեր հայեացքէն  
եւ պիտի զարմանաք թէ ո'րպէս խոյս պիտի տան  
ամէն արդելք ձեր առջեւէն։

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

### ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

### ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԵԱՑ



ՏԵՍԱԿԱՆԵՆ Ի ԳՈՐԾՆԱԿԱՆ

Այս գրքի առաջին մասին մէջ ջանացի ցուցնել ձեզ այն տեղը, որո ձեր դուստրը կը զըրաւէ կենդանի բնութեան մէջ, եւ այն գերն՝ զորնա կը կատարէ անդ։ Ցուցի ձեզ այն բազմաթիւ կապերն, որք կը յօդեն զնա այն ընտանեաց հետ՝ յորմէ իջած է։ այն փիզիգական շրջականերն՝ որոց մէջ կ'ապրի, եւ թէ ի՞նչպէս փոխ կ'առնու այդ շրջականերէն իւր կենաց անհրաժեշտ եղող հիւթն ու ոյժը։ Վերջապէս յայտնեցի նորա վիճակի բովանդակութիւնը, եւ բացատրելով հանդերձ զինքն նեղող յուղմանց պատճառը, մանրամասն պարզեցի այն բազմաթիւ եւ կարեւորագոյն փոփոխութիւններն՝ որոց ենթակայ է նորա ֆիզիգական եւ մըտաւորական գոյութիւնն այս տագնապալի ժամուս մէջ։ Կը յուսամ նաեւ որ ինկատ առնլով ձեռք բերուած արդիւնքն եւ այն բացայացտ մեկնութիւնն, զոր զործածեցի այն իրողութեանց համար որք զրեթէ անծանօթ պիտի մնային ձեզ, պիտի հաճիք ներել ինձ որ տեղ տեղ յոյժ արուեստական բացատրութեանց դիմած եմ։

Եւ որովհետեւ կ'ուզէի ցուցնել ձեզ ձշմարտութիւնը, որ ձեր սեռին համար կարի հազուադէպ է տեսնել, պարտաւորութիւն համարեցի ծածկել փոքր ինչ նորա աւանդական մերկութիւնը եւ նորա վրայ սփռեցի այն բարակ քողն, որով

իսկ կարենայիք նշմարել՝ ըստ բաւականի՝ դիցուհւոյն շացուցիչ գեղեցկութիւնն : Իցիւ թէ այդ ընդնշմարումն գրգռէր ի ձեզ մի փափաք, զայն իւր խիստ եւ փայլուն իրականութեան մէջ դիտելու :

Առ այժմ, պէտք չունիմք այսչափ բարձրերն ելնելու : Խնդիրն այդ նիւթի վրայ փիլիսոփայել կամ ընդհանուր կարծեաց հետ կատակել եւ կամ այլ գիտնական յայտնութիւններ ընելու վրայ չէ . պէտք է մեզ այժմ տեսականէն ի դորձնականն անցնել, կամ, ուրիշ բառերով, պարտ է որ մեր ըսելիքը լինի ոչ միայն ճշմարիտ — ինչ որ ինքնիմանալի է — այլ լինի դորձնական ինչ որ դժուարիմաց է :

Արդարեւ չեմ փափաքիր որ այս էջերու ընթերցումն պարզ զբօսանք մը լինի ձեզ, կամ թէ ձանձրութի ժամու մը յիշատակը մնայ ի ձեզ, եթէ տհաճելի գտնէք զայնս, եւ կամ հաճելի եղած ատեն, հաճոյքի ժամու մը յիշատակն ունենաք միայն :

Փափաքելի է ինձ որ այս գրքի ընթերցման աւարտմանէ ետքը կարենաք ըսել . «Այս ամենայն յոյժ ճշմարիտ են եւ լաւ մտածուած . թէ ստուգիւ այս եղանակաւ, երիտասարդուհւոյ մը առողջութիւնն յոյժ գոհացուցիչ պիտի լինի, բայց ամէն այս խորհրդոց ունեցած պակասն իրենց անդորձագրելի լինելն է : »

Արդ, աստ երկու վտանգաւոր խութերէ ըզգուշանալ պարտիմք . մին՝ այս պատուիրաց կարի յոյժ ընդհանրութենէն՝ որով անյարդ կը մնան .

Երկրորդ՝ դոցա կարի յոյժ ճշդապահութենէն՝ որով անկարելի կը լինի գործադրութիւնը :

Խնդիրը բացայացորէն առաջադրելէ զկնի, պարտիմք այս տարբեր նպատակաց հասնելու համար գտնել միջոցներն, որով կարող լինիմք յաղթել դժուարութեանց եւ նուաճել թշնամեաց՝ զորս ջանացի ճանչցունել ձեզ :

Այդ միջոցք երկու տարբեր կարգերու կը բաժնուին .

Ա. — Անուղղակի միջոցք, — են առողջապահական պատուէրներն ու փորձառական խորհուրդները :

Բ. — Ուղղակի միջոցք, — են գեղօրայք, որ ընդունելի են երբ բժշկաց ձեռամբ միայն կը դորձածուին . բայց ադոնց վրայ ալ պիտի խօսինք համառօտապէս :

Նախ կամիմք անուղղակի կամ առողջապահական միջոցներէն սկսիլ եւ ի վեր անդ ցուցուած խորհրդոց կարգին շարունակութեան համար, այդ միջոցները ձեւի մը տակ պիտի կարգաւորենք, որով կարելի լինի ձեզ զիւրութեամբ համիլ առաջարկեալ նպատակին :

Այս պատճառաւ հետեւեալ զլուխները սա կարգաւ ընտրեցինք :

Միջոցք՝ կանոնաւորելու, կազդուրելու համար ախորժակն, եթէ վեասուած է . եւ վերստանալու համար՝ եթէ կորսուած է :

Միջոցք՝ արեան առաջին ժայթքման եւ նորա կանոնաւոր կրկնմանց ապահովութեան համար :

Միջոցք՝ որ գործածուին այդ գործողութեան

յապաղման կամ դորա երեւումն ընդհանուր տը-  
կարութեան մը զուգաղիպած ատեն :



## ԳԼՈՒԽ Բ.

Ա Խ Ո Բ Ժ Ա Կ

Արդէն ըսի ձեզ թէ երբ ախորժակը նուազի ,  
մունդն ալ կը նուազի , եւ այդու յառաջ կու զան  
զօրութեան սպառումն եւ ջղային դրութեան գոր-  
ծողութեանց խանդարումն : Այժմ պարտիմք հա-  
կագարձ շարքէ մը անցնիլ , այսինքն , պարտ է մեզ  
փնտուել լաւագոյն միջոցներն , որով ձեր դուստրը  
կը զերծանի ա'յն վտանգներէն որ վերոյիշեալ ժա-  
մանակամիջոցին մէջ կը սպասեն նմա :

Բայց առանց հեռու երթալու , թողէ՛ք որ  
թիւրիմացութիւն մը , թերեւս պատրանք մը լու-  
սաբանեմ ձեղ : Առողջաբանութիւնը դիտութիւն  
մ'է որ միայն խորհրդածութեամբ դիտողութեան  
վրայ կը կայանայ . ուրեմն չէ պարտ բացարձակ  
կանոններ առ կամ օրէնք սահմանել , յորոց կա-  
խումն ունենայ մեր առողջութիւնն : Առողջաբանն  
երբ կամի ըստ արժանւոյն կատարել այն օգտաւէտ  
սլաշտօնն զոր դիտութիւնը կու տայ նմա , պարտի  
զգուշանալ միադաւան լինելէ : Նա կրնայ ու-  
նենալ ընդհանրական վարդապետութիւն մը , այսին-  
քըն կրնայ ընդունիլ ո' եւ է սկզբունք որ ապա-  
ցուցեալ է երկարժամանակեայ փորձառութեամբ ,

բայց սպարտի կարի զգուշանալ յամառ լինելէ ,  
զի այսպիսիք կը նկատուին այն ձիոց որք օրն  
ողջոյն փակեալ աչօք վարժութեան կրկէսին մէջ  
կը շարժին առանց իրենց շաւղէն շեղելու : Ըն-  
դունուած դրութիւն մը սիրողներու համար կա-  
րելի է ըսել թէ կոյրեր են որ գունոց վրայ կ'ու-  
զեն վիճիլ : Առողջաբանութեան , որպէս մարդկա-  
յին այլ ամէն իրաց մէջ , ամենաբարձր արուեստն  
ա'յն է , որ ա'յն անձինք որոց կու տամք մեր գար-  
մանը , հաւատան թէ իրենց կամացը համաձայն  
կ'առաջնորդուին , մինչդեռ իրապէս անձանազու-  
թեամբ կը հետեւին ուղղութեանն՝ զոր կը ցուցը-  
նեմք իրենց :

Ուստի ի'նչ որ պիտի ըսենք աստ , պէտք է  
լինի չափագծեալ քանիվա մը , զոր գուք ըստ ձեր  
հաճոյից պիտի լուսք , այսու պայմանաւ սակայն  
թէ ձեզ ցուցուած օրինակին հետեւիք : Այս չէ  
առողջաբանական մի օրինագիր , այլ խորհրդոց  
հաւաքածոյ մը , գաղափարավին ծրագիր մը ա'յն  
սահմանաց զոր չանցանել կը խնդրուի ձենէ , վա-  
սըն զի յայնկրոյ այդ սահմանաց պիտի գտնէք եթէ  
ոչ անդունդներ , գէթ խոր փոսեր : Այս տեսակ  
դրեանց մէջ , միով բանիւ , իրապէս վնասուած  
բանն է մարց ուշադրութիւնը զարթուցանել , ի-  
րենց սիրոյ մէջ առաջնորդել նոցա , որպէս զի այդ  
սէր փոխանակ բնազդական լինելու , որպէս ցայս-  
վայր , լինի ճշմարտապէս ճանաչող եւ բանաւոր .  
տալ նոցա պիտանի զէնքեր , բայց առաւել ա'յն մի-  
ջոյներ , որ պէտք չեն թողուր նոցա դործածման :  
Ապա պէտք է իրենց կամաց թողուր մասնաւոր

պարագայից մէջ , ընդհանուր կանոններէն ընտրել օգտակարագոյնը . ընականաբար իրենց կամակարութիւնն ու իմացականութիւնը կ'օգնեն յայդմ :

Մանաւանդ թէ ի՞նչպէս կարելի է ուրիշ կերպով լինիլ , տարերց այն բազում զանազանութեանց համար որոցմով բազկացեալ է մարդկային ընկերութիւնը :

Եթէ մէկ կողմ թողումք նոյն իսկ նիւթական վիճակի տարբերութիւնն , ո՞րպէս կարելի պիտի լինէր ընդհանրապէս պատշաճ օրէնք մը հրատարակել այն հազարաւոր անհատական զանազանութեանց համար , որք ցեղերու խառնակութիւնը , ժառանգականութեան զանազան ազդեցութիւնք եւ կլիման յառաջ կը բերեն : Յաւելցուցէք ասոնց վըրայ նախնական դաստիարակութեան անմիջական ազդեցութիւնն , որպէս եւ այն սխալներ , նախապաշարումներ , պատահականութիւններ կամ անակնունելի պիտոյքն որք փափուկ հասակին մէջ իսկ կրնան օրիորդի մը աճման վրայ ներդործել , յայնժամ պիտի դիտաք այն գլխաւոր պատճառներն , որք մեզ կ'արգելուն տալ բացարձակ կանոններ :

Բայց դժբախտաբար այդ թոյլ վիճակը տիրած է մեր զաւակաց դաստիարակութեան մի այլ ձիւզին մէջ : Իբր երեք դար յառաջ , Մօնթէներ սա հետեւեալ կծու դիտողութիւնն ըրած է ընդհանուր դաստիարակութեան եղանակին համար .

« Նոքա որ ըստ մեր սովորութեան կամին մը ատաց զանազան ուղղութեան եւ յանկութեան

» առէր եղողները միեւնոյն եղանակաւ դասատիարակել եւ կրթել , պէտք չէ զարմանան » երբ այդ բազմաթիւ տղայոց մէջէն հազիւ երակ կամ երեք տղայք կ'օգտին այդ կրթութեան եղանակին : »

Լսած չեմ երբէք թէ այժմու վարժարանք փոխած լինին այդ մեծ գրագէտ - խորհողին ցոյց արաւած վիճակն , եւ չեմ գիտեր թէ ներկայիս աշակերտներ գոհացուցած լինին նորա փափաքն , որ սապէս կը բացատրէ . « Նա իւր աշակերտներէն կը ապահանջէր ոչ միայն իրենց հրահանգին բառերն , այլ նոցա բարդութիւնն ու իմաստի զանազանութիւնն , եւ ոչ թէ յիշողութենէն այլ իւր կեանքէն կը դատէ այն օգուտը զոր քաղած է ուսամամի :

Այս իսկ է արդասիքն , զոր ես եւս կ'ուզեմ ընձեռել , վասն զի միշտ նպատակ ունեցած եմ , արդելի տիկին , յանձնել զիս ձեր իմաստութեան քան ձեր յիշողութեան :

Արդ սկսինք մեր պաշտօնը :

Զեր գստեր ախորժակի կանոնաւորութեանն առաջին պայմանն է՝ գլխաւորապէս , կանոնաւորել ճաշի ժամերը : Թեթեւ կամ ծանր հիւանդութեան մը պատճառաւ ստամոքսին կարեւոր գործողութիւնն արգիլող խանգարումները զանց առնըով , հաստատապէս կը հաւատամք թէ ախորժակը կարի դիւրաւ կը յարմարի սովորութեան : Բայց եթէ աւելի բացայացտ բացարութիւն ուզէք , թէ

կարելի է ո' եւ է ջիղեր օրուան որոշեալ ժամերու  
մէջ գործողութեան դնել, յայնժամ պիտի ցուցը-  
նեմ ձեզ փիլիսոփայական այն բազում ճառերն, որ  
սովորութեան կարողութեան վրայ գրուած են եւ  
կարելի է չկարենան լուսարանել դձեզ :

Այս եւ այլ շատ պարագայից մէջ, յանչափս  
ստիպուած եմք եղելութիւնն ըստ ինքեան ստու-  
գելով, մեր կեանքը վարել ըստ այնմ :

Ուրեմն ախորժակն, եթէ ոչ կատարելապէս  
հնագանդ մնր փափաքանաց, սակայն առ նուազն  
իւր իսկական վիճակաւ յարմար է հնագանդիլ ո' եւ  
է կանոնի : Ըսել կ'ուզեմ որ եթէ մեք կարող չի-  
նիմք տիրել նորա վրայ, սակայն իւր առողջու-  
թիւնը կախեալ է մեծ մասամբ մեր կերառութեան  
այն կանոնաւորութենէն որոյ կը վարժեցունեմք  
մեք զայն : Մեր ուրիշ գործողութեանց համար ալ  
նոյնպէս է :

Որինակի համար, ըսեմք, թէ քունը, ինչպէս  
զիտէք, յոյժ նուազ բացառութեամբ հնագանդ է  
մեր կամաց : Քանի յաճախ կը վնասունմք այն բա-  
րերար մոռացումն, յորում քունը կը ձգէ զմեզ, եւ  
մեք այլու ոչ ինչ կը շահիմք քան եթէ երկարա-  
տեւ անքունութիւն մը, եւ քանի յաճախ ամենա-  
բուան կամքը տեղի կու տայ այդ անընկճելի բըռ-  
նակալին : Բայց որչափ որ տէր չեմք մեր քունին,  
սակայն կարող եմք վարժեցունել զայն ո' եւ է կա-  
նոնաւորութեան, միշտ միեւնոյն ժամուն սպասե-  
լով նորա գալստեան : Քնաշը լիկներն, որոց կար-  
գէն է նաեւ գրքիս հեղինակը, զիտեն թէ քանիօն  
գժուարին եղած է իրենց համար, ննջելու եւ ար-

թշնալու սովորական ժամերը փոփոխել : Այս՝  
սովորութիւնն այնպէս զօրաւոր է, որ կրնայ ցե-  
րեկ ատեն իսկ գիշերուան պէս քնոյ պէտքն զդա-  
ցունել : Օրինակի համար, կը պատմուի թէ ֆիէռ,  
որ ինչպէս բազումք գիտեն, անխոնջ աշխատող  
մ'էր եւ առաւօսները կանուխ կը զարթնոյր . թէ  
ամէն օր ճաշէն ետքը այնպիսի անզսպէի քնոյ մը  
մէջ կ'իյնար, որոյ չէր կրնար դիմադրել, մինչեւ  
իսկ եթէ ունենար բարձրաստիճան եւ բարձրապա-  
տիւ հիւրեր :

Ընդհակառակն կը պատմուի թէ Պօսիւէ այն-  
չափ յառաջ տարած էր իւր հաստատակամութիւնն  
որ ամբողջ օրուան մէջ չորս ժամ միայն կը հան-  
գըստանար :

Ախորժակն ալ նոյնպէս է : Մեր ստամոքսն  
ալ յոյժ դիւրաւ կը վարժի որոշեալ ժամանակին  
քաղց զգալու, եթէ բաւական ատեն այդ որոշ  
ժամերուն գոհացունեմք : Արդ, որովհետեւ քաղցի  
զգացումն, սկիզբն է կարգ մը այն ներքին գոր-  
ծողութեանց, որոց գործակից են բազմաթիւ գոր-  
ծարանք . որովհետեւ կոչումն, այդ հարուած ներ-  
քին զանդակի, նշան է թէ մարսողական ամէն  
գործարանք կը սպառազինին նման զօրաց, որք  
հրամանի կը սպասեն յառաջ խաղալու համար,  
հետեւաբար ախորժակին վերաբացմամբ, այդ գոր-  
ծարանք կը վերստանան իրենց գործոնէութիւնն  
եւ այդ կերպով վարժուելով կանոնաւորութեան,  
իրենց գործողութեանց բազմութեան պատճառաւ,  
տարաժամ փոփոխութիւն մը կը խանգարէ իրենց  
գործոնէութիւնը :

Կը կարծեմ թէ երիտասարդուհեաց կաղմուածոյն համար ամենամեծ վնաս է , զանոնք ի տղայ տիոց կանոնաւորութեան չվարժեցունելը : Քանի՛ յաճախ տեսած եմ թոյլ կամ ներքին գործարանաց կարեւոր գործողութեանց անզիտակ ծնողաց զաւակներ , որք աղեաց հիւանդութեան կամ մարսողութեան խանգարման ենթարկուած են , եւ որոց միակ պատճառն եղած է ճաշու կանոնաւորութեան պակասութիւնը : Այդ տղայոց թոյլ տրուած էր օրուան ամէն ժամուն եւ իրենց ուղած ատեն ուտել , այդու վերջապէս ստամոքսը շարունակ գործելով կը յոգնի , որպէս մտաւորական կամ մարմնական չափազանց աշխատութեամբ կը յոգնին եւ կը թմրին մեր ուղեղն ու միունք եւ անյաղթելի թուլութիւն մը կը տիրէ մեր մարմնոյ վրայ , որով կը սպառի մեր ուժի պաշարը : Մեր ստամոքսն ալ նման մեր մկանանց , ենթակայ է այդ խոնջութեան : Դժբախտաբար այդ յոգնութիւնը ստամոքսին համար նոյնչափ անմիջական եւ սաստկապէս չը զգացուիր : Ստամոքսն համբերատար է իւր յոգնութեանց , նման այլ գործարանաց որք յամրաբար կաշխատին , եւ անտրտունջ ընդերկար կը տոկայ իրեն արուած նեղութեանց : Խեղճ գերին , ի ծառայութեան կամազնաց մի տիրոջ , եւ կոյր ու մեր կամքէն բոլորովին անկախ զօրութեամբ մը շարժեալ , կը հնազանդի այնչափ՝ որչափ կը նայ Տէր Ախորժակին հրամանաց : Սա կը տեսնէ , կամ մեր աչերով կամ հոտուելուք , մի համելաճաշակ կերակուր , եւ ահա շարժման մէջ կը դնէ փոքր , մերենաներու հրետանի մը՝ որոց զարմանահրաշ գոր-

ծակցութիւնը վերջապէս կը յաջողի մեր բերնին մէջ բերել փափաքեալ կերակուրը : Տարակոյս չը կայ թէ մեք կը նամակու ետ կենալ այդ համադամ խորտիկէն եւ բերան չառնուլ զայդ : Բայց մարդ չկրնար բոլորովին հրաժարիլ այդ համեղ խորտիկներէ , եւ երբ սա մանէ ստամոքսի խորչից մէջ , յայնժամ այդ կերուածը մանուածոյ գործողութիւն մը կը պատճառէ անդ եւ ա'յու հետեւութեամբ կը մարսուի եւ վերջապէս մեղ յատուկ եղող հիւթին կը խառնուի :

Ի՞նչ վնաս կը հետեւի ասկէ : Ստամոքսին յանձնուած է այնպիսի աշխատութիւն մը , որոյ համար չէր ստեղծուած . միթէ նա սահմանեալ չէ՞ ընդունիլ ինչ որ դրկուի առ ինքն , եւ ընկել ինչ որ իւր պաշտօնն է : Ամենեւին այո՛ : Բայց եթէ սովորութիւն եղած լինէր իրեն , այդ ներածութիւնն օրը երեք անգամ , օրինակի համար , առաւտուուն , ցերեկին եւ երեկոյին ընդունիլ , եւ դուք այսօր , վաղիւ եւ կամ ուրիշ ատեն եւ յաճախ խանգարեք իւր հանզիտար , պէտք չէ զարմանաք երբ վերջապէս յոգնութեանը պատճառաւի յեղափոխութիւն մատնուի , կամ որ յուեփոյն է , բոլորովին գալրի գործելէ : Իւր Տէրն , ախորժակը , յափրացեալ գոհացուցմամբն ամէն ցանկութեանց , որոց գերի եղած է , եւ չգոյութեամբ այն առողջարար հանգստեան որ նոր ոյժ կու տայ իրեն երբ իւր գործողութիւնը որոշ ժամանակամիջոցներու բաժնուած լինի , ախորժակը կը նուազի եւ կը լինի առաւել անհեթեթ ու այլանդակ : Ախորժակը չանհետիր , կայ , բայց քաղց չը գգար այլ անբնական

փախաքներ կը գրուէ : Ահա այս ժամուն է որ կ'երեւի բժիշկն եւ հիւանդութեան համար արուեստական բառեր կու տայ , որոց թուումն չեմ ուղեր ընել ձեզ :

ԶԵ՞Ք հաւատար ինձ պէս թէ լաւագոյն է ծայրայեղութեանց մատնուելէ առաջ այսքան կարեւոր գործողութեան ուշադրութիւն ընծայել եւ կամաւ չիսանդարել զայն , մանաւանդ այժմ որ առանց ադոր , ուրիշ անակնկալ պատճառներ ձեր դստեր պիտի տան զանազան խանդարումներ :

Ուրեմն , թէ ձեր եւ թէ ձեր դստեր օդտին համար որոշեցէ՛ք ճաշու կանոնաւոր ժամեր , այն պիտի ժամեր , որ կը յարմարին ձեզ : Բայց այդ ժամերու այնչափ միջոց տրուելու է որ կերակրոյ մը մարսողութիւնը կատարելապէս լրանայ եւ ապա երկրորդը սկսի :

Հապա գործե՛րն , ընկերական պարտաւորութիւնք , ճանրորդութիւնք , պիտի հարցանէք ինձ :

Ամէն գործ , ամէն պարտաւորութիւն եւ ամէն ճանրորդութիւն մննդեան իշխող օրէնքէ ետքը կու գան : Սնուցանելու համար զմեզ , պարտիմք ուտել եւ ըմպել , եւ մեր սնունդն օգտակար լինելու համար պարտիմք հաճոյիցս համաձայն առնուլ զայն : Բայց մեք հաճոյքով կ'ուտեմք եւ դիւրաւ կը մարսեմք այն կերակուրներն որոց կանոնաւոր ախորժակ մը կը փափաքի . բայց ախորժակն ալ կանոնաւոր կը լինի այն ատեն երբ ինքն ալ կանոնաւոր ժամանակներ գոհացումն ստանայ : Եղրակացութիւնն յայտնի է ըստ ինքեան :

Ուրեմն պարտ է կանոնաւորել ճաշի ժամերը : Կերակրոց համար իսկ պէտք է այդ կանոնաւորութիւնը :

Զեմ գիտեր , ինչո՞ւ համար ըսուած է թէ բըժիշկը սիրող են համադամ խորտկաց : Կը կարծուի նաեւ թէ նոքա ամենեքին կամ մասամբ են խոհակեր : Եւ պարտ է որ այդպէս լինի : Պիտի տեսնէք թէ Պոկլա-Սավարինի արհեալը , ո'րչափ սերտ յարաբերութիւն ունի առողջաբանութեան հետ :

~~~~~

### ԳԼՈՒԽ Գ.

Կ Ե Ր Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Զեր գուստրը պարտի՞ մասնաւոր կերառութիւն մ'ունենալ :

Պատասխանս է , ոչ . եւ պիտի յայտնեմ պատճառները :

Քանի՛ յաճախ լսած եմք մարց գանգատը թէ՝ « տօքթէօ , յոյժ անհանդիստ եմ . գուստրս չուտեր . չունի ախորժակ , բայց պէտք եղածին պէս ալ կը լինամուի . ամէն օր կ'ըմակէ արդանակ . առաւօտները կ'ուտէ մի կողիկ , երեկոյին ալ խորտիկ . ասոնք օգտակար բաներ են , այնպէս չէ՞ , տէ՛ր : »

Արդարեւ լաւ եփուած կողիկ մը եւ չըրցուցուած լաւ կտոր մը խորտիկ , ընտիր եւ սնուցիչ ուտելիք են . . . երբ ախորժանօք ուտուին : Բայց

— միշտ բայցեր կան թէ՛ բժշկութեան եւ թէ՛ ա-  
մէն բանի մէջ—պէտք է որ ախորժակը համեղա-  
ցունէ զայնս :

Պուալօ, որ մեծ գրադէտ եւ մտացի մարդ մ'էր,  
ըսած է .

«Միօրինակութիւնը ծնող է ձանձրութիւն»

Նա այս համառօտ ասացուածով իրապէս ու-  
ղած է ակնարկել մտքի արտազրութիւնները միայն,  
բայց եւ այնպէս յոյժ կը յարմարի աստ մեր նիւ-  
թին :

Պարտիք գոհացունել մի քմահաճոյ ստամոքս .  
տալ նմա մի կանոնաւոր ախորժակ . վերակազդուրել  
տղու մը կորուսեալ ոյժը զոր բուռն ճգունք կամ  
անգուլ ուսումնառութիւն մը սպառած են . դուք  
պարտիք կոռուիլ ընդդէմ վերոյիշեալ հազարաւոր  
խոչնդուներու , որք իւր առողջութեան դէմ կ'ենեն  
եւ դուք չեք կրնար լաւագոյնս ընել , բայց եթէ  
ձեր զաւակը միօրինակ եւ անհեթեթ կերառու-  
թեան մը ենթարկել : Նոյն խոկ զինուորն , որոյ  
մարսողութիւնն յոյժ կատարեալ է , որ առաւօտուն  
վալզայարոյց կը լինի եւ իւր նախաճաշիկն ուտելէ  
առաջ 3-4 ժամ դժնդակ վարժութիւն մը կ'ընէ ,  
նա եւս վերջապէս կը զզուի հանապազօրեայ մսե-  
ղէնէն , եւ դուք կ'ուզէք որ ձեր դուստրն , որ թեր-  
եւս ճիշդ նախաճաշի ժամուն կը զարթնու , առանց  
ամենաթեթեւ դործի մ'աշխատելու , առանց շունչ  
մը զով ու մաքուր օդ չնշելու , առաւօտուն արիւ-  
նոտ միս ուտելու ախորժակ ունենայ : Այդ անկա-  
րելի է : Մանաւանդ ի՞նչ կ'ակնկալէք այդ օրինակ  
կերառութենէ մը : Տղուն արեան զօրութիւնն ատալ .

մնուցիչ նիւթերով զօրացունենի զայն : Նպատակը  
գովելի է , բայց դժուար է հանիլ առ այդ , վասն  
զի կ'երակուրք սննդ արար կը լինին՝  
երբ լաւ մարսուին :

Որպէս յայնի է , մսեղէն մնունդք կու տան  
մեզ նոր զօրութիւն . բայց այդ այն ատեն , երբ  
մեք կարող լինիմք միսի մէջ գտնուած սնուցիչ  
հիւթը իւրացունել :

Բայց ժամանակին 13-15 ամեայ օրիորդներն  
ընդհանրապէս չեն կարող մարսել մսեղէն կերակուր-  
ները : Ուստի այս խնդրոյ վրայ ինձ խորհուրդ հար-  
ցունող մարց կը պատասխանեմ սովորաբար .

«Փոխեցէ՛ք ձեր զօրութիւնը , ազնիւ տիկին ,  
վասն զի միօրինակութիւնը չյարմարիր թէ՛ կերակ-  
րոց եւ թէ՛ ամենայնի : Փոխանակ ձեր դստեր շա-  
րունակ միս կերցունելու , փոփոխումն դրէք իւր  
կերակրոց մէջ : Մանաւանդ մէկդի դրէք ձեր համ-  
բաւաւոր արդանակն , որ իրեն համար մննդեան  
նուազագոյն զօրութիւն մ'իսկ չունի : Վասն զի  
արդանակն , որ ընդհանրապէս հիւանդութեանց հա-  
մար իբր մի համայնարոյժ դեղ կը յարգուի , լոկ  
կերակուրէ առաջ համելի խմելիք մ'է , որոյ համեղ  
ճաշակն ու ջերմութիւնն ստամոքսին յատուկ գոր-  
ծոնէութիւնը կը պատրաստեն . բայց ջուրը եւ մսէ ու  
բանջարեղէնէ առած շաքարահիւթն ի բաց առեալ ,  
ըստ ինքեան կերակրոյ մնուցիչ յատկութիւնն յոյժ  
նուազ ունի իւր մէջ : Ծեծուած մսով եփուած  
պարարտ թաներն , զորս լաւ կը պատրաստեն ի  
գիւղօրայս , աղնուականացեալ անուամբ արգա-  
նակներէն առաւել մննդարար եւ դիւրամարս են :

Քաջ գիտեմ թէ աստ պէտք է մեծ նախապաշարման մը յաղթել, եւ թէ այդ գեղջկական խեղճ թաները քաղաքացւոց համար ունին անհաճոյ համբաւ . . . սակայն քանիօն յարգի են նոքա անոնց համար, որ կը ճանչան նոցա արժէքը :

Երբ հաւատ ընծայուի ուղեւորաց եւ ի մասնաւորի Պռիլա-Սալարինի, որ այս մասին լաւ տեղեակ է, Գաղղիա է աշխարհի միակ երկիրն, յորում կը պատրաստուին լաւ ապուրներ : Կերէ՛ք մերթ ընդ մերթ եւ տուէ՛ք նաեւ ուտել ձեր դըստեր : Ապուրներու տեսակն յոյժ բազմազան է եւ դուք կրնաք փոխն ի փոխն առնուլ զայնս :

Արդ, ապուրէն ետքը ի՞նչ ուաելու է . . . : Ի՞նչ որ դուք կ'ուղէք, ի՞նչ որ տնտեսագէտ տանտիկին մը եթէ հարուստ ընտանիքէ չէ, կամ խոհեմ տան տիրուհի մը կրնայ դանել այս դժուար խնդիրը լուծելու համար . այս է՝ օրը երկու անգամ ընել նոյն բանը տարբեր կերպերով :

Միշլէ սքանչելապէս ըսած է . « Այրը կը սընուցանէ զկին . եւ Վարք Սրբոցի պատմութեան մէջ յիշուած թուչոյն պէս նա կը բերէ իւր սիրեւոյն՝ Աստուծոյ հացը : Նաեւ կինը կը մնուցանէ զայրն : Իւր պիտոյից, իւր ոյժին, իւր բնութեան կը յարմարցունէ կերակուրն, ուտելու վիճակի կը վերածէ զայն կրակով, աղով . . . եւ սիրով զոր անոր մէջ կը խառնէ » : - Այո՛, յայդմ կայ գաղտնիքը, սէրը . - բայց լաւ ի միտ առէ՛ք, սէ՛ր մը՝ որ բը-

նաղդմամբ է, բայց բանավարութեամբ լուսաւորեալ եւ ոչ թէ նախապաշարմամբ նսեմացեալ :

Ի մէջ այլ նախապաշարմանց, կայ մի եւս որ իրապէս անհեթեթ է, այս է՝ միտումն զոր բաղումք ունին կծու եւ թթու ուտելեաց համար, որպէս են համեմեալ աղկերք, աղցանք, այլովքն հանդերձ : Զափահասութեան տիոց մէջ գտնուող զրեթէ ամէն աղջկունք կը սիրեն աղոնց ճաշակը . եւ ինչո՞ւ չկարենան ուտել : Երբ ճեր գուսարը միայն վարունգի աղածով եւ աղցանով մնանի ուզէր, բնականաբար պարտ էր աղդուապէս ընդդէմ կինալ այդ միտման : Բայց երբ կերակոց հետ ուտելով հաճելի կը լինի իրեն, յայնժամ տուէ՛ք նմա ուտել զայնս առանց վախի, վասն զի նա ախորժանօք ուտելով զայնս, ուտել չուզած խորտիկն եւս պիտի լափէ ու մարսէ :

Ուրիշ նախապաշարում մ'եւս կայ : Ընդհանրապէս կը կարծուի թէ կիսեփ կամ հում միաը լաւ խորովեալ միաէն առաւել մննդաբար է : Արդարեւ, յաճախ վտանգաւոր որովայնալուծութեանց ատեն, մանաւանդ տղայոց համար, կամ ուրիշ մէկ քանի երկարօրեայ հիւանդութեանց համար հում միսն՝ ի բ ր ե ւ դ ե ղ օգտակարութիւն ունի . բայց այդու չհետեւիր թէ մեր հանապազօրեայ սընընդեան համար հում միսն եփուածին տեղը կը ընայ բռնել : Ի բաց առեալ զանազան որդերու, մանաւանդ երիզակի պատճառաւ թունաւորման վրտանդներն, որոյ կ'ենթարկվամք այդ սննդեամբ, պարտիմք նաեւ ուշադրութեան առնուլ եւ ա՛յն անյաղթելի չկամութիւնը զոր կը զգամք ի տես հում

միսին : Սա ունի մասնաւոր հոտ եւ տեսակ մ'առածութիւն , որ կը գոցէ մեր ախորժակը :

Ուրեմն , այս տեսակ մնունը թողով վայրենեաց , որք իրենց բնական բրտութեամբ կը հաւասարին գիշատիչ անամոնոց , մնամք մեր այժմեան սովորութեան մէջ : Մեք կ'ուզեմք հոտատել այն քմահաճոյ բոյրն զոր կ'արտադրէ գեղեցկահամ խորտիկ մը կամ ոչխարի զիստ մը անգղիական կերպով եփուած , այսինքն , մսի հոտը տարածուի բայց ախորժաբեր հիւթը չը սպառի :

Թոյլ տուք ապա ուտել ձեր աղջկան դոյզն ինչ պտուղ , զոր տարւոյ եղանակներն իրենց հետ կը բերեն , եւ կը յայտարարեմ հաստատապէս թէ կերակրոյ փոփոխումներն , բանջարեղջնք իսկ , առաւել լաւ ախտի մնուցանեն զնա քան չկամութեամբ կերուած հիւթաւոր միսերն :

Վերջապէս կ'եղրակացունեմ թէ պէտք է որ ճաշի ժամերը լինին յոյժ կանոնաւոր եւ կերակրոց բաղդրութիւնն ալ ըստ կարելոյն փոփոխական :

— Առաջնաւոր

## ԳԼՈՒԽ Փ.

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ՆՈՅՆ ՆԻՒԹԻ

Պիտի միաբանիք ինձ թէ անփոյթ լինելու չէ կերառութեան համար , եւ մայր մը կարի անհըմուտ պարտի լինել որ չասկնայ ըսածս : Այսու

ամենայնիւ կարի յաճախ կը պատահի որ մարք կը բողոքեն մեզ .

— Տոքթէո՛ո , հետեւեցայ ձեր խորհրդոց , բայց օդակար չեղան :

— Ձեր դուստրը չունի՞ դեռ ախորժակ :

— Ոչ :

— Կարծեմ , մանաւանդ միջօրէին :

— Այո՛ :

— Օրիորդը ժամը քանի՞ն կ'ելնէ անկողնէն :

— Այս եղանակին մէջ ժամը 9-10ին (կէս օրէ 2-3 ժամ առաջ) . օդը ցուրտ է եւ օրերը կարձեն :

— Եթէ օրերը կարձ են , այդպիսեաւ առաւել կը կարձնան : Ժամը քանի՞ն կը ճաշէք :

— Ժամը մէկին (կէս օրէ մէկ ժամ ետքը) :

— Ձեր դուստրը մինչ ցայնժամ ծո՞մ կը պահէ :

— Ո՛չ , ո՛չ , ժամը 8ին կամ 8 $\frac{1}{2}$ ին այսինքն արթնալուն պէս գաւաթ մը տուրմ կը տանին իրեն մինչդեռ անկողնոյ մէջ է :

— Անշուշտ կակուղ կարկանդակով մը :

— Այո՛ , այդպէս լաւ չը՞լինիր :

— Գերազանց , տիկին , ես ալ այդպէս կ'ընեմ նախաճաշիկս , այսու տարբերութեամբ միայն որ ես ժամը 7ին կ'ուտեմ եւ ապա մէկ քանի հազարամեթր տեղ կը քալեմ : Զարմանալի չէ որ այդ մարմնամարդէ ետքը , միջօրէի հաշու կ'առնում մեծաւ ախորժանոք : Եթէ ձեր դուստրը ձմրան եղանակին մէջ արշալուսոյ ծագման հետ զարթնու . . .

— Բայց , տէր իմ , այդ անկարելի է • խեղձ աղջիկը կարի յոյժ փափկակաղմ է :

— Ներեցէք, տիկին, դուք խորհուրդ կը հարցանէք ինձ, եւ ես կու տամ զայն ձեղ ըստ իմ փորձառութեան։ Եթէ կ'ուզէք որ ձեր դուստրն, որ հիւանդ չէ բայց հիւանդանալու մօտ է, — իւր գունատ շուրթներէն՝ կը դուչակեմ — կանոնաւոր ախորժակով ուտէ եւ անվես անցունէ իւր առջեւ գտնուող վտանգը, պարտիք յառաջ քան զամնայն ջանալ՝ նորա փափուկ սովորութիւնները մէկ կողմ դնել տալու։ Կը կրկնեմ թէ ձեր դուստրն ի ձմրան ժամը 7-8ին եւ յամրան ժամը 6-7ին պարտի զարթնոււլ։

— Այդչափ կանուխ զարթնոյ համար, տէ՛ր իմ, պարտիմք հաւուց հետ քնանալ։

— Այո՛, եթէ հաւերն այդչափ կանուխ կը թափն ի հանգիստ, անտարակոյս բնազդումն է որ կ'ըսէ իրենց թէ այդ լաւ է։ Ընդէ՞ր ձեր բանավարութիւնն ալ այդչափ ապահով առաջնորդ մը չինի ձեղ։

— Բայց երբ երեկոյթներու երթամք։

— Մի՛ երթաք։

— Ո՛չ, տէր իմ, կարի խստապահանջ էք։

Յարգելի տիկին, չեմք չափաղանցեր։ Եթէ լինէք գիւղաբնակ, եթէ սերած լինէիք ուժեղ ընտանիքէ մը եւ եթէ ձեր դուստրը լինէր առողջ, այսչափ խստապահանջ պիտի չինէի։ Մանաւանդ թէ ինձ խորհուրդ հարցանել պիտի չդայիք այսր, վամն զի պէտք պիտի չունենայիք։

Բայց դուք մեծ քաղաքի մը կեղրոնը կը բնա-

կիք, այնպիսի վողոցի մը մէջ, որ ձմրան ատեն օրը հաղիւ մի քանի ժամ կը տաքնայ արեւու լուսով։ ձեր բնակարանը չըջապատեալ է ուրիշ բաղում տուներով, եւ այդ ամենուն ալ օդը կ'ապականեն զիրար։

Այդ պատճառաւ ձեր դուստրը կարի շուտ կ'աճի։ նորա 14 տարեկան լինելէ ետքը յատուկ նշաններ կը ցուցնեն թէ չափահասութիւնը մօտ է։ քիչ մը առաջ դուք իսկ կը պատմէիք ինձ թէ նա զիւրաւ չնչասպառ կը լինի, թէ նա իւր տկարութեան պատճառաւ ունի յանկարծական նուազումներ։ դուք կը գանդապալիք թէ նա չունի ախորժակ եւ զայն կազմուրելու միջոց կը խնդրէք։ Ո՞հ, եթէ խնդիրը գեղ տալու վրայ լինէր, կրնայի ըսպառել մէկ գեղագրով երկու երեք գեղարաններու գեղերը, բայց չեմ ուզեր գեղ տալ։ ո՞չ թէ նոցաբուժիչ զօրութեանց վրայ կը տարակուսիմ — վասըն զի եթէ այդպէս լինէր, վայրկեան միսկ չէի մնար այս արհեստին մէջ — այլ այնու զի ձեր դուստրը պէտք չունի գեղի։

Արդարեւ, պէ՞տք էր որ այդչափ դժուար լինէր մեղ, մեր սրտակցաց սիրոյն համար զրկիլ զբօսանքէ, եւ նոցա տագնապալի ժամանակն եղող մի քանի ամսոց համար միայն դադրեցունել մեր սովորութիւնները։

Զէք խորհիր թէ ձեր դստեր ապագայ վիճակի բարելաւութիւնը կախումն ունի ձեր հաստատամտութենէն, ձեր չըջահայեցութենէն։ Խեղճ աղ-

ջիկը չդիտեր թէ ի՞նչ կայ իւր առջեւ . չափահա-  
սութեան առաջին նշանները գուցէ անհանդիսա  
առնեն զինքն , բայց նա գեռ տղայ է , չդիտեր նո-  
ցա ի՞նչ լինելն եւ կ'ուզէ շարունակել իւր սովո-  
րական անհոգ ու աղմկաւոր կեանքը : Նա պէտք  
ունի նաեւ մայրական խնամոց , վասն զի ո՛ւսկից  
պիտի սովորի թէ վտանդաւոր խութն անվաս անց-  
նելու համար պէտք ունի մաքուր օդոյ , հան-  
դըստեան եւ կանոնաւոր կերառութեան : Ո՞վ պի-  
տի սովորեցունէ նմա թէ ուշ քնանալը եւ ուշ  
զարթնուլը վնասակար են անձն . թէ ինքն պար-  
ափ ամենայն զօրութեամբ կռուիլ ընդդէմ փափ-  
կազգացման՝ որոյ վրայ չունի դադափար :

Նա յոյժ սիրուն եւ հաճելի կը դատի հիւանդ  
չեղած ատենն իսկ դոյզն ինչ տկար լինել , որպէս  
զի փայփայեն , գգուեն զինքն : Հայր , մայր , հա-  
նին եւ ամէն բարեկամուհիք կ'այցելեն առ նա ,  
իւր փոքրիկ սենեկին մէջ , եւ օրերը կ'անցնին  
խօսակցութեամբ , կատակելով , խնդալով եւ երեւա-  
կայելով : Արդարեւ սքանչելի կենցաղավարու-  
թիւն :

Մայրը չդիտեր ընկլիքն . հաշտ աչօք կը նայի  
այս վիճակին եւ անձկանօք կը սպասէ այդ տագ-  
նապի վախճանին , որ յաճախ կը զօրանայ տակաւ :

Ապա ի կարգ կու գան ուժեղ պաշտպանովա-  
կանք , այս է երկաթ , քինքինա , այլովքն հան-  
դերձ . մինչդեռ փոքր ինչ կամք եւ հետեւողու-  
թիւն կրնան ապահովել զձեղ եւ ձեր դուստրն ա-  
մէն այդ նեղութեանց դէմ :

Կամք եւ հետեւողութիւն եւ փոքր ինչ դործ-

նական գիտութիւն միակ միջոցք են , որ այժմ ,  
որ գեռ որոշ բան մը չկայ , պէտք են , մինչ հի-  
ւանդութիւնն որպէս գող ի դարանի պատրաստ  
կայ յարձակիլ իւր աւարին վրայ , եւ անցելոյն ու-  
ժի մը մնացորդով կարելի է վանել զայն :

Ներեցէ՞ք ինձ անցողակի ցուցնել ձեզ թէ  
արուեստական ո՛րպիսի պարզ միջոցներով — մա-  
նաւանդ այն մարզ՝ որք կը ճանչնան իրենց գերին  
ծանրութիւնը — կարելի է արդելու սպառնացող  
հիւանդութիւնը , գրգուել ձեր դստեր ախորժակն  
եւ վերջապէս զօրացունել նորա կազմուածն՝ պատ-  
րաստելու համար արեան այն առատութիւնը՝ որոյ  
պէտք պիտի ունենայ ի մօտոյ :

Ըսինք ի վեր անդ թէ ձեր դուստրը պարտի  
կանուխ ելնել անկողնէն : Բայց այդ բաւական չէ :  
Եթէ ատրւոյ եղանակը ներէ եւ գուք պաղ ջրոյ  
առողջարար եւ զօրացուցիչ զործածութեան վար-  
ժեցուցած էք զնա . շարունակեցէ՞ք զայդ վերս-  
տին : Գիտէք թէ քանի դիւրին է այդ : Սպոնդ  
մը , պաղ ջրով լի դոյլ մը , տաշտ մը կամ կարաս  
մը . ասոնք են պէտք եղածները : Մնացորդն ինք-  
նին կը կատարի : Պաղ տարեր առաջին հպման ա-  
տեն մարմինը կը քստմի եւ կը սարսոի . սակայն  
շուտով կը հանդարտին այդ անհաճոյ երեւոյթներ  
այն զօրացուցիչ եւ հաճոյարար զգացողութեամբ ,  
որ առաւօտեան այդ լուացումն յառաջ կը բերէ :  
Բայց որովհետեւ ծշմարտապէս զօրացուցիչ միջոցը  
զբեթէ բժշկական գիտութեան մի մասն է , եւ ա-

մէն վիճակի չյարմարիր, կը խրատեմ զձեղ՝ ընդհանրապէս կանխաբար ձեր բժշկին խորհուրդն առնուլ յայսմ մասին :

Եթէ, ո՞ւ է պատճառաւ չկարենաք գործածել այս կազդուրիչ միջոցն, յայնժամ փոխանակ պաղ ջրով լուացման, ամբողջ մարմինը պէտք է չոր կերպով չփել արագաբար եւ ուժով : Այդ գործողութիւնն ալ սա'պէս կը կատարի . կ'առնուք կտոր մը հաստ լաթ կամ բամպակեղէնի կտոր մը եւ մարմնոյ մասերը մին զմիւսով բանալով կը շրփէք ուժգին 1-2 վայրկեան : Այս գործողութեան առեն ձեր գուստը պարտի բերանաբաց ըստ կարելոյն խոր եւ կանոնաւոր կերպիւ չունչ առնուլ տալ :

Այս եղանակաւ յառաջ եկած գրգռումն մորթին տակ կը ժողովէ արիւնը եւ կ'երագէ նորա շրջանն ընդհանուր կերպով, որով ամէն գործարանաց նիւթ կը մատակարարուի : Բաց յայսմանէ, այդ գործողութիւնը մկաննաց կու տայ այն պընդութիւնն, որոյ ուժգնութիւնը կը դանաղանի ձեր ցորութեան : Միով բանիւ, կրաւորական մարմնամարդ մ'է այս, որ սոյն պարագային մէջ գործնական մարմնամարդէն առաւել լաւագոյն աղղեցութիւն ունի :

Այս նիւթիս վրայ դեռ պիտի գրենք :

Այս շփումներէն ետքը օրիորդը կը զգեստաւորի եւ կը նախաճաշէ :

Բայց ի՞նչ պիտի ուտէ : Թերեւս տուրմ . բայց

միայն ջրախառն՝ երբ չէք գիտեր թէ նա զիւրաւ կը մարսէ կաթը : Կաթն ու տուրմը կը պարունակն իրենց մէջ մնուցիչ առատ նիւթ . ասոնք երկուքն ալ ունին իւղային նիւթ, այս է կարագ, զոր մարսելու համար մասնաւոր աշխատութիւն պէտք է : Այս պատճառաւ կաթնախառն տուրմը դժուարամարս ճանչցուած է ի բազմաց . կը ծանրան այս ստամոքսին մէջ :

Սակայն կարելի է «չաստուածոց այս ուտելիքն», որպէս ըսած է լիննէ, իրեւ նախաճաշիկ գործածել, եթէ յարմարի ո՞ր եւ է ընտանեաց սովորութեանց եւ ճաշակին :

Այս առթիւ պարտ կը զգամ յաւելու թէ ես այնչափ կուսակից չեմ սովորութեան այն միօրինակութեան, առ որ կը բռնադատեմք մեր ստամոքսը : Այդ եղանակը նպաստաւոր չ'է մեզ, եւ տղայոց հետաքրքրութեան համար յոյժ աննկատ եղանակ մ'է : Ընդէ՞ր պատճառեմք մեղ արուեստական ցաւեր, քանի որ կեանքը մեղ կ'ընծայէ առատ պաշար : Զմրան աւուրց մէջ առաւօսները տաք ըմպելի մը պէտք է զրկեմք մեր ստամոքսին . կը հաւանիմ այդմ, եւ այդ օգտակար է իւրաքանչիւր ումեք . բայց գարնան աւուրց հետ օգտակարագոյն է դաշտիլ այդ սովորութենէ :

Փոքր ինչ պանիր, հում կամ եփուած միրգ կամ լաւ թան մը եւ սեւ խանուէով ներկեալ դաւաթ մը ջուր, թեթեւ բայց մննդարար նախաճաշիկ մ'է ձեր դատեր համար :

Այժմ անցնիմք օրուան բաժանմանց :

Աստ կը կուտակին եւ ի դէպ կու գան ամէն

տեսակ դժուարութիւնք : Նախապաշարունք , սովորութիւնք , նիւթական վիճակ , դիրք , միջնորդական զանազանութիւնք , տարւոյ եղանակք կը հանդիպին մեզ , որպէս հետի ուղեւոր մը լեռնոտ երկրի մը մէջ կը պատահի ժայռերու , գահավէժ հեղինեղատներու , փլած հողերու կոյտի եւ խորութեամբ անջատեալ ճանապարհաց :

Լաբիւրինթոս մ'է այդ , յորում առանց առաջնորդող թելի մը կարելի չէ դանել ելքն : Արդ , մօր հնարիչ հանձարն է որ պիտի գտնէ զայդ թել , իւր սիրոյ սրատեսութիւնն է որ պիտի յառաջացունէ զնա , եւ իւր կամաց հաստատութիւնն է որ պիտի առաջնորդէ նմա մինչեւ վերջն :

Զեր գուստըն օդոյ պէտք ունի :

Նա պարտի շարժումներ ընել :

Պարտի մաքուր օդոյ մէջէ թթուածին առնուլ , որ կը պակափ իւր փակեալ սենեկաց մէջ :

Եւ իւր քաղցն այնչափ կանոնաւոր պէտք է լինի որ երեւակայութիւնն այդ նօթութիւնը հանդարտեցունող կերակրոց հոռը կանխապէս ներկայացունէ իրեն :

Քաղաքի մէջ բնակելով հանդերձ պարտի կենցաղավարութիւնն այնպիսի իմն կանոնաւորել , որպէս թէ գիւղաբնակ լինէր :

Պարտի նաեւ զրահաւորիլ ընդդէմ այն հիւանդային դիւրազգայութեան , որոյ պատճառաւ թեթեւ հողմն կը սարտեցունէ զինքն :

Այս գլխաւոր յենակէտք բաւական են ցուցընելու ձեզ ուղիղ ճանբան :

Ըստիս՝ բազում հնարաւորութիւն կը տեսնեմ կենցաղավարութեան այս կանոնաց հետեւելու :

Օրինակի համար , մնական ուտելիքը . ձեր դստրիկն աղախնոյ ընկերակցութեամբ , հեռաւորագոյն շուկայէ մը կրնայ հայթայթել զայնս . այս եղանակը փափաքեալ շրջագայութենէ զատ ունի սա առաւելութիւնն եւս թէ ձեր զուսարը կ'ունենայ ի դէպ ժամանակի փորձ տանտիկնոջ մը բազմազան պարտուց ճանաչումն : Այդու անտեսանելի կերպով պիտի պատրաստուի առեւտրական եւ ներքին գործոց նախարարի պաշտօնին՝ որ պիտի վիճակի իրեն երբ իւր օրիորդ տիտղոսն վերածի ի կին :

Այս եղանակէն զատ զեռ ուրիշներ ալ կան . առաւաօտուն յայց ենել արուարձանի մէջ բնակող բարեկամունեւոյ կամ ազգականի մը . ծանօթաց հետիւորք մէկ ընելով քաղաքէն դուրս առաւաօտեան աղօթքի կամ հեռաւոր եկեղեցի մը երթալ . . . եւ դեռ բազում զանազանութիւնք որ գէպքերն իւրենց հետ կը բերեն . միայն թէ ջանամք օգտիլ յայդանէ՝ միշտ ի միեւնոյն նպատակն ուղղելով մեր ուշաղրութիւնը :

Կրնամ ապահովել զձեզ թէ այս կերպով անցած առաւաօտը պիտի տայ ձեր աշակերտին լաւախորժակ մը , եւ ձեր գուստըն ի վերադարձին չափազանց պիտի ճանչնայ իրեն համար պատրաստըն ուած կերակրոց յարդը :

Ճաշէն ետքը պարտիմք խորհիլ ընթրեաց վըրայ :

Առ այս ունիմք մեծ զիւրութիւն . բայց ներեցէ՛ք որ նախապէս կարճ տեսութիւն մ'ընեմ :

Սովորութիւն եղած է որ յետ ճաշու իւրաքանչիւր ոք վերստին կը ձեռնարկէ իւր գործոց . եւ որովհետեւ երիտասարդուհիք չունին ստիպողական գործ մը , սովորապէս ասդնեգործութեամք կը զբաղին : Ոմանք ալ կը կարդան , կը գրեն կամ կը նուագեն . բայց ընդհանրապէս , նուազ բացառութեամբ , անշարժ կերպով , անկեան մը մէջ կ'ընկողմանին եւ չեն հոգար թէ այդ անշարժութիւն ներքին հիւանդութեանց եւ բազում անհանդստութեանց անմիջական եւ գաղտնի պատճառ է : Յոռուեցոյն սովորութիւն մ'է այդ եւ կը հակառակի առողջաբանութեան տարրական սկզբանց :

Յիշեցէ՛ք աստ ի՞նչ որ նախապէս ըսի ձեզ , այն՝ թէ գործարանի մը գործողութիւնը արագանալուն համեմատութեամբ կ'երագի նաեւ արեան շրջանը :

Ստամոքսն ալ , ուրիշ գործարանաց նման , ենթակայ է այս օրինաց :

Եթէ դուք ալ , — նոյն վայրկենին , յորում ստամոքսը ձեր իրեն տուած մնունդով կը սկսի աշխատիլ — երբ տարաժամ խանդարմամբ զրկէք իրմէ առ ինքն դիմող արիւնը , երբ դուք միեւնոյն ժամանակ գը ա դ ե ց ո ւ ն է ք ուղեղն ու աչքը , մեծ շփոթութիւն կը ծագի :

Նոքա որոց դանդաղ արիւնը իւր ճանբուն մէջ յապաղելու միտում ունի , կը ճանչնան եւ կը զդան ամէն օր այն անհանգիստ զգացումն , որ գիսաւորաբար անյաղթելի քնէութեամբ կը յայտնուի :

Նոյն ժամանակ նոքա կը զդան որովայնի վերին մասին մէջ ձնշում մը , ծանրութիւն մը , որ նշան է մարտողութեան տկարութեան : Բժիշկը տիսբէբսի կ'անուանեն զայս : Այս հիւանդութեան ենթակայք մեծաւ մասամբ պատճառներն են իրենց չարեաց :

Յառաջ քան զամենայն , ձեր դուստրն զգուշանալ պարտի այս պատճառներէ :

Յետ ճաշու նա պարտի իւր բարեկամուհեաց , կամ ձեր ընկերակցութեամբ ո' եւ է խաղով մը կամ մարմնական շարժմամբ զբաղիլ եւ կամ եթէ առանձին է , դաշնամուրը զարնել , բայց այդ ալ միայն մատանց շարժմամբ , այսինքն առանց նեղուելու՝ միայն հաճոյից համար . միով բանիւ՝ առանց խանդարելու քիմիական բաղմաթիւ գործողութիւնները , զորս մարտողութիւնն ունի :

---

Ըսինք ի վեր անդ թէ ընթրեաց վրայ խօսելու համար ունիմք մեծ զիւրութիւն : Նաև՝ վասն զի երկարատեւ ճաշէ մը ետքը խնդիրն այնչափ կարեւոր չէ , եւ երկրորդ՝ վասն զի ճաշու ժամէն մինչեւ ընթրեաց ժամն աղջկունք կը գտնեն շըրջագայութեան ժամանակ եւ առիթ : Ես մեծ կարեւորութիւն կու տամ միայն որ ձեր դուստրը , յետ միջօրէի առ նուազն Զ-Յ ժամ բացօթեայ վայրաց մէջ անցունէ ժամանակը . բայց ոչ թէ այն պարտիզաց կամ լայն պողոտաներու վրայ որ կը գտնուին քաղաքաց մէջ :

Ոչ , ձեր դուստրը պարտի , եօթնեկի մէջ առ նուազն երկու անդամ բացօթեայ տեղ մ'երթալ

վարութեան պիտանի եղող միջոցներ , որով կարողանաք յաջողութեամբ կռուիլ ընդգէմ այդ վեաստու ազգեցութեանց եւ մանաւանդ կազդութել ձեր դստեր տկարացեալ ստամոքսը : Բայց այժմ ուրիշ ժամանակի մը հասանք :

Ի չնորհա այն կենցազավարութեան յոր կոչեցիք դուք զնա , ի չնորհա նաեւ իւր կազմուածոյն բնական աճման , առ երեւոյթն նուազ վառող այդ բոցն , որ սակայն զարմանալի ոյժ մ'ունի յինքեան , առաւ նա առաջին դժուար քայլը : Տամա եւ չորս տարի եւ մի քանի ամիս ետքը , առաւօտ մը , շառագունեղով եւ խոռվեալ նա կու գայ ձեզ իւր նոր վիճակը խոստովանել եւ ձեզ խորհուրդ հարցանել : Ինչ սիրալիր եղանակաւ որ դուք նախապէս տուիք իրեն պէտք եղած խրատը , նոյնպէս հանդարտեցուցիք զնա եւ կատարելապէս ուրախ այն բնական հետեւութեան համար , որոյ մերձեցումն կ'ահարեկէր զձեզ , հանդարտութեամբ սպասեցիք նոր ժամանակի մը :

Մէկ , երկու , երեք , վեց ամիսներ կ'անցնին եւ այդ վիճակը չկրկնուիր , այնպէս որ կը սկսիք տակաւ անհանգիստ լինել : Այս ժամանակամիջոցին մէջ , առաջին ժայթքման հետ եկող թարմ ու կարմիր գոյնը կորուսանելով , վերստին կը գեղնի . ոյժը վերստին կը սպառի . ախորժակը , որ վերակազդուրած էր , կը լինի անկանոն եւ ապա կ'առնու մի անհեթեթ ճաշակ : Վիրտն ամենաթեթեւ շարժմամբ կը բարախէ . վերստին կը լինի դիւրազրդիու . չնչին բանի մը համար կու լայ եւ օրէ յօր առաւելող նուազութեամբ սպառեալ կը զգայ զմնձնն :

առատ թթուածին ծծելու համար : Անտառաց , դաշտօրէից եւ մարդագետնոց մէջ կը գտնէ նա առողջութիւնը . հողմէ մաքրեալ մթնոլորտէն կ'առնու նա իւր մարմնոյ ոյժն , մտաւորական թարմութիւնն ու զուարթութիւնն : Հաւատացէ՛ք , թէ նա յետ այս շրջագայութեանց — որ երթեւեւ կութեան միջոցներու դիւրութեան եւ դիւրագնութեան պատճառաւ համեստագոյն քսակաց իսկ ներելի են — ախորժանօք պիտի ուտէ ընթիքը , եւ վստահ եղիք թէ այս խորհրդոցս կիրառութիւնը մանաւանդ այժմ , բացարձակապէս հարկաւոր է . ապա թէ ոչ վտանգաւոր դժուարութեանց պիտի բախիմք՝ զորոց պիտի խօսիմ :

## ԳԼՈՒԽ Ե.

### Մ Ա Ր Մ Ն Ա Մ Ա Ր Զ

Մինչ ցայժմ քննեցինք միայն այն պարագայն , յորում առողջակազմ ծնողաց զաւակ , անախտ եւ միջին վիճակի մը վերաբերող օրիորդ մը ենթակայ կը լինի առաւել կամ նուազ յուզմանց , երբ մօտենայ չափահասութեան :

Ի նկատ առնլով մանաւանդ իւր շրջակայից ազգեցութիւնը , ջանացի յայտնել ձեզ գործարանային անկման բազմաթիւ պատճառաց ներգործութիւնն , որոյ հետեւանքը կրնար վեասել իրեն : Ժորձեցի նաեւ ցուցնել ձեզ առօրեայ կենցաղա-

Ըսդհատման այս ժամանակ յաճախ սպիտակ հեղուկ մը կ'երեւի, փոխանակ կարմիրին որ զադրած է : Այս պարագային մէջ խորհուրդ կու տամ մարց, որ մէկդի թողլով կեղծ ամօթխածութիւնը, խոստովանին իրենց բժշկաց զայս թեթեւ հիւանդութիւն : Արդարեւ, այս սպիտակ պարահ չուտով յոռի շրջան մը կը կաղմէ, արենանուազութենէ յառաջ եկած այդ վիճակ կու տայ նոր առիթ որ չարունակի այդ տկար վիճակն անվերջապէս, եւ անհետացման ջանից առջեւ կը դնէ մեծ արդելք :

Զեր դուստրը կ'ունենայ վիճակ մը որ կը նըմանի առաջին տագնապին, միայն թէ այս առաւել ծանրակշիռ է եւ վերեւ ցուցուած միջոցներուն անընդունակ : Վեց ամիս առաջ ակնկալութեան ժամանակի մէջ էինք . իրաւունք ունէինք եւ պարտէինք սպասել, վասն զի գործելոյ ճիշդ ժամն անձանօթ էր մեզ :

Նոյն իսկ առողջակաղմ օրիորդաց վրայ այս առաջին երեսութի վաղ կամ անազան պատահման համար, նոցա տարիքի տարբերութեան վրայ որոշ բան մ'ըսել չէ կարելի :

Անսովոր չէ տեսնել մանաւանդ մասնաւոր պայմանաց տակ, որ չափահասութիւնը 11 կամ 12 տարիքին եւ նոյն իսկ ասկէ առաջ կու զայ, որպէս եւ կրնայ ուշանալ մինչեւ 16, 17 եւ 19 տարեկան հասակն : Սակայն այսոքիկ բացառութիւններ են եւ պէտք է միայն սովորաբար միջին համարուած տարիքին նայիլ : Այսու ամենայնիւ բըժիկ մը պարտի այն ատեն միայն վճիռ տալ, երբ

կատարելապէս համոզուած է թէ յայտնուած երկիւղներն հիմնաւոր են :

Աստ կը կրկնեմ թէ մտադիր ակնկալութիւնը ցուցուած է մինչ այն վայրկեան, ուր հասանք : Այժմ ա'լ պէտք չէ չափազանց զգուշութիւն, եւ լւա բ'ն ու թե ան մը մէջ չափազանց վստահութիւնն յոյժ վնասաբեր կրնայ լինիլ :

Արդարեւ, պարտ է այս անծանօթ զօրութեան հետ այնպէս վարուիլ, որպէս անփորձ կառավարք կը վարուին լաւ վարժեալ ձիոց հետ : Այդ ձիեր որ կը ճանչնան իրենց ճանքան եւ որոց ընդերկար վարժեցուցած են կանոնաւոր ընթացք, կը կատարեն իրենց գնացքը, բոլորովին կամ մասսմի իրենց հետ քաշելով այն ձեռնը զոր կը կարծէ վարել զնոսա :

Բնութիւնն, իմա՝ ամբողջութիւնն այն մանուածոյ զօրութեանց որ կազմուածի մը կեանքը կը կազմեն եւ զայն իւր յատուկ ուղոյն վրայ կը վարեն, այդ բնութիւնը կ'ըսեմ, կը ճանչնայ իւր ընթացքը : Նա կը մեկնի մեղ անծանօթ չուկէտէ մը երթալ անդրդուելի՝ այլ գմնդակ եւ մեղ անծանօթ վերջնակէտ մը, այնչափ ատեն որոյ տեւողութիւնը չեմք կարող հաշուել կամ չափել :

Բժշկութեան եւ առողջաբանութեան բովանդակ արուեստն է երկրորդական զօրութեանց վրայ իշխելով գործածել զայնս . կանոնաւորել շրջափոխութիւններն այն վլխաւոր զօրութեանց որ կը կոչեմ իրը բնութիւն, պահել զայն ա'յն որոշ սահմանաց մէջ որ փորձառութիւնն ու իմացողութիւնը ճանցուցած են իրը բնական վիճակ ամէն կենդանի էակաց :

Երեւակայեցէք գնդակ մը , որ կը գտնուի զառիվայրի մը գագաթին վրայ եւ այդ զառիվայրին վրայ դիպուածով բաղրւմ արգելներ գտնուած լինին . այդ վայրին աջ ու ձախ կողմերը գտնուին գահավէժ անդունդներ : Այժմ ինդիր է թէ այդ տեղ թողուած գնդակն , այդ հակեալ դիրքէն վար պիտի իջնէ ծանրութեան օրինաց հնագանդելով . բայց այդ գնդակը կոյր է , խուլ է , անդպայ է . ունի իւր մէջ շունչ մը , բան մը որ կը յառաջացունէ զինքն եւ զոր մնք կը կոչեմք մլիչ զօրութիւն : Բայց շունչը թեթեւ է եւ գնդակ մը յոյժ ծանր : Արդ , այդ գնդակը կը շարժի նախ յամրաբար եւ առանց ընդհարման , բայց ապա իւր արագութեան առաւելութեամբ յաջէ ձախ ձգուելով , ոստոստելով — մերթ կասելով իւր ընթացքի սկիզբն — վերջապէս օր մը անհուն խորութեանց մէջ կ'անհետի :

Այդ գնդակն է կեանքը : Այդ գնդակը դուք էք , չնորհալի տիկին , ձեր դուստրն է , եւ եմ , մնք ամենեքին եմք . եւ բժիշկն է առաջնորդ այդ անչափելի ընթացքին . նա անցելոյն մէջ ունեցած փորձառութեամբ խելամտած է ձեր ճանրուն վըրայ գտնուած խոչընդոտներու ընութեան , եւ կը ջանայ բարեկամ ձեռօք առաջնորդել ձեզ այն նեղ ուղեղյն վրայ որ այն խորհրդաւոր գագաթէն մինչ եւ ցատորան օձապտոյտ կ'իջնէ : Նա կը զեկուչեւ ցատորան օձապտոյտ կ'իջնէ ձեզ մանահանէ ձեղ , նա ի հեռուստ կը ցուցնէ ձեզ մանուածապատ ուղիներն , այն վտանգաւոր էջերն որ ցանդունդ կը տանին , եւ կը ցուցնէ ձեղ այն ծաղկափթիթ ճանրաներն որոց ծայրն հասած ատեն

ջախջախուելու վտանգի ենթակայ էք : Նա կ'օդնէ ձեղ վերագանել կորուսեալ չաւիղն . երանիթէ յաջողի երբեմն չափաւորել եւ կանոնաւորել այդ առապար էջերն :

Այս իսկ է մեր պաշտօնը . եւ կ'ուզեմք փորձել զայն իւր զանազան կողմերովը լուսաբանել :

Զեր դստեր աճման տեսանելի առաջին յայտնութիւնը վեց ամիս առաջ կատարուեցաւ զրեթէ անարգել եւ անխանդար . բայց այդ եւս բաւական է ցուցնել նմա կենաց նոր փոփոխման մը սկիզբը : Ապա ամէն ինչ գաղրած է : Ինչ պարագ է ընել :

Աստ անտառի մը քառուղւոյն սկս բազում ճանրաներ եւ անցքեր կը պարզուին մեր առջեւ , յորոց լաւագոյնն ընտրել պարտիմք . այն միակ ուղին՝ որ կառաջնորդէ մեզ գէպի ի նպաստակակէտն մեր ուղեւորութեան : Դժուարալուծելի ինդիր մ'է այս , եւ մնի պատասխանատուութիւն կը հրամիրէ ի վերայ այնորիկ որ կ'առաջնորդէ ձեղ : Այդ պաշտօն յոյժ գժուարին է . մեր ընտրութենէն կախումն ունի ոչ միայն մերձաւոր զէպք մը , զոր կարելի է զիւրութեամբ յառաջ բերել , այլ կարգ մը իրեւանման դէպքեր որ կնոջ մը կենաց մէջ յոյժ կարևորագոյն են :

Զեր գուստին արենանուազութեամբ կը նեղուի . բան մը կը պակսի իրեն , որով իւր արեան գնդակիկները բաւական զօրաւոր շրջանով ծծեն բաւականաչափ թթուածին , որ պիտանի են արեւան գունաւորման : Բայց յայսմանէ , այդ փոքր կամ գունաւորման :

գրեթէ միշտ կու տայ իրմէ ակնկալեալ արդինքը :  
Այս պատճառաւ իմ ամէն արուեստակցաց պէս ,  
կանաչախտութեան համար կը գործածեմ երկաթ :

Բայց քանի որ աստ առողջապահական ինա-  
մոց վրայ կը գրեմ եւ ոչ թէ ժողովրդային բժշ-  
կութեան , եւ քանի որ գիտեմ թէ քանի գժուար  
եւ մերթ քանի վասնգաւոր է գործածել զայս զօ-  
րաւոր գեղ , ուստի պիտի ներէք ինձ յանձնարա-  
րել զծեղ ձեր բժշկին . նա միայն կրնայ որոշել  
դորա յարմարագոյն գործածութիւնը :

Մանաւանդ պիտի տեսնէք թէ իմ միջնորդու-  
թիւնս որչափ եւ լինի սահմանաւոր , օգտակար  
պիտի լինի ձեզ :

Ըստ վերոյիշեալ հնթագրութեան որ էր Յ , Յ  
կամ աւելի ամսոց յապաղում մը , յետ միանգամու-  
թերեւման , կարելի է հաստատութեամբ ըսել թէ ձեր  
դուստրը ծանօթութիւն հաստատած է այն բազ-  
մաթիւ երկաթախտան գեղօրէից հետ , որոց հրաշ-  
արմագութիւնք կը գովարանուին օրագրոց մէջ :  
Նոյնպէս ապահովութեամբ կարելի է ըսել թէ այդ  
զօրաւոր գեղը , յոոի կարգադրութեամբ յոյժ կա-  
նուխ կամ յոյժ անագան կամ գէշ կերպով գործա-  
ծութեամբ , խեղճ աղջկան վրայ տարաժամ հոս-  
ման մը պատճառ եղած է : Ճշմարիտ չէ այս : —  
Ըստ ձեր կարծեաց , ձեր դուստրը բժշկին խոր-  
հուրդը հարցանելու չափ հիւանդ չէր : Մանաւանդ  
թէ օրիորդին հաճելի թուած էր տուփի մը գեղա-  
հատ կամ ո՛ եւ է հեղուկ մը , որոյ անունն ու վա-  
ճառման տեղն յայտնած էր նա ձեղ եւ թէ արա-  
գապէս այդ զարմանահրաշ դեղէն օրինակ մը բե-  
գապէս այդ զարմանահրաշ

կազմուածոյ կը պակսի այն կենսական զօրութիւ-  
նը , որ անդադար արտադրութեանց տեղը նլոյ  
համար պէտք է : Յարմարագոյն ժամն է գործելու .  
վասն զի արենանուազութիւն եւ կանաչախտութիւն  
երկու հոմանիշներ են , եւ նոցա երկլողմանի նը-  
շանակութիւնն իրարու այնչափ մօտ են որ բա-  
զում բժիշկներ՝ առանց տարբերութեան՝ այս եր-  
կուքէն մին կը գործածեն նոյն հիւանդութիւնը  
ցուցնելու համար :

Բայց կարեւոր եղած բանը սա՛ է թէ մարդ  
կրնայ լինել նուազ արեամբ , առանց ճշմարտիւ  
հիւանդ լինելու , մինչդեռ կանաչախտութեան են-  
թակայն իրապէս կը նեղուի մի հիւանդութեամբ  
որ յոյժ ծանր է եւ յամառ , եւ որ միշտ կրկնման  
վտանգի ենթակայ է : Ուստի ձեր զատեր արենա-  
նուազութիւնն անխնամ մնալով կը հասնի մինչեւ  
ի վիճակ կանաչախտութեան :

Եւ ադոր միջոցն ինչ է , պիտի հարցանէք :  
Միջոցը , ո՞չ . — միջոցները , վասն զի բազում են ,  
եւ պիտի թուենք արդ զայս :

Մին՝ որոյ ազդեցութիւնը յոյժ արագ է եւ  
որոյ լաւ արդիւնքը տեսանելի , է երկաթ : Երկաթ  
եւ կանաչախտութիւն երկու բառեր են , որք թէ  
ի գիտութեան եւ թէ ժողովրդական լիզուին մէջ  
ունին այն յարակցութիւնն , որպէս բնափիռնը եւ  
մարմնոյ ցաւը , որպէս ջերմն ու գինինը : Այս բա-  
ցարձակ յարակցութիւնն , երբ խնդիրը գեղօրէից  
վրայ է , հաւանական ապացոյց է թէ այդ դեղ

րել տալով, ընտանեկան խնամոց յանձնած էր դանձնն :

Նախապէս թուէր թէ ամէն ինչ ի կարդին էր . բայց օրիորդն յանկարծ ունեցած է ստամոքսի ցաւ, կարկամութիւն եւ ջլատութիւն . մարսողութիւնը որ ցայնժամ գէշ չէր, խանդարուած է, եւ որոյ հետեւանքը միշտ անկատար եղած է, եւ այն յապաղման որոյ գէմ կռուիլ կ'ուզուէր, յաջորդած է ուրիշ մը որ չէր կանխատեսուեր եւ որ այնպիսի դործողութեան մը յանգած է որ պէտք էր ամէն օր կատարուիլ . . . կը հասկնաք ինչ ըսել կ'ուզեմ: Երեկոյեան գէմ, օրիորդը խոնջեալ կը զդայ զանձնըն, մինչեւ իսկ ունի չերմ:

Վերջապէս այս չարեաց պատճառ եղող սըրուակը կամ տուփը մէկ կողմ կը դրուի :

Ցոյժ կը զարմանաք այս անսկնկալ հետեւանաց վրայ, բայց մեք չեմք զարմանար, վասն զի երկաթը չէր պատռիր եալ :

Այս բառը, որ կը հնչէ այլոց պէս, եւ դուք թերեւս ուշադրութեան չառնուք եթէ չըմանաւորեմ, այս բառը, տիկին, իւր մէջ կը պարունակէ ամբողջ բժշկական արուեստը: Գիտնալ թէ հըս եւ ինչպէս վարուիլ պէտք է . որոշել՝ հիւանդին քննութենէն եաքը դեղին ընտրութիւնը, հասկնալ նորա քանակութիւնը եւ իւր բաղկացութիւնը, մեր արուեստն է, եւ այս իսկ է պատճառ որ թէպէտ այս արուեստ ամէն օր կ'եղծուի բայց միշտ բարձրագոյն է եւ պիտի մնայ: Որոց տուեալ իցէ . . . Զգիտէք եւ չէիք կրնար դիմալ թէ, որպէս զի երկաթը զանազան եւ դաղսնի տարբաղադրու-

թեամբ ծծուի այն փոքրիկ խորչերէն որ պէտք ունին նմա, որպէս զի, վերջապէս, արեան դընդակներու մէջ թափանցէ եւ իւր գեղեցիկ կարմիր գոյնը տայ անոնց, պէտք է ո՛ եւ է արուեստական կերպիւ օգնել օրիորդին փափուկ կազմուածոյն :

Կ'ըսէի ձեզ թէ ձեր գուստը պարագանեալ . թէ պարագի կանոնաւոր շարժումներ ընել: Այս պատուէրն՝ զոր դիտմամբ անորոշ թողած էի, կ'ուզեմ այժմ որոշապէս բացատրել :

Ժամ է վարժուիլ մարմնոյ շարժմանց այն մասնաւոր եղանակին, զոր դիտութիւնը որոշ կանոններու մէջ առած է եւ կը կոչուի մարմնամարդ զ: Եթէ լաւ վարժուի եւ ուղղապէս վարուի, մարմնամարզը կրնայ նշանաւոր եւ օգտակար ծառայութիւններ ունենալ այն պարագային մէջ յորում կը գտնուիմք: Միայն թէ պէտք է բարին ճշմարիտ առումն եւ ցուցած նիւթը լաւ ըմբռնել :

Առ այս յառաջ կը բերեմ ուրիշ հեղինակի մը դրած քանի մը տողերը :

« Բժշկութեան արուեստին կէսը, մկանանց « կանոնաւոր եւ յարատեւ շարժմանէ կախումն « ունի : Դաստիարակութեան մէջ եւս կը սկսի « զգացուիլ մարմնամարզի կարեւորութիւնը . և եւ մեք բժշկքս՝ որ մարդկան մարմնոյ վրայ « հսկելու պարտաւորութիւն ունիմք, պար « տիմք յանձնարարել մարմնական այն շար « ժումներ որոց՝ իրաւամբ՝ նախնիք մեծ ար « մէք կու տային : Նախնիք կը վարժեցունէին

« անխտիր երկու սեռերն ալ մկանանց այն կա-  
« նոնաւոր շարժմանց , որ կարի յոյժ կը նպաս-  
« տէին ձեւերու պարկեչտութիւնը եւ պատ-  
« շաճութեան ներդաշնակութիւնը ամվթար պա-  
« հելու : Բայց օրիորդին այդ մարմնամարզն ա-  
« ւ ելի ապագայ մօր համար էր քան աղջկան վի-  
« ճակին . բազմաբեղուն եւ քաջառողջ մայրու-  
« թեան մը պատրաստութիւնն էր այդ : Ան-  
« տարակոյս այդպիսի առնական մարմնամարզք  
« կը հակառակին իդական սեռի այժմու դաստի-  
« արակութեան , եւ մեր բարք թոյլ չեն տար  
« երկու սեռի այս օրինակ խառնակութեան :  
« Բայց ո՛ եւ է որ ոշ եղանակաւ կանո-  
« ն աւոր եալ մարմնամարդ մը , որ-  
« պէս կը խորհուի , անհրաժեշտ է դստերց եւ  
« ուստեղց : Վասն զի առանց աղոր — եւ մարք  
« պարտին լաւ ի մտի առնուլ զայս — ոչ առող-  
« ջութիւն , ոչ զօրութիւն եւ ոչ գեղեցկու-  
« թիւն կը լինի : Մասնաւորապէս այս վեր-  
« ջին կէտի վրայ կ'ուզեմ պնդել , որովհետեւ  
« վատահ եմ թէ մայրական պչըռողութիւնը , որ  
« խանդաղատական է մինչեւ իսկ իւր չափա-  
« գանցութեան մէջ , պիտի օդնէ խնդրոյս ա-  
« պացուցման :

« Շարժմունք՝ մվանանց կեանքն են , եւ բը-  
« նութիւնն այն նպատակաւ տուած է մնդ  
« գայս , որպէս զի անդադար դործածեմք : Երբ  
« մկունք յաճախ կծկուին , կը պահեն իրենց  
« կենսական կարմիր գոյնը , կը լցուին սնուցիչ  
« եւ թարմ արեամք , կ'ուոին , կը յայտնեն ի-

« րենց ոյժը դուրս տալու պէտքը եւ կը հասնին  
« գործարանային բարգաւաճման գաղաթնակէ-  
« տըն : »

Եւ ես սոյն պաշտօնակցիս պէս , չափաւոր  
կուսակից եմ առ այն՝ թէ մարմնամարզը պէտք է  
դուզընթաց առնել մեր աղջկանց դաստիարակու-  
թեան : Բացորոշապէս չեմ տեսներ այն յարաբե-  
րութիւններն որ կրնան լինել ընդ մէջ մեր կա-  
նանց ընկերական դրից եւ մանեակներու , տրապի-  
դի կամ ձողերու հետ եղած շարժմանց : Այդ շարժ-  
մունք բիրտ եւ դժնդակ բան մ'ունին որ կը հա-  
կառակի կնային փափկութիւնը կազմող վիճա-  
կին :

Յառաջ քան զամննայն պէտք է բարգաւաճել  
կնոջ կորովք , նորա բնական դիւրաշարժութիւնը  
քան այն բիրտ ոյժն , որ չափաղանցեալ վիճակի  
մէջ , դիւրաւ կը կորուսանէ չնորհքն՝ որ նորա  
գլխաւոր հրապոյըն է :

Ուրեմն պարտ է բոլորովին ի բաց թողուլ այն  
անպարկեշտ լարախաղացութիւնն , որ անօգուտ է  
այն փափկակազմ աղջկան , որով կ'ուզեմք պատ-  
րաստել մի զօրեղ , բայց միշտ մի չնորհալի մայր :  
Թող իւր մարմնամարզը լինի յարմար եւ կանոնա-  
ւոր շարժումներ , որ ըստ կարելւոյն ընկերակցու-  
թեամբ լինին աղոց հետ , որ նուազ ուժասպառ  
կ'ընկն զնա եւ թեթեւապէս կը յոդնեցունեն  
դինքն :

Այդ շարժումները կրնան լինել , օրինակի հա-  
մար , շուետական մարմնամարզի զանազան կըր-  
թութիւններ , այս է՝ սրունքաց եւ բազկաց փո-

փոխակի բարձրացումն ու խոնարհումն : Մարմնոյ վերին մասին յառաջ եւ ետ հակումն , քալուած-քըն՝ որով ստորին անդամք կարելի եղածին չափ կը բարձրանան :

Ժամանակ մը ետքը պիտի կրկնուին այդ շար-ժումներ , ձեռաց մէջ ԶԵՆ մինչեւ 6 հաղարակրամ ծանրութեամբ երկու շմբրոցներ բոնած : Ապա չնչառու գործարանաց զօրացման համար , ետ ետ ձգուիլ պարանի մը վրայ որ ճախարակի մը վրայ կը սահի եւ իւր զօրութեան համեմատ ծանրու-թիւն կը կրէ : Յետոյ հորիդոնական ձողի մը վրայ մի քանի երկվայրկեան կախուիլն : Այս շարժում-ներ , բաւական երկարատեւ զայտարներն ալ միատեղ հաշուելով , օրուան մէջ մէկ ժամ պէտք է տեւեն :

Լաւագոյն է որ կանոնաւոր պարի մը հրա-հանգք ընկերանան այս շարժմանց : Օրիորդն այս փոխադարձ շարժումներէն դատ կը դանէ նաեւ հածելի զքոսանք մը , եւ գիտէք թէ խաղի մը , կրթութեան մը կամ աշխատութեան մը դժուարու-թեանց յաղթելու հաճոյքը քանիօն մնծ է :

Արդարեւ կագաւոք , հիւաւուրց պարն իւր ա-մէն հաւասարակշռութեան դժուարութեամբն զոր մկանանց գործոնէութիւնը կը պահանջէ , իւր ա-մէն կանոնաւոր շարժմամբն որ կը պահանջէ մարմ-նոյ դանագան յօդուածներէն կարի յոյժ մասնաւոր արագարժութիւն , նոյն նպատակն ունէր , որ-պէս է մանուածապատ մարմնամարզը :

Ուրեմն , շուետական մարմնամարզն ու պարը երկու զիսաւոր միջոցներ են , որք յաճախ եւ կա-տարելապէս մեր թթուածնի պաշարը նորոգելու

համար կ'երագին արեան շրջանի ընթացքը և կ'ըն-դարձակին չնչառութեան գործարաններն , որով ձեր զուստրը կարող կը լինի կռուիլ օգտակարա-պէս իրեն սպառնացող կանաչախտութեան :

---

Այնպիսի պարագաներ կը պատահին յորում կարելի չէ գործադրել այս հրահանգները : Յայն-ժամ յարմարագոյն պիտի լինի ձեղ տեսակ մը սեն-եակի - մարմնամարզ , որոյ եղանակը պիտի յայտ-նեմ ձեղ :

Ամէն առաւօտ նախաճաշէ առաջ կամ ետքը , օրիորդը պարտի լայն ու թեթեւ զգեստներ հա-գած , կատարել սա հետեւեալ շարժումները :

1. - Ավել բաց՝ բազուկներն արագապէս գըլ-խէն վեր բարձրացունելով ըսել մեկ :

2. - Բազուկները մինչեւ զիստերն իջեցունելով ըսել երկու :

3. - Ուժով շունչ առնլով կարելի եղածին չափ օդ ներս քաշել , ապա դուրս տալ օդը յամրաբար ձայնելով ա ձայնաւորը :

Շարժման այս եղանակը Յ-10 անգամ կրկնելէ զինի , պէտք է ստորին անդամներով ալ կատարել նոյն շարժումներն , այսինքն՝ ծունկերն արագա-պէս խոնարհեցունելով , կրունկներուն վրայ կծկիլ եւ վերատին կանգնելով , ըսել մեկ , երկու : Իւ-րաքանչիւր ծնրադրութեան , որպէս էր բազկացն համար , պէտք է երկար չնչառութենէ մը ետքը ձայնել ա ձայնաւորը կամ պարզապէս կրկնել Յ-6 անգամ :

Այս երկու ձեւ շարժումներէ ետքը կը սկսի երրորդ ձեւն, որ է մարմնոյ վերին մասն ըստ կարբույն ետ ծոել եւ բազուկները խաչաձեւ բըռնելով, յամրաբար ուղղուիլ, ըսելով մեկ, երկու։ Այս շարժումն ալ միշտ ա ձայնաւորն ձայնելով տասն անգամ կրկնելէ զինի, նոյն կերպով դէպ յառաջ պէտք է հակել գլուխն ուղիղ եւ սրունքը պիրկ, որպէս ի ժամու ակնածական խոնարհման։

Այս ամէն շարժումները կարելի է կատարել ունայն կամ ծանրաբեռնեալ ձեռօք, երագելու համար մինային ամփոփման զօրութիւնը։ Վերջին պարագային մէջ կը գործածուին իրերակից գընդակներ որոց՝ մարմնամարդի լեզուի մէջ՝ շմբ ը ոց անունը կու տան։

Այսոքիկ են մարմնամարդի այն կրթութիւնք որ կը յարմարին ամնեցուն եւ որք յաճախ իմ աչաց առջեւ իսկ լաւագոյն արդիւնք տուած են, մանաւանդ երբ այս պարզ վարժութիւնք բազում օրիորդք ի միասին կատարեն։

Սակայն պէտք է յաւելու թէ՝ որչափ պարզ լինին այս կրթութիւնք, նոցա կանոնաւոր գործադրութեան համար անհրաժեշտ են հաստատամտութիւն եւ յարատեւութիւն, որ դժբախտաբար կը պակսին այդ կրթութեանց պէտք ունեցող երիտասարդունեաց եւ այն . . . մարց քով, որ պարտին առաջնորդել նոցա։

Պարտ է նաեւ ունենալ բացարձակ վստահութիւն վերջնական յաջողութեան վրայ, որոյ համար երբեմն ընդերկար սպասել հարկ կը լինի։

Բայց եթէ յետ երկու ամսոց, յորում օրիոր-

դըն առողջապահական այս խնամոց հաւաստեաւ նուիրած է զանձնն, չհաստատուի ո՛ւ եւ է զգալի բարւոքումն, եթէ, օրինակի համար, վերստին վորձուած երկաթը — վասն զի այդ կրնայ մեզ իրը փորձաքար ծառայել — անկարելի լինի կրելն, յայնժամ մի՛ յապաղէք, գիւղ տարէք ձեր դուստրն։ Այդ զօրաւորագոյն միջոց է զոր առողջարանութիւնը կու տայ մեզ եւ որոյ վրայ բժիշկը կրնայ յոյս դնել մեծ վստահութեամբ, եւ որ պիտի փորձենք այժմ ադոր աղդեցութիւնը։

## ԳԼՈՒԽ Զ.

Գ Ի Ի Ղ Ա Բ Ն Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Զեր դուստրը գիւղի մէջ առատօրէն կը գտնէ բնական ամնայն ինչ, որ կը պակսին իրեն, եւ զոր ոչ մի արուեստ չկրցաւ տալ նմա քաղաքին մէջ։

Աստ, ո՞րչափ ընդարձակ է տեսարանը . . . սակայն զիտաւորութիւնս չէ վիրգիլեայ Մշակականաց թարգմանութիւնը կրկնելով դաշտային կենաց հաճոյքը նկարագրել ձեզ . ո՞չ . այլ նորընտիր բնակութեան մը առողջական օգուտները պիտի բացարեմ ձեզ։ Մեք ունիմք ա'յն մասնաւոր յատկութիւնը՝ որով կրնամք վարժուիլ տակաւ ա'յն շրջակայից յորում կ'ապրիմք։ Այս առաձդութեան չնորհիւ է որ մեր կազմածը կը պատշաճի արտա-

Քին պայմանաց, որոց կ'ենթարկի . այո՛, մեր կաղմուած ունի նաեւ յատկութիւն փոփոխէու — ու եւ է սահմանաց մէջ — որպէս այդ պայմաններն իսկը Այդ սովորութիւնէն, այդ տեսակ անխօս միաբանութիւնէն է որ կը ծագի այն անհաստատ հաւասարակոռութիւնը՝ որ կը կոչուի առողջութիւն :

Եթէ ոք անձամբ զգացած չէ, չկրնար նկարագրել այն հանդստեան եւ զուարթութեան զգացումն, որ քաղաքի նեղ տեսարանէն ետքը լրան հորիզոնի մը տեսքը կը պատճառէ մեզ : Մարդ ինքնինքն նոր էակի մը փոխակերպուած կը կարծէ . ազատ կը չնչէ, զիւրաւ կը քայլէ եւ մանաւանդ կ'ուաէ առատ ախորժանօք : Մեր մտաւորական տպաւորութիւնք իսկ կը կրեն այդ արտաքին աղեցութեանց ներդործութիւնը :

Գիտէք թէ մեր ֆիզիդական եւ մտաւորական կարողութիւնք ո'րպիսի խորհրդաւոր եւ փոխադարձ աղջեցութիւն մը կը ներդործէն իրարու : Հոգին իսկ կը զգայ այդ երջանիկ կերպարանափոխումն : Բազում յանկարծադէպ եւ միշտ նորանոր աղջեցութեամբք յառաջ եկած վաղանցուկ յուղման կը հետեւի հեշտական հանդարտութիւն մը . մտածութիւնք նուազ խռովայոյդ կը ծնանին ի մեղ եւ զուարթագոյն եղանակ մը կ'առնուն :

Արդ, ձեր դուստրը կրնայ ունենալ զայս ամենայն, մաքուր եւ առողջարար օդ, պայծառ եւ կենսատու արեւ, մտային՝ ջղային եւ զգացման հանդարտութիւն . թուի ինձ թէ շըջակայից նորութիւնը եւ դոցա պատճառած ներդործութիւնը կու տան նմա՞ իւր մէջ թաքուն մնացած ա'յն կաւ-

րողութիւնը, ա'յն վերջին ապաւէնը, զոր նախնիք կը կոչէն ա ը մատական զօրութիւն, որ է նման պաշարատան՝ առ որ կը դիմեմք մեր կենաց նեղ վիճակին մէջ :

Բժշկական ո'չ մի խնամ, ո'չ դեղօրայք չեն հաւասարիր օդոյ առատութեան, լուսոյ այն գեղմանց, զորս դաշտային կեանքը կու տայ ձեր դստեր :

Առ ո՞ վերագրելի է այդ երջանիկ աղջեցութիւնը : Մթնոլորտի մաքրութեան, վնասատունիւթոց չգոյութեան, այն աշխոյժին՝ որով այս առատ օդը կը ներգործէ մեր գործարանաց վրայ, այն մեծ եւ օդատուն սենեկաց յորում կը բնակիմք, կերակրոց պարզութեան : Անտարակոյս այս ամէն զանազան պատճառները կը ներգործէն այնպէս որ կարելի չէ միոյն կամ միւսին վերագրել մտանաւոր կամ անմիջական աղջեցութիւն մը :

---

Զիա՛րդ եւ իցէ, այս նոր մթնոլորտին մէջ ձեր բնակութեամբ, առանց մասնաւոր կերառութիւն մը կամ կենցաղավարութեան եղանակ մը սահմանելու, ձեր սովորութիւնները պիտի փոխուին կատարելապէս . օրինակի համար, զարժման եւ ննջելու ժամերը պիտի փոխուին, այսինքն՝ ամէն դարու առողջաբանութեանց պահանջած եղանակաւ : Գիւղաբնակք կանուխ կ'ենեն եւ կանուխ կը պառկին, վասն զի չեն կրնար ընել աղոր հակառակը, վասն զի անդ արուեստական լոյս մը չերկարէր օրը, եւ բնութիւնն առաւօտուն անդիմադրելի հրապուրով մը կը հրաւիրէ զմեղ վայելել իւր զարթնումն :

Աստ չկան այն նեղացուցիչ դրացիներն , որոց հետաքրքրութիւնը կ'արգելու ձեղ ընդ գարթնուլըն , բանալ ձեր սենեկին պատուհանները : Քանի թանկագին եւ բարերար գգուանք մ'է ձեր դստեր համար առաւօտեան զով ու քաղցրաբոյր օղը . որ պիտի հաճոյքով պիտի զգայ թեթեւ սարսուռ մը . որպէս պիտի լայննան իւր թոքերը ծծելու համար քաղցր օղը . . . :

Արդ , գիցուք թէ արթնցաւ եւ զգեստաւորեցաւ : Աստ չկան արուեստակեալ ձեւերն՝ առաւօտուն պէտք եղած շարժումներն ընելու համար : Սենեկէ դուրս ելնելուն պէս ազատ օդոյ մէջ կը դժունուի . կ'ընթանայ ի պարտէզ , յաղաւնէտուն , ի հովանեակն եւ ի զոմ՝ իւր ձեռօք առնլոյ համար նախաճաշէ առաջ գաւաթ մը փրփրալի եւ անուշահոտ կաթ :

Եթէ գիտէ գծագրել , պիտի ուրուագրէ այն դաշտանկարը զոր տեսած է նախընթաց օրն : Թեթեւ լեռնակի մը վրայ կ'ենէ , ծամածուռ ճանրէ մը կ'անցնի եւ ահա առու մը կը կտրէ իւր ճանբան . կը ցատկէ վրայէն : Նա կ'ուզէ դէպ յաջ երթալ այն հեռուն գտնուող ծառոց քով , բայց ձախ կողմըն , մարգագետնին մէջ , ծաղկանց թաւուտ մը կը դժունէ . դէպ անդր կ'ընթանայ . փունջ կը կապէ , կը զարդարէ այդու զլուին ու կուրծքն , եւ վերըստին ձեռք կ'առնու իւր նախկին ճանբան : Բայց քանի երթայ՝ գժուարութեանց կը հանդիպի . յաճախ պէտք կ'ունենայ վտանգաւոր տեղէ մ'անցնելու համար , ճիւղէ մը կախուիլ , ոստի մը կառչիլ . . . եւ վերջապէս կը համնի ի գագաթն :

Մինչ այս մինչ այն՝ արեւը յառաջացած է երկնից վրայ եւ իւր ջերմ ճառագայթներով կ'ողողէ գաշտը . կը յօրինէ ստուերի եւ լուսոյ զանազան երանգներ եւ ծառոց բարակ տերեւներուն կու տայ զմբուխափ պէս կանաչ փայլ :

Տեսէ՞ք այժմ թէ մանկան այտերն այս ժամուս ո՛րպիսի թարմ գոյն մը կ'առնուն . սիրտն իւր ճգանց պատճառաւ կը բարախէ թէեւ սակաւ ինչ ուժգին , բայց այդ որչափ յոգնութենէն , այնչափ եւս իւր զգացած խնդին պատճառաւէ : Ապա նախաճաշելու համար կը վերադառնայ ի տուն , եւ ո՛րպիսի երիտասարդական ախորժակով պիտի լափէ գեղջկական կերակուրը :

Ըստ եղանակի , առաւօտեան ժամերն այդպէս անցունելէ ետքը , կարելի է յետ միջաւուր ուրիշ շրջագայութեամբ կամ խաղերով զբօսնուլ : Կարելի է նաև , եթէ չէք ուզեր նախապէս այդչափ շատ յողնիլ , մի քանի ժամ նստած անցունել , փոյթ չէ թէ ո՛ւր , միայն թէ բացօթեայ տեղ մը լինի այդ : Եթէ ուզեք պտոյտ մ'ընել , վայր չը պակսիր ձեղ . ամէն տեղ կը գտնուի հինօրեայ դղեակ մը , նշանաւոր տեսարան մը , արուեստական կամ գետնաբուզիս ալղբիւր մը , ձեռակերտ մը կամ գործարան մը՝ տեսնելու արժանի : Կրնաք նաև ձուկ որսալ կամ թիվարել ա'յն վտակին մէջ որ կը վազէ , հեռուն լաստենեաց եւ կաղամախիներու տակէն : Կրնաք բուսաբանական խնդրով զբաղիլ եւ կամ զրացեաց հետ նախընթրակ մ'ընել . եւ դեռ զո՞րն ասեմ :

Եթէ ուզեք մնալ ի տան , ձեր դուստրը պէտք

գերն եւ ամէն մկանց պրկումներ , զորս կը պատճառեն այս հեծեալ պառոյտք , անմիջական աղդեցութիւն մ'ունի նաեւ այն գործողութեան վրայ որոյ վերակրկնումն տեսնել կը բաղձամք : Նոտած զիրքէն յառաջ կու գայ այս . դէպ ի վար եղած ցնցումներէն . մարմնոյ ծանրութիւնը կրող երիկամանց եւ տաշտին յանկարծական ոստումներէն յառաջ կու գայ . հետեւութիւն է այն աննշան ընդհարման որք թեթեւ անկումներ են : Սա ճշշմարիտ է սակայն թէ , այս պարագային մէջ , մարմնամարդի այս եղանակը , հմուտ անձանց կողմանէ յարմարագոյնը ծանչցուած է :

Եւ ահա վերագարձանք ի մարմնամարդ :

Վասն զի ի՞նչ որ ըսի ի վերեւ , ո՛չ այլ ի՞նչ է բայց եթէ պարզ , զբօսուցիչ եւ զիւրին մարմնամարդ մը : Սա կը պահանջէ այն կարգ մը շարժումներն՝ զորս նախընթաց զլսոյ մէջ այնպիսի իմն կանոնաւորապէս բացարեցի , որով այդ շարժումներ այժմ պիտի լինին հանցյալիր :

Մեր ցոյց տուած եղանակին օգուտները փորձեցէք դուք անձամք : Զեր դստեր չուրթներ դունաւորուած են թարմ կարմրութեամք . նորա դաշկաղէմ այսերն եղած են վարդագոյն . աչերը կը փայլին յառողջութենէ եւ աչաց կոտերու ներքնակողմը կրնանք գանել բարակ երակիկներու ցանց մը , որ կը հանդարտեցունէ զմեզ կատարելապէս .

Ես կը հաստատեմ թէ սիրտը լնական զարկով եւ կանոնաւորապէս կը բարախէ . թերեւս մանրազննին քննութեամք , վզի արմատէն տկար շունչ մը լսուի — վերջին հետք նախկին արենանուազու-

չունի անդորք անցունելու . ձեր ձեռքն է զբօսուցիչ զբաղումներ առաջ նմա , այս է՝ փոքր պարտիզի մը մշակման խնամքը կը յանձնէք նմա . կը բանայ ճանբաններ , կը անկէ , կը տեղափոխէ ծաղիկներ , կը շինէ , կը հարթէ ածուներ , կը քաղէ պատող , բանջարեղէն , եւայլն :

Մեր նպատակին համնելու ապահով եւ հանոյ միջոցն , այսինքն ձեր դստեր կազմուածը դօրացունելու եւ վեց ամիս առաջ տեղի ունեցած երեւոյթը վերանորոգելու ամենաընտիր միջոցն է հեծելութիւնը . վստահ եմ թէ այդ յոյժ պիտի յարմարի ձեր դեռատի հիւանդին :

Պիտի ըսէք ինձ թէ ձեր դուստրը ձի հեծած չէ , թէ կը վախնայ , թէ ձի չունի : - Այդոքիկ դօրաւոր արգելք չեն . չուառվ կ'անցնի իւր վախը . իսկ գալով ձի ունենալու խնդրոյն . . . ի՞նչ պէտք կայ ձիոյ . խոնարհ եւ օգտակար անասուն մը կայ , որ ծաղը ու անարդանք կ'ընդունի փոխան այն ծառայութեանց զոր կ'ընէ մեզ , եւ այդու հանդերձ կը յարմարի մեր ամէն պիտոյից : Գիտեմ թէ իշոյ հարուածները սակաւ ի՞նչ ուժգին են , դիտեմ թէ էշը երբեմն ըմբոստ եւ անհեթեթ է , մանաւանդ երբ չգիտցուի զայն վարել . բայց քանի որ ես ալ ձեղ պէս , չեմ ուզեր որ ձեր դուստրը սրարշաւ քալեցունէ իւր հեծած անասունն , այլ յամրաքայլ ուստի փոյթ չէ թէ երբ այդ անասունը լինի միւրած է :

Ուրեմն , կէս օրէն առաջ կամ ետքը ձեր դուստրը թամբելով էշը , պարտի երթալ մինչեւ ուզած տեղին . ի բաց առեալ այն բազում զօրել ձիւ-

թեան — բայց այդ չկրնար տագնապեցունել մեզ : Երբ մինչեւ մէկ ամիս այսպէս շարունակի , յայնժամ մեր այն թանկադին այլ տարածամ փորձուած դեղը կը լրացունէ եւ կը հաստատէ լաւ սկսեալ բռւժախնամը : Այժմ երկաթը կրնայ դործել այն հրաշքը , զոր իրաւամք կը սպասուի : Գործածեցէ՞ք զայն , բայց սա' մասնաւոր պայմանաւ որ ձեր բժիշկը չնակառակի առ այդ . գործածեցէ՞ք զայն ի՞նչ կերպով որ հաճիք . սակայն պարզագոյնը՝ լաւագոյնն է , այս է՝ խարտածք երկաթի , ըշական թթու , խնձորաթթու , այլովքն հանդերձ :

Այս ամէն երկաթախառն գեղեր լաւ են , եթէ օդտակար լինին , եւ այդ ալ կը լինի՝ եթէ նուազ քանակութեամբ՝ կերակրոյ ատեն առնըուին : Գիտցէ՞ք նաեւ թէ պէտք չէ մոռնալ որ երկաթն այն միակ դեղն է , որոյ ներգործութիւնը շուտով կը սպասի , եւ թէ դորա ներգործութիւնն անսպառ պահելու համար , գործածութեան ատեն պէտք է փոփոխել դեղաձեւը . նոյնպէս մեծ օգուտներ պիտի տեսնէք արուեստական կամ բնական երկաթաւոր ջուրերէն , միայն թէ իրենց պարունակած բընածիւաթթուն լինի առատ :

Այս խնամոց շարունակութենէն մի քանի շարաթ ետքը պիտի զարմանաք այն սքանչելի արդեանց վրայ , զոր պիտի տեսնէք ձեր զաւկին ճշշմարիտ վերածնալեամբ : Տասն եւ հինգ տարի ետքը վերստին պիտի զդաք մայրական փառքը , բայց այս անգամ առաւել ուժնալէս , վասն զի դեռատի մօր բնազդական հաճոյից կը միանայ աստ՝ առաջադրեալ եւ յաջողեալ գործոյ մը խինդը :

Այդ գործը պսակելու համար պարտիմք փայլեցունել այն կենսական բոցը , զոր նոր սնունդով այնչափ կաղղուրեցինք , որպէս զի ձեր դաւակն , ի քաղաք վերադարձած ատեն կարենայ դիմագրաւել այն բազում վտանգաց , որ կը սպառնան անդ իրեն :

Պարտիմք փոքրիկ գնդակներու մէջ ժողովել այնչափ կենսական ոյժ , որ ձեր դուստրը հետեւեալ 3-4 տարեաց մէջ կարենայ տոկալ այն բաղմազան վտանգներու , որոց պիտի ենթարկի , Պէտք չէ շեղիմք ո՛չ մեր սկզբնակէտէն եւ ո՛չ այն նապատակէն առ որ կը ճնիմք : Յայս վայր ջանացինք նախապատրաստել ձեր դստեր կազմակերպութիւնն առ այն մեծ փոփոխումն , որ ի կին կը զարթուցանէ զնա : Այսօր կին է նա , եւ եթէ մոռնայ իսկ , իրարու յաջորդող մէն մի ամիս պլատի յիշեցունեն զայն իրեն :

Դիտելի է սակայն թէ ամէն բնական պաշտօններէն այն որ մեր խնդրոյ նիւթը կը կազմէ , է առաւել անկանոնն ու յեղյեղուկն : Ըստ հաշուոյ դիտականացն , որ գրած են այս նիւթիս վրայ , եւ որպէս յայտնեցի ի սկզբան գրքիս , առաջին երեւոյթը տեղի կ'ունենայ ընդ մէջ 13 եւ 16 տարեաց . . . բայց քանի՛ քանի՛ արտուղութեանց կը պատահիմք օրէ յօր . քանի՛ անկանոնաբար կը վերակրկնին , մինչեւ իսկ անդամ մը երեւնալէ ետքը : Թուի թէ՝ դեռ անորոշ կէտի մը շուրջն տատանում մ'է թէ՝ բնութիւնը չկրնար բան մ'որոշել ո՛եւ է որոշ թուականի մը յատկանալու համար : Այս վիճակին մէջ կը գտնուի նաեւ ձեր գուստը : 27 կամ 28 աւուրց ժամանակամիջոցն , որ ընդունուած է ընդ-

հանրապէս, հիմն բոնեցէք ձեր հաշուոյն եւ կրկնապատկեցէք ձեր խնամքն ու նախազգութեան ներն այդ պարբերական ժամանակի մերձեցման ատեն, որ առաջնագոյն փորձառութեան մը պակասութիւնը կ'արգելով ձեզ որոշել այդ ժամանակը ճշդապէս. բայց այժմ դանազան նշաններ կը ճանչցունեն ձեզ զայն: Այդ ժամանակին մէջ մանախոյ փոշիով խառն տաք ջրով ոտից լուացումն, չոր կամ որեւէցէ գրգորչ հեղուկով մը (քափրախառն գոհալ, բեւեկնոյ խէժ, թրնջխոտոյ ջուր, հասարակ ջուր, հասարակ օղի) թացեալ ասուակով երիկամունքը, զիստերն ու ազդրերը շիելը, խահուէ, թէյ, քրում, եղեկին, կատուախոտ եւ այլոց նման անուշահոտ թրջոցներ կ'ունենան մեծ օդուտներ:

Պէտք է շարունակել բացօթեայ վայրաց մէջ հանապազօթեայ մարմնամարդն ու հեծելութիւնը, մինչ ցժամանումն փափաքեալ նպատակին: Պէտք չունիմ յաւելու աստ թէ այս ժամանակին մէջ ամէն ինչ եւ մանաւանդ երկաթը պարտ է դազրեցունել: Այդ կարեւոր պաշտօնը կազմուածոյն կատարեալ հանգստեան ատեն տեղի կ'ունենայ:

Երբ յետ այն յապահմանց զորոց կը խօսիմ ձեզ, յարմար կերառութեան մը եւ խնամոց շնորհիւ իրաց վիճակը վերջապէս կանոնաւորի համաձայն մեր բաղձանաց, եւ եթէ արիւնը բազում ամիսներ երեւի կանոնաւորապէս, պարտիմը գոհանալ. մեր դատը շահուած է . . . զէթ առաջին դատախազութեան համար:

Վասն զի խողիբը դեռ վերջացած չէ:

Կանաչախտութիւնը, յորմէ խուսափիլ կ'ու-

զէինք եւ որ չներկայացաւ մեղ, դժբախտաբար յոյժ ըմբոստ թշնամի մ'է: Որպէս ըսած եմ ձեզ կանխաւ, մարդոյ կարելի է արենանուազ լինել, առանց ճշմարտապէս հիւանդ լինելու. բայց ճշմարիտ, վտանգաւոր, յամառ եւ միշտ վերանորոգելի հիւանդութեան մը ենթարկուած կը լինի, երբ ունենայ կանաչախտութիւն: \*)

Այո՛, դժբախտաբար յոյժ ճշմարիտ է այս: Երբ երիտասարդուհի մը ընդունի կանաչախտութեան առաջին հարուածն, այդ հիւանդութիւն յաճախ անազան եւս չափահասութենէն ետքը, նոյն իսկ ամուսնանալէ ետքը կ'երեւի: Հիւանդութեան կրկնմանց այս ցաւալի միտութիւններէ ստիպեալ կ'ուղեմ աւարտել բժշկական յետախնամքն, եւ առ այս պէտք եղած միջոցներու վրայ պիտի խօսինք յետագայ գլխոյ մէջ:

— առաջարկուու —

\*) Յաւելումք աստ թէ այն ամեն միջոցներ, զոր ցացինք ի վերև, լաւագոյնք են ընդդիմ այն ցաւոց, որ մէջքի ցաւով, խիբրով, եւ ստամոքսի մկանց կծկուրեան երեւուրով կ'երեւին նախապէս: Երէ դաշտանի դժուարութիւնը հետիւանը են արենանուազութեան, բնականաբար պիտի անհետի այն պատճառներու հետ որ գոյացուցած են զայն: Երէ յարատեւէ, ապացոյց և թէ ուրիշ պատճառաւ, յառաջ եկած է, եւ այդ պարագային մէջ նիւանդութիւնն կը լինի եւ կը պատկանի բժշկաց դարմանման: Առողջաբանութիւնը կը դադրի անդ, երբ կը սկսի այս: Անա այս պատճառաւ, և որ սոյն կարեւոր երեւոյն օրիորդին ամման մէջ մասնաորապէս խնդրոյ նիւք չեմք ըրած:

## ԳԼՈՒԽ Ե.

### ԾՈՎՈՒ ԲԱՂԱՆԻՔ

Բաղանեաց սովորութիւնն , ի՞նչ կերպով որ լինի , տաք թէ պաղ , ջրոյ թէ չոգւոյ , է միշտ ընդհանրացեալ , եւ ամէն ժամանակ ճանչցուած է նոցա պատճառած հաճոյից հետ այն օգուած , զոր առողջութիւնը կը քաղէ յայնցանէ :

Բայց լոկ մեր ժամանակին մէջ , ներկայ դարուս սկիզբէն հետէ սկսած են առ այս մասնաւոր գործեր հրատարակուիլ , որ կը հաստատեն եւ կը կանոնաւորեն օգտաւէտ՝ իսկ ի հնումն ընազդման թողեալ՝ բուժախնամոյ այս եղանակը : Ըստ գըրուածոց Տուգրութօյի , Պէրգիլօնի , Բիէջրա-Սանդայի եւ այլոց , եւ մասնաւորապէս Սէլթ եւ Պէրգ-Սիւռ-Մէռի գաղղիական հիւանդանոցներու եւ իտալական ծովեղերեայ խնամատանց \*) զարմանա-

\*) Ազնիւ ընթերցողութիւներս չեն նեղանար անշուշտ երէ տամ այս հիւանդանոցներու վրայ գրուած մի քանի պատմական տեղեկութիւններ , քաղելով զայնս Բիէջրա-Սանթայի մի գործեն (Փառեւ . 1878) :

Սէրի մէջ զտնուած քուականաւ առաջին հիւանդանոցն արդիւնք է անձնուեր ջանից օրիորդին Գօրալի Հինսթի , այժմ տիկին Առմենկուտ : Սա յամին 1847 կառուցած է այդ քաղաքի մէջ մի շենք որ պարունակէր 24 անկողին : Քիչ ժամանակ ետքը , Ֆիօրենցա քաղաքէն Պարելլէյ անուն գիտնական ու մարդասէր բժիշկ մը ջանաց խոյլն իւր զանազան երեւոյթներով բժշկելու համար մի-

լի արդեանց նայելով , հաստատել կարելի է այսօր թէ՛ բժշկութիւնը ծովու բաղանեաց մէջ անվրէպ դեղ մ'ունի , գերդ մասնադեղ ընդդէմ մանկական եւ պատճնեկական երկու սոսկալի հիւանդութեանց , այն է՛ ողնաթեքութեան եւ խոյլի : Սաստկագոյն աստիճանաց մէջ իսկ , այդ բարերար աղդեցութիւնը զգալի կը լինի , երբ կազմուածը դեռ չէ հիւանդացած եւ ունի այնչափ գորութիւն որ ջոցներ գտնել , մտածմամբ թէ՛ չէր կրնար հասնիլ այդ նպատակին փոքրիկ տղայոց համար , զանոնք ծովու ջրոյ մէջ լոգանաց ենթարկելով :

Այս երանելի գաղափար մեծապէս յարգուելով թօսրանայի ազնուական տիկիններէն , բժիշկը քիչ ժամանակէն յաջողեցա , առանց կառավարութեան նպաստին , հիմնել խոյլաւոր մանկանց դարմանման համար ծովեզերեայ առաջին հիւանդանոցը , Արեգակնայի հիւարանը ծոցոյն մօտ վիանձնէիօյի մէջ : Նոյնպէս , Միջերկրականի ծովուն մէջ գտնուող բազմարին նոյնտեսակ հիւանդանոցներ , որ գրութեան արժանի արարածոց կեանք ու առողջութիւն կու տան , հաստատեալ են ընկերութեան ամեն կարգի անհատից նպաստներով :

Իտալիոյ մէջ կան այսօր քսանէ աւելի . այսպիսի ծովեզերեայ հիւանդանոցներ , որոց ամենքն ալ հմուտ բժիշկներէ կը կառավարին , որք իրենց բազմակատակ պաշտօնք ձրիաբար եւ կատարեալ անձնութիւններով :

Անաւասիկ արդիւնքն այն նախնական դարմանին որ կը մարառի ընդդէմ մարդկային մի սոսկալի եւ զգուելի չարեաց : Ֆիօրենցայի մէջ զբուող յանձնաժողովը խոյլաւոր հազար տղայ կը դրկէ ամեն տարի ի Լիվօրնօ եւ Վիա-Ռենիո ունեցած երկու հիւանդանոցներն : Միջանի յանձնաժողովը , 1862-1875 ժամանակամիջոցին մէջ 1700

կատարելապէս բուժման համար լոկ թեթեւ դարձմանի մը պէտք ունի :

Այսպէս են ամբողջական տկարութեան, հիւսուածոց թուլութեան, ի վեաս արեան կարմիր հիւթին՝ ճերմակ հիւթի առաւելութիւնը եւ այլ նման երեւոյթներն, որ լմբային դրութեան մեծ դրօշին տակ կը ժողովին, եւ խոյի կամ ոչ նուազ սպառ-

տղայ խնամել տուած է : Ո.օմակնայի եւ Էմիլիայի յանձնաժողովներն՝ 3000, Հո.ովմի յանձնաժողովն՝ 1500, եւ Վենետիկին՝ 3879 :

Այս վերջիններեն՝

|                  |      |
|------------------|------|
| Բժշկուած են      | 1566 |
| Բարիորած են      | 2240 |
| Անփոխի մնացած են | 58   |
| Մեռած են         | 15   |

Այս հաշուով մեռելոց քիւն ե նուազ քան 1 առ. 100 :

Դժբախտաբար ի գաղղիա չէ կարելի այսպիսի միմիրարիչ քիւեր ընձեռել : Անդ Սկրի մեջ գտնուող հիւանդանոցէն զատ, որ մասնաւորի մը գործն է, կայ միայն Պերք-Սիրո-Մեռի հիւանդանոցը զոր ֆարիզու. աղքատաց հոգաբարձութիւնը կառուցած է : Այս վերջնոյն կառուցման պատմութիւնն այնքափ հետարբեր ընձեռելով զուրը կը մտցունեկ տղայքն եւ նոցա վերբի լուակ զկնի լաւ մը կը պատեր : Նոյն տարուան մայիս ամսոյ մեջ կին մ'ես հաւանեցաւ ընդունիլ խոյլաւոր տղաներ եւ խնամել բգնուա :

Մի քանի հիւանդանոցին այն պարզ սկզբնաւորութիւնն, որ այժմ կրնայ ընդունիլ 500 հիւանդ : Պատմութիւնը բնականաբար մոռցած է այս երկու խեղճ դիւցազնունեաց, այդ հիւանդանոցի առաջին գրանցաւ երկու քերց անուններն եւ կիսով չափ իմն եւս այն անձնուեր բժշկին անունը, որ այդ յարկին ձմերիս հաստատիչն է :

125  
նական ու աղետաբեր եղող թոքախտի ուղւոյն վըրայ բազում օթեւաններ կը կազմեն :

Երբ խեղճ փոքրիկ էակ մը տկար մանկութիւն մ'ունի իւր ետեւ, այդ մանկութեան ժամանակ ենթակայ է ամէն հիւանդութեանց որ կենաց փոփոխմանց ատեն թուի թէ դարանակալ կը լինին, այս է՝ ըստընահատութիւն, ատամնաւորութիւն, ջերմնաւոր հիւանդութիւնք, ապա մտաւորական յախուռն կրթութեան մը կանխահաս աշխատութիւնք, — զարմանա՞լի է որ բնութիւնը չափահասութեան բազմազան դժուարութեանց հետ կը ուելով հանդերձ անկման բազում պատճառներէն չլսասի :

Զարմանալի չէ որ օրիորդ մը, որ մանկութեան ատեն կրած է այս ցաւեր եւ աճման տար-

մը յանձնեց, որ օրն երկու անգամ, սայլակով մը ծովեզրը տանելով զուրը կը մտցունեկ տղայքն եւ նոցա վերբի լուակ զկնի լաւ մը կը պատեր : Նոյն տարուան մայիս ամսոյ մեջ կին մ'ես հաւանեցաւ ընդունիլ խոյլաւոր տղաներ եւ խնամել բգնուա :

Այդ է հիւանդանոցին այն պարզ սկզբնաւորութիւնն, որ այժմ կրնայ ընդունիլ 500 հիւանդ : Պատմութիւնը բնականաբար մոռցած է այս երկու խեղճ դիւցազնունեաց, այդ հիւանդանոցի առաջին գրանցաւ երկու քերց անուններն եւ կիսով չափ իմն եւս այն անձնուեր բժշկին անունը, որ այդ յարկին ձմերիս հաստատիչն է :

Ոօջիւնի ընտանիքն իւր անբաւ, հարստութեան շնորհին, այդ հասարակաց հիւանդանոցին հանդեպ շինել տուած է մի մասնաւոր հիւանդանոց, իրեայ տղայոց համար :

եաց մէջ ալ նստական կեանք մ'ունի եւ փակեալ անառողջ օդոյ մէջ՝ անցունէ, չվնասի այն վայրկենին յորում պէտք ունի կենասկան զօրութեան առաւելութեան :

Առ այս՝ օրիորդին պէտք ունեցած օգնութիւնը շատ պարագայից մէջ ծովն է որ կու տայ : Ծովը՝ կենաց այդ անսպառ աղբիւրը, շարժմանց եւ մթնողորտի մաքրութեան այս սքանչելի կանոնաւորին է այն զօրաւոր անօժն, յորում կը պատրաստուին նիւթերն, յորոց կը զանգուին երկրային էակներ : Ծովը կը շրջապատէ երկիրը, կը մնուցանէ զնա, արգասաբեր կ'ընէ զայն իւր հողմերով ու շողիներով որ վտակաց եւ գետոց կը վերածուին : Ծովը կը ջերմացունէ բեւեռային կլիմայն եւ կը զովացունէ տաք երկրաց մթնոլորտը : Բայց ծովու մէջ գտնուած անհամար ոյժերու պատճառաւ պարտիմք խոհեմութեամբ գործել, եթէ կամիմք վայելել նորա բարիքը :

Յաճախսագոյն ի մոռացոնս կը մնայ թէ ծովու բաղանիք մինչդեռ բազմաց հաճելի եւ առողջաբար զրուանք մը կը պատճառեն, վասն զի լուացուելէ եւքը առաւել լաւ կը զգան իրենց առողջական վիճակը, սակայն կան բնութիւններ եւ հիւանդութիւններ, որոց համար յոյժ վտանգաբեր կրնայ լինել :

Քանի՛ քանի՛ դեռատի կանայք եւ աղջկունք առանց իրենց տնական բժշկին խորհուրդ հարցանելու, ծովու բաղանեաց գործածութեամբ ուժաբառապառ եղած եւ տկարացած են : Քանի՛ քանի՛ տեւական հազեր, յամպո ցնցղատապեր եւ այլ գէշ

ցաւեր ծովու ջրոյ անզգոյշ գործածութեան պատճառաւ յառաջ եկած են :

Ժողովաւրդը կ'ուզէ բանաստեղծական առամամբ նկատել ծովն՝ իւր անհունութիւնը եւ բարձրացեալ հորիզոնը : Մարդ ծովու մօտ կ'երթայ առհանդյուն կամ առ նոր սովորութեան, եւ այդու առանց բժշկաց խորհուրդին յոյժ ազդեցիկ դարմանի մը կ'ենթարկէ զանձն, մինչդեռ առանց բժշկի հըրամանին գաւաթ մ'իսկ որեւիցէ հանգային ջուր խմել չհամարձակիր :

Զգուշացունելու համար զձեզ այդ վտանգաւոր սխալումներէ, կ'ուզեմ ճանցունել ձեզ այն ամէն օգուտներն, որ ջերմութեան եւ խոնաւութեան այդ աւագանը կ'ընծայէ առողջապահութեան :

---

Արդ, որպէս մինչեւ ցարդ մեր կազմաւորութեան ուրիշ գործողութեանց համար ըրինք, քըննեմք եւ այն երեւոյթներ զոր ծովը կը պատճառէ ի մեզ :

Նախ բացատրեմք նորա բարեխսառնութիւնը : Համեմատութեամբ մեր ներքին բնական ջերմութեան, որ, որպէս զիտեցինք կանխաւ, մինչեւ 37 աստիճան կը բարձրանայ, ծովու ջուրը պաղ է, վասն զի ամրան մէջ իսկ հարիւրամասն ջերմաչափին 17 կամ 18 աստիճանէն վեր չբարձրանար : Սակայն մեծ տարբերութիւն կայ ընդ մէջ խորահուն ծովու եւ ափան մօտ գտնուած ջուրց բարեխսառնութեանն Տարոյ եղանակներն ու լայնութեան աստիճանք մեծ ազդեցութիւն ունին ծովու ջրոյ վրայ : Այն կարդ մը զննութիւններէն, զորս Բժ. Կոտէ տասն

տարի շարունակաբար ըրած է, կը հետեւի թէ ծովու ջրոյ բարեխառնութիւնը, յուլիս ամսոյ մէջ տակաւ եւ կանոնաւորապէս կը բարձրանայ, թէ ամբողջ օգոստոս ամսոյ մէջ իրր նոյն բարձրութեան մէջ կը մնայ եւ սեպտեմբերի մէջ կ'իջնէ տակաւ : Զմրան մէջ ծովը 10-11 աստիճանի բարեխառնութիւն մը կ'ունենայ եւ ընդհակառակն տակաւ առ տակաւ ջերմագին տօթոց ժամանակ, առ առաւելն 18-20 աստիճանի կը հանի :

Բայց այս միջին բարեխառնութիւն մ'է : Ծովափանց վրայ, որոց թեթեւ զառիվայրն արեւու ճառագայթից ծծիչ ընդարձակ մակերեւոյթ մը կ'ընծայէ, մակընթացութեամբ նորա վրայ վարեալ ջրոյ խաւն ինքն կ'առնու այն ջերմութիւնն որ դուրս կու գայ աւագէն : Այդ պատճառաւ է ահա որ արեւմտեան որպէս եւ միջերկրականի ափանց մի քանի կէտերու վրայ, եզերաց ջուրը՝ խաղաղ վիճակի մէջ՝ երբ ալիք միայն մակընթացութեան զօրութեամբ մղուին ի ցամաք, հարիւրաման ջերմաչափին 30-32 աստիճանին, այսինքն գաղջ բաղանիքի մը ջերմութեան կը համնի : Ընդհակառակն եթէ ծովու հողմն կոծէ զալիս եւ յուղէ նորա խորը, յայնժամ ջուրն զգալապէս կը պազի : Վասն զի արեւու պատճառած ջերմութիւնը մինչեւ ովկիանոսի խորերը չժափանցեր, այլ առ առաւելն մէկ քանի հարիւր մեթր խոր : Ազկէց վար՝ որչափ որ կարելի է ձէյմս Ռօս, Ֆից-Ռօյ, Միւհրի եւ այլ խուզարկուաց քննութիւններէն ըմբռնել՝ ջուրց բարեխառնութիւնը կը տարբերի ընդ մէջ 4 եւ 0 աստիճանաց :

Այս ամէն ըսածներէս կ'ապացուցուի թէ մեր կաղմուածոյն վրայ ծովու ջրոյն ունեցած գլխաւոր ազդեցութիւնը նորա բարեխառնութենէն է, որ մեր ջերմութենէն նուազ լինելով, կը սարսոէ մեր վղլերը :

Ծովու ջրոյ մէջ լոգանքը, իւր բաղադրութեան պատճառաւ այլ ազդեցութիւն մ'եւս ունի :

Յայտնի է թէ ծովու ջուրը իւր մէջ կը պարունակէ մեծաքանակ աղ (մէկ լտեր մէջ 30 կը բամ) որ ժողովրդային բարբառով աղ կը կոչուի, բայց քիմիաբանութիւնը քլորաւոր սողիոն կ'անուանէ զայն : Բաց յայսմանէ կը գանուին նաեւ մակնիտիա, պոտաս եւ այլ աղեր, որպէս եւ կալեւոր բրոմաւոր :

Ուրեմն ծովու ջուրն իւր քիմիական բաղադրութեամբ իրապէս է մի հանքաջուր, որ իւր չափազանց դառնութեան պատճառաւ անկարելի եղած է իրր ըմպելի գործածել : Միայն թէ իրրեւ պաղ կամ տաք բաղանիք կը գործածուի եւ է օդառաւէտ :

Այժմ որ կը ճանչնամք բնութիւնն ու յատկութիւններն միոյն այն երկու բաշխիչներէն՝ որ ունին միմեանց հետ մեծ առընչութիւն, կ'ուզեմք անցնիլ միւսին եւ խելամուտ լինել այն ներգործութեան որ ծովու աղի եւ պաղ ջուրը անմիջական հպմամբ յառաջ կը բերէ մեր կաղմուածոյն վրայ :

Առողջ անձի մը համար կ'ըսեն թէ լաւ վիճակ ունի, որպէս ծուկն ի ջուր : Արդարեւ, մարդ

կը նախանձի այդ փոքրիկ լուղորդաց , բնութենէն շքեղապէս զարդարեալ այդ արարածոց վրայ , երբ զիտէ եւ տեմնէ զանոնք թէ որպիսի՝ անվոյթ շը-նորհով մը կ'երերան , կ'ելնեն ու կ'իջնեն , ան-շարժ կը կենան , կամ կայծակի պէս ջրոյ մէջ կը սահին :

Բայց եթէ յարելով այն գիտնական գաղափա-րաց՝ որ յոյժ յարդի են այսօր , զմեղ երբէք ջրա-յին անամնոյ մը թոռանը թոռը ճանչնամք , այդ փորձ մը պիտի լինի մեր նախկին յատուկ տարեր վերադառնալու , եւ շուտով պիտի համոզուինք թէ գարուց շրջաններն յոյժ այլակերպած են զմեղ . . . : Մեր ոտները ջրոյ հազիւ դպցուցած , մեր ընդհա-նուր սարառումը կը զեկուցանէ մեղ թշնամւոյն մօտ լինելը . եւ ահա ջուրը կը համնի պճեղան , ապա մինչ սրուքն , յետոյ ծնկանց : Յրտութիւնը կ'ազդէ մեղ . սարսոիլը մօտ է . սակաւ ինչ արիու-թիւն . ճիկ մ'եւս եւ ահա անդ եմք : Այո՛ , յար-գելի տիկին , աստ չեք գտներ դուք դահլճաց փա-փուկ եւ քաղցրաբոյր օդը . ձեր թարմ դոյնը կը դեղնի . ձեր աչերը կը խոռոչին , ձեր բերանը կը պրկուի եւ ձեր նուրբ մորթը քստմնած եւ պաղ է զերդ սադի մորթին : Խօսիլ կամ ժպտիլ անկարելի է ձեղ այժմ , վասն զի ձեր ծնուաը կը դողդղայ ջը-ղաձղապէս , ակռաները կը կափկափին բարձրա-ձայն , ձեր կոկորդն ու ստամոքսն երկաթէ օղա-կով մը սեղմուած կը զգաք . ազիւնը ուժգնաբար կը հեղու ի սիրտ , եւ թուփ թէ պիտի հեղձնուք . . . ո՛չ , ձկանց դասէն չեք դուք : - Ապա թէ ոչ պի-տի չունենացիք այս ցաւալի վիճակ :

Բայց մինչ ձեղ օտար եղող մի տարեր հետ այս կռուոյ բազմազան երեւոյթները կը նկարագրեմ , յաղթութեան նշաններ կ'երեւին ի ձեղ . ձեր գոյնը տեղը կու գայ . ձեր սարսուոը կը դազրի . խոր եւ աղատ կերպով կը չնչէք , ստամոքսն ու սիրտը կ'ա-ղատին վերեւ նկարագրեալ սեղմանէն . տեսակ մը սովորութիւն տեղի կ'ունենայ եւ հաւասարակըշ-ռութիւնը կը վերահաստատի : Այժմ լաւ կը գգաք զձեղ , յոյժ լաւ , վասն զի ճշմարտիւ հաճոյալի ըգ-գացմամբ կը տատանիք ցուրտ տարրին մէջ : Արդ , լողացի՛ք , լաւագոյն միջոցն է այդ արգիլելու « երկ-րորդ սարսուոն » որպէս կ'անուաննեն բնախօսք : Այս երեւոյթը մեր վերջնական պարտութեան ար-տաքին նշանն է :

Արդարեւ , եթէ ուղէիք վտանգաւոր անդու-շութեամբ մը երկարել չափազանցապէս վայրկենա-կան հաճոյքն , յայնժամ գլխոյ ծանրութիւն , թու-լութիւն , ննջելու միտում մը պիտի զգայիք եւ թափազդեցիկ ցուրտը պիտի յիշեցունէր ձեղթէ՛մարդ կրնայ առժամապէս ուրիշ տարեր մը մէջ փոխա-դրուիլ , միայն թէ այդու՛ վտանգի կ'ենթարկէ իւր կեանքը : Բայց երբ ընդհակառակն ընդհատէք ձեր վայելումն , յառաջ քան փոխիլն նորա ի ցաւ , որ մարդկան ճշմարիտ իմաստութեան նշան ճանչցուած է , դուրս պիտի ենէք ջուրէն զովացեալ , հան-գըստացեալ եւ նորապէս ուժաւորեալ :

Ծովու ջրոյ ազդեցութիւնը երեք նշանաւոր երեւոյթներու մէջ կը բովանդակի : Առաջին սար-սուոն մը , որոյ սաստկութիւնն ու տեղուութիւ-նը հաւասար չէ իւրաքանչիւրի համար , եւ կը փո-

փոխի ըստ բարեխառնութեան ջրոյ . ասոր կը հետեւի նոյնպէս անհաւասար տեւողութիւն մը ընդելութեան եւ հանգստեան , որում կը յաջորդէ ի վերեւ յիշեալ երկրորդ սարսուռն :

Այժմ պիտի հարցանէք թէ այդ երեւոյթներ ի՞նչպէս յառաջ կը բերեն մեր հիւանդութեանց բուժումն , եւ ինչպէս կ'ազդեն ձեր դստեր առողջութեան վրայ :

Ի՞նչ կը նշանակէ սարսովիլը : Ի՞նչ դործոնէութիւն կրնայ յառաջ բերել եւ ի՞նչպէս կարելի է որ մեր սովորական կենաց մէջ այդչափ խորապէս տեղի ունեցած խանդարման կրկնումները բարելաւութիւն մը կարենան յառաջ բերել : Միովելանիւ վերցիշեալ ամէն պատճառներէն տկարացեալ երիտասարդուհի մը մի քանի վայրկեան ցուրտ եւ աղի ջրոյ մէջ մնալով , ո՞րպէս կը դանէ ոյժ եւ առողջութիւն , եւ վերջապէս ո՞ր կանոնաց պարտ է հետեւիլ այդ ցուրտ տարրէն ամենամեծ օգուտներ քաղել կարենալու համար :

### Նախ սկսիմք սարսուռէն :

Սարսուռը կարդ մը անդրադարձ ներգործութիւններ է , մկնային ցնցումներ՝ որ ցրտութեան պատճառած անհաճոյ զգացումէն յառաջ կու դան : Կամ լաւ եւս , մէկ կողմանէ ցրտութեան զգացութիւններ բաղկացեալ երեւոյթներ եւ միւս կողմանէ իրերակից շարժմանց կարդ մ'են :

Գիտէք թէ երկու անհաւասար բարեխառնութիւն ունեցող մարմնոց մէջ , ջերմութեան անդա-

դար փոխանակութիւն մը կայ , որով երկոքեան ալ միօրինակ բարեխառնութիւն մը կու տայ : Մազանման անօթներու ջղային ցանցը յանկարծակիի գալով ձեր մտած ցուրտ ջրոյն պատճառած հարիւրամասն ջերմաչափի իրը 20 աստիճան ցնցմամբ , կոչումն կ'ընէ մօտակայ պաշտօնատան . սա եւս կեղրոնին՝ ուրկէ անմիջապէս արեան նոր հեղեղ մը կը մեկնի , որ կը սեղմէ այդ անօթներն ամբողջապէս . սոցա գոյուելով՝ արիւնը չկրնար մանել անզր , ետ կը դառնայ , կը լայնցունէ , կը լու այն փողերն , որք իրենց դրից խորութեան պատճառաւ գերծ են ցրտութիւնէ : Եւ որովհետեւ սիրտն անշաղար դուրս կը հեղու այնչափ հեղուկ , հետեւաբար մէկ վայրկեանի չափ վեղումն կը լինի , այսինքն՝ այս այն վիճակն է յորում դուք անհանգիստ կը զգայիք զձեզ , որպէս թէ սեղմեալ կոկորդով եւ ծանր գլխով մերձ լինէիք հեղձման :

Այս զարմանալի եւ փափուկ մեքենային մէջ ամէն բան յարաբերութիւն ունին իրարու հետ , եւ քանի որ արիւնը փոքր անօթներու մէջ չըրջիր , կը դադրի նաեւ նիւթոց փոխանակութիւնը , որ անդադար յարաբերութեան մէջ են այն բիւրաւոր բջիջներու հետ , որովք կը բաղկանան մեր գործարաններն : Նիւթոց այս փոխանակութիւնը նոյն իսկ կենսական գորութիւնն է : Տեղական եւ վաղանցուկ մահ մը կը տիրէ արտաքին մզանաց վրայ , եւ քանի որ նիւթոց փոխանակութիւնը ջերմութիւն արտադրող կարդ մը գործողութիւններ են , այդ գաղարմամբ ջերմութիւնն իսկ կը նուազի եւ ցրտութեան զգացմունք տուաել կը զօրանան :

Այժմ դամք հակառակ կողման :

Ամէն երեւոյթք զոր ի վերեւ բացատրեցի ձեզ, յոյժ արագաբար կը հետեւին միմնանց, որչափ ես չկարացի բացատրել ձեզ : Դոքա կը վերջանան կամ ամէն ոյժերու վերջնական ճնշմամբ եւ յայնժամ մահը ցրտութեան միջոցաւ վրայ կը հասնի, եթէ որ եւ իցէ պատճառ մը չարգելու զմեզ գերծանիլ ի նմանէ, եւ կամ հակազդեցութեամբ՝ զորմէ պիտի խօսիմ ձեզ համառօտապէս :

Հակազդեցութիւն . ահաւասիկ ամբողջ գաղտնիքը : Դա վերջին երեւոյթն է նախասացեալ ամէն գործողութեանց : Զեր զստեր կազմուածոյն մէջ կենաց բաշխիչք թմրեալ են . նոքա կը կատարեն թէեւ իրենց պարտաւորութիւնները, բայց յոոի պաշտօնէից պէս՝ թոյլաբար, ծուլութեամբ, միայն սովորութեանց հետեւելով : Մէք կ'ուզեմք գրգռել, սթափել զանոնք իրենց անզգայութենէն . տալ նոցա արդասաւոր գործոնէութիւն մը, եւ այդ նպատակաւ կը դիմեմք այն զօրութեանց միայն, որ ունիմք ընդ մեր արամազրութեամբ :

Ցուրտը բացարձակապէս անտանելի է մեզ . այնպիսի իմն անտանելի, որ կը նայ յառաջ բերել կենսական տարերաց մահն, երբ անոնց հետ իւր ունեցած հաղորդակցութիւնը ընդերկար տեւէ : Բայց երբ վարի յայտնի եղանակաւ եւ զուգաբար միւս կարողութեանց, որ կը չափաւորեն նորա ուղղակի աղղեցութիւնը, կը զարթուցանէ այդ կենսական տարրերն ի նոր զօրութիւն, եւ կը բարձրացունէ նոցա առաձգութիւնը երկար ժամանակի համար : Առաջին սարսուոէն ետքը, այն կայծակ-

նարագ կծկումներէն ետքը, որ դադրեցուցած էր արեան շրջանը մարմնոյ մակերեւոյթին վրայ, կը տեսնէք թէ արիւնը վերստին կը դիմէ անդր, իւր հետ բերելով ջերմութիւն եւ կեանք : Մորթը, մը կունք, ջիղերը, մեր ամէն գործարանք արեան արագասահ հեղեղով մը կ'ոռողին, եւ կը վերսկսին նիւթոց փոխանակութիւնը . կամ լաւ եւս՝ կուզեն նոր նիւթեր, զորս գրգռեալ ախորժակը պիտի տայ իրենց մեծաքանակ առատութեամբ :

Գործարանաց գալթեականութիւնը կը նմանի այժմ մի փեթակի . ամրան առաջին աւուրց մէջ իւրաքանչիւր անդամ արեւու առաջին ճառագայթով կը թոփ, իւր պաշարը բերելու համար առ միաբանութիւնն : Զարմանալի կերպով կը բնակին փոքրիկ բջիջներու այդ փոքրիկ գործաւորներն, որ անդադար կը շինեն, կը մաքրեն եւ կը վերանորոգեն մեր մարմինը, եւ կը վարժուին շուտով այն յարձակմանց, որք նախապէս այնչափ շփոթած էր զիրենք : Տակաւ առ տակաւ կը կրեն ազին ու պաղին հաղորդութիւնը, առանց մեծ վնասու եւ կը զգան նոցա առողջարար ազգեցութիւնը : Թուի թէ նոր պէտք մը կը ծնի ի մեզ, երբ դատեմք հաճոյքն, որով կը լինին վերջին լուգանքը :

Բայց այդ ասողջարար ներդործութիւնը յառաջ բերելու համար, պարտ է բացարձակապէս միտ դնել կարդ մը զգուշական կանոնաց, որոց զիսւորք են աւասիկ :

Դոցա կարեւորագոյնն՝ որ յոյժ նուազ նկատութեան կ'առնըուի, է բաղանեաց տեղն ժամանաման եւ առաջին անգամ ջուրը մտնելուն մէջ բաւական ժամանակ տալը — 4-8 օր : Եթէ այդ ութօրերը շրջագայութեան եւ ըստ կարելոյն ծովափանց վրայ նստելով անցունելու յատկանան, մեր դեռափի հիւանդին մորթն առաջին լոգանաց ազդու ներգործութեան կը պատրաստուի : Մի՛ վախնաք, որպէս բազումք կը կարծեն, թէ այս կերպով ժամանակ կորուսած կը լինիք : Ընդհակառակն, ծովու օդն ըստ ինքեան ունի զրդութեան կարողութիւն, որոր պարտէ ի հաշիւ առնով, եւ դիւրագգայ բնութեանց համար այնպիսի իմն ուժով կ'ազգէ, որ յառաջ կը բերէ ջերմնական վիճակ մը, որ պատճառ կը լինի քնատութեան, յուզման, այլովքն հանդերձ : Այդ անսահման տարածութեանց մէջ օդոյ խաւերն՝ որ ալեաց գագաթները ծեծող հողմէն աղի մասնիկներով կը պարարին միշտ, առաւել կամ նուազ ուժգին շարժմանց մէջ են : Միւս կողմանէ արեւու ճառագայթներն անարգել կ'այրեն նորա մորթն եւ կը թխացունեն զայն, որ թէպէտ մակերեւութապէս է, բայց երբեմն թեթեւ իմն ցաւով կը լինի : Եթէ աննկատ առնումք շարժումներն, զորս դուք պիտի ընէք հարկու, ծովափանց վրայ նստելն իսկ ըստ ինքեան պիտի լինի առաջին քայլ մը, որ յետագայ շարժումներն նուազ տհաճելի եւ նուազ վտանգաւոր պիտի ընէ : Զոյց լոգանքէ առաջ, օդոյ եւ լուսոյ լոգանք մ'է այդ :

Ցեա այս զգուշութեանց, ձեր դուսարը ե՞րբ եւ ի՞նչպէս ծով պիտի մանէ :

Երբ նա կը գտնուի այն գոհացուցիչ վիճակին մէջ, յորում ներկայացուցի զնա յետ իւր գիւղաբնակութեանն, յայնժամ աղաս էք լնել որպէս կամիք : Սակայն հակառակ այն մէծ զժուարութեան որ կը զգացուի առ այս որ եւ իցէ կանոններ սահմանելու համար, վամն զի որպէս անհատական մամնաւորութիւնք նոյնպէս ձեր բնակավայրին տեղական պայմաններ, իմա՝ մակընթացութեան եւ տեղատուութեան ժամերը, հողմոց ուղղութիւնը դիտելի են, կրնայի խորհուրդ տալ ձեզ յետ միջօրէի ծով մտնել, մանաւանդ նոր ըսկըսուած տաեն, որ նուազ խոնջական է քան զառաւօտեանն, այն երկու գլխաւոր պատճառաց համար թէ նախ՝ յետ միջօրէի ջուրն 2-3 աստիճան առաւել տաք է, երկրորդ՝ թէ օդն իւր նուազ ցըրտութեամբ, նուազ կը դպի ջուրէ ելնողին :

Բայց այս խորհուրդն՝ որոյ կրնաք հետեւիլ ըստ հաճոյս, երբ խնդիրն ապաքինութեան ձանըու մէջ գտնուող երիտասարդուհոյ մը համար լինի, որ նախնական խնամով մը զօրացած է ըստ բաւականին, բացարձակ օրէնք մը կը լինի երբ խնդիրը գործարանային տկարութեան եւ ծանուցեալ արենանուազութեան վրայ է : Այս վերջին պարագային մէջ, յոյժ զբուշաւոր կերպով խնամնել պէտք է : \*)

\*) Որչափ որ հեղինակն իւր զադափարները կանոնաւորապէս ընդույնելու եւ պիտանի դատած խարհուրդները մեկին ընելու համար՝ տեսակ մը աստիճանաւորութեան հետեւելով, առողջապահական խնամքներին՝ մարմնամարզի, ապա

Այս պարագային մէջ լաւ կ'ընէք երբ փորձէք ձեր դատեր դիւրազգայութիւնը , մէկ քանի անգամ ծովու տաք ջրոյ բաղանիքի ենթարկելով դնա : Բաց ի սարսուռէն , պիտի հանդիպիք կարգ մը այն հակազդեցութեանց , որ այդ պարագային մէջ հանքային աղը յառաջ կը բերէ : Եւ երբ երկարատեւ բնակութիւնէ ետքը սկսիք պաղ ջրոյ բաղանեաց՝ վախ չէք ունենար ո՛չ չափազանց գրգռութիւնէ եւ ո՛չ մեծ խոնջութիւնէ :

Իսկ գալով նոյն իսկ լոգանաց , պարտ է միշտ յոյժ կարծատեւ լինին . առաջին 4 կամ 5 անդամներու համար կ'որոշեմ Յ վայրկեան , եւ աւելի կարծատեւ՝ եթէ չափազանց թուլութիւն մը հետեւի այդ լոգանաց : Մարդ չկրնար երբէք յոյժ կ արձ ա տեւ լոգանք մ'ընել , մինչդեռ յոյժ եր կ ար ա տեւ լոգանքը կարի դիւրին է :

Երբ ձեր դուստրը վարժուի պաղ ջրոյ մէջ լոգանլու , եւ ցրտութեան աղջու ներդործութիւնը դրեթէ անտարբերութեամբ զգացուի , որով զոգ-

---

զիւղաբնակրեան եւ վերջապէս ծովու բաղանեաց դարմանին անցած է , սակայն ընթերցողունիք այդ ջրջանակն իբրեւ ուրուագիր մը նկատելով կրնան իբրենց պիտոյից համեմատ շարժի : Յայտնի է թէ մանկամարդ աղջիկ մը կրնայ առանց նախապէս զիւղ զնացած լինելու , մեծապէս օգտի ծովու բաղանեօք : Աստ նկատելի են տարայ եղանակը , նիւանդուրեան սկզբնառութիւնը , նիւրական վիճակը , եւայն : Եւ քանի որ այս զիրք ընդհանուրին համար գրուած է , պարտաւոր էի բնականաբար ընդհանրական կերպով զրել եւ ընթերցողին բողոք ընտրել փափաքելին :

ցես թէ աննշան սարսուռ մը յառաջ կու գայ , կը նաք լոգանաց տեւողութիւնը 40 վայրկենի վերածել , բայց լաւ ուշադիր լինելու էք որ ծովը լինի հանդարտ , վասն զի այդ պարագայն եւս մեծ կարեւորութիւն ունի :

Աէկոծ ծովու մը մէջ լոգանաց ներգործութիւնը սոլորական լոգանքէն յոյժ տարբեր է : Առաջնոյն կրկնակի ցնցումներն յոյժ ազդեցիկ են կազմուածոյն , առաջին օրերու լոգանաց համար . ուստի պարտիք ապահով տեղ մը վնասուել : Բայց երբ նախնական լոգանք լաւ յարմարին , կրնաք փորձել ալիքու ծովու մէջ լոգնալ , պայմանաւ որ յոյժ կարծատեւ լինին :

Բայց յայսմանէ պէտք է արգելուլ մանկամարդ լուղորդունեաց՝ յաճախակի ջուրէն դուրս ենել , որ ընդհանրացեալ անխոհեմութիւն մ'է : Այդոքիկ շարժունք են արհեստով լուղորդաց՝ որոց կարծրացեալ մոլթը , նման ձկան թեփոց , կրնան տոկալ հողմոյ եւ ցուրտի :

---

Գուցէ ծիծաղիք ձեզ այսչափ աննշան երեւցող մանրամասնութեանց վրայ : Իցիւ թէ ճանչը ուէին այդ մանրամասնութիւններ կատարելապէս եւ մանսաւանդ գործնականին մէջ առաւել յարդ գտնէին : Յայնժամ պէտք պիտի չունենայինք այնչափ սիսակներ դարմանելու , զորս կը գործեն մարդկան տղիտութիւնն ու անհոգութիւնը :

Ծովու բաղանիք երկսայրի սուսեր են , զորայն ատեն պէտք է գործածել երբ լաւ ճանչա

մարդ զայնս : Սորա աղդեցութիւնը կարի յոյժ լաւ է, երբ զգուշութեամբ եւ կանոնաւորապէս լինի, եւ կարի յոյժ վտանգաբեր՝ երբ այդու զրօնուու ուզուի :

Արդարեւ բազում ընտանեաց համար, ծովու բաղանեաց եղանակը, եղանակ է կարդ մը հաճոյից, որոց մէջ լոգանքը գրեթէ վերջին տեղը կը բռնէ . օրինակի համար, մարդ կը խորհի ծովափան վրայ այնպիսի արգուղարդիւք երեւիլ, որք քաղաքի փողոցներու մէջ տղայոց քրքիջ բառնալ կու տան . կամ՝ ծով մտնելու համար անդ ժողովեալ աշխարհաքաղաքացի ընկերութեան մէջ ցուց ցլնել յանկուցիչ ճարտարութիւններ, կամ երեկոյին այս ինչ զբօսարանի մէջ, նօթի թենօրի ձայնին թրթոռումները կամ հեղձածայն դուսանուհի մը մտիկ ընելու համար . այսպիսի բաղձացեալ ըզբօսանքներ շատ են : Թող իւրաքանչիւրն զբօսնու իւր ուղած եղանակաւ . փառք Աստուծոյ, մեր նըպատակը բարւոքել չէ ժամանակիս բարքը . բայց դուք, որ ձեր դստեր առողջութեան հոդ տանող մայր էք, դուք որ մեծամեծ դոհարերութեամբ, թողով ձեր ընտանիքը եւ թերեւս ձեր ամուսինը, ծովու ափանց վրայ կը թափառիք ձեր զաւկին աճման պէտք եղած ոյժն ընձեռելու համար, դուք կ'ըսեմ, պէտք չէ որ հետեւիք այդ ընթացքին :

Ձեր անդ ընակութիւնը իսկական խնամատարութեան մը համար լինելու է :

Պիտի ըսէք ինձ թէ զբօսարանի մէջ ոչ միայն կ'երգեն եւ կը ներկայացունեն կատակերգութիւններ, այլ եւ կը պարեն, որ աններելի զբօսանք մը

չէ : Արդարեւ ձեր դուստրը չվնասիր երբ անձեւոս օրուան մը միջօրէէն ետքը պարէ սակաւ ինչ . բայց երեկոյին խնդիրը կը փոխուի . գիշերը քնոյ յատկացնալ է : Եթէ քաղաքաց մէջ, երբեմն անխուսափելի է առողջութեան պահանջածէն աւելի քնատ մնալ, բայց ծովու բաղանեաց եղանակին մէջ պարտ է որ իւրաքանչիւր ոք իւր տունը քաշուի ընդ մէջ 9-10 ժամուց, (կէս գիշերէն 2-3 ժամ առաջ) :

Արդարեւ այդքան կանուխ ննջելու համար հարկ է կանուխ զարթնուլ : Պարտ է սկսիլ բոլորվին նոր մի կեանք . մոռնալ անմիտ նախապաշտումները . խորտակել բռնաւորական սովորութիւններն եւ չխառնուիլ այլոց գործոց եւ արարքներուն : Մարդ պարտի հոգւով եւ մարմնով յարմարիլ իւր ընակած տեղւոյն սովորութեանց, որչափ եւ կարծատեւ լինի այդ . վերջապէս իբրեւ քաղաքացի պահելով իւր չնորհքն ու աղնուութիւնը, վիճել նաեւ գեղջկական, նաւազ, ձինորս, եւ այլ ինչ որ կամի՞ք :

Քանիօն հանդիսատ կը լինիմք . քանիօն խոր եւ կաղդուրիչ է քունը . քանի՛ հեշտ եւ քաղցր եւ բազներ կը պարաբեն զմեզ եւ քանի՛ զուարթ կ'ողջունեմք զծագումն այգուն, որ պիտի ըներէ մեզ նոր խինդ, երբ մեք չըջագայութեամբ, ձկնորսութեամբ կամ հեծելութեամբ եւ այլովք զբօսնումք եւ զբաղիմք :

Աւասիկ, այս զրբին առաջնորդող դաղափարը, զիտումն՝ որոյ կը պարտի իւր ծագումը, իմա՝ ձեր դստեր ապագայն եւ ֆիզիգական վերակազմուրու-

մըն պիտի լինի այն փարոսն որ առաջնորդէ ձեզ  
յուղին :

Կրնայի ձեզ երեւակայել տալ ձեր գստեր պատ-  
կերը, թէ մէկ քանի տարիէ ետքը իրեն համար  
տարուած ինսամքն ո՞րպէս արդիւնաւոր եղած են,  
եւ ապա քանի քաղցր եւ ուղիղ պիտի երեւին ձեր  
մայրական սրտին՝ այն զոհաբերութիւններն զորս ը-  
րած էք իրեն համար :

Վասն զի յայնժամ կրնամք կատարեալ խղճիւ  
երաշխաւորել թէ ծովու քաղանեաց կանոնաւոր  
կիրառութիւն մը կրնայ ի գլուխ հանել փառաւո-  
րապէս սկսեալ ինսամատարութիւն մը : \*)

Ինսամատարութեան որ եւ իցէ եղանակ կամ  
որ եւ իցէ զեղ չկրնար, ծովու պէս, կազմուածոյ  
մը մամնըկական գործոննութեանց վրայ այնչափ  
խոր ներգործութիւն ընել, այնչափ զօրաւոր եւ  
մշտատեւ կենսական ոյժ մը տալ նմա . միով բանիւ  
տկար ու փափուկ էակ մը, առողջ եւ զօրաւոր  
աղջկան մը փոխակերպել :

\*) Տնայոց դարմանի համար գերմանական զա-  
նազան ծովափանց վրայ նոր շենքերու կառուցու-  
մըն օրուան խնդիրներին մին է : Ըլրուրկարդ եւ  
ֆրանգֆորք (առ. Մ.) քաղաքաց մէջ յաջողեցան,  
ֆրանցականները, վարժապետի կամ  
վարժունոյ մը խնամոց տակ, գիւղի մէջ խնամ-  
ուելու համար մասնաւոր շենք մը կառուցանել :  
Ապա տեսնուած զգալի արդեանց վրայ, գրափրտ  
անձինք ուզելով առաւել ընդարձակել իրենց ձեռ-  
նարկութեան ասպարեզը, մօտակայ ծովեզերաց  
վրայ զանազան օքեւաններ շինելու որոշումն  
տուած են, այդու օգտակարապէս խնամելու հա-  
մար խոյլաւոր եւ վատառողջ տղայրն :

Ծովը միայն ունի այս կարողութիւնը . նա  
կրնայ փոխ տալ մեղ զայն . բայց մեք ալ պարտիմք  
գիտնալ զայն մեղ օգտակար ընելու կերպը :

Առ այդ ցուցի ձեզ պիտանի միջոցները . ձեր  
կամքէն կախումն ունի դոցա կիրառութիւնը :

— Տ Ե Ր Ա Շ Ա Զ Ա Ց Ա Ց Ա Ց Ա Ց —

## Գ Լ Ո Ւ Խ Ո Յ Ը

### ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԻՈՅ ԶԳԵՍՏՆԵՐԸ

Աններելի պիտի լինէր մեր ընթացքն, երբ եւ  
րիտասարդուհեաց առողջապահական ինսամոց վրայ  
գորուած զիրք մը վերջացունեխնք առանց գրելու  
նորելքի, նոցա պահանջմանց եւ զգեստուց ձաշակի  
վրայ, եւ առանց խօսելու մասնաւորապէս կանանց  
զգեստուց մի կարեւոր մասին, այս է՝ միջփակի  
համար :

Միջփակ՝ առողջարանական տեսակէտով ա'յն  
է, ի'նչ որ է նուազածութեան մէջ եղանակաց  
փոփոխութիւնը : Թերեւս այս խիստ երեւցող հա-  
մամատութիւնը ցուցնէ երկութիւն ալ նմանութիւ-  
նը, վասն զի որպէս իւրաքանչիւր ձայնագէտ ըստ  
ընտրողութեան եւ զգացման, վայրկենական ներ-  
շնչման եւ ձաշակի՝ կը գունափոխէ շինուած եղա-  
նակ մը, նոյնպէս եւ միջփակը դարեր յառաջ իւր  
ծաղմանէ ի վեր զանազան փոփոխութեանց հն-  
թարկուած է :

Իգական սեռի զգեստուց մի պիտանի եւ յածախ անհրաժեշտ մասն է միջփակը՝ որ հաւատարիմ բարեկամ մ'է այնմ՝ որոյ դիւրագարձութիւնը կը հսազանդի ամէն նորելքի եւ զայն կրողը կը յուցնէ մարդկան հասակն՝ ըստ ժամանակի նորաձևութեան՝ կամ երկայն, կամ կարծ, մարմնոյ վերին մասն ուռուցիկ կամ տափակ, առաւել կամ նուազ բոլորաձեւ։ Միջփակը կը բաժնէ կամ կը միացունէ։ կ'առաւելու կամ կը նուազեցունէ, կը բարձրացունէ, կը խոնարհեցունէ կամ կը ծածկէ, ինչ որ թագուհի նորելքը կը փափաքի յուցնել կամ թաքրուցանել։ Նոյնպէս միջփակը կ'երաշխաւորէ ներքին զգեստուց պինդ կանգման, եւ կը պաշտպանէ մարմնոյ վերին մասն եւ մէջքը։ Այսոքիկ են օգուաներն. որ ի հնումն պատճառ եղած են նորա ծագման, եւ նորա զսրծածութիւնը պահպանուած է մինչեւ մեր ժամանակները։ Միայն թէ միջփակը բարուց ազնուացմամբ եւ վայելչութեան լաւ հասկցողութեամբ տակաւ կրած է այնպիսի փոփոխութիւններ, որ հին ժամանակաց տանշանաց գործի մը, այսօր զգեստուց պիտանի մասի մը վերածուած է։

Ի հնումն, կանայք՝ նոյն իսկ անքաղաքակիրթ ժամանակաց մէջ, կրած են միջփակ կամ այնպիսի գործի մը որ ասոր տեղ կրնար գործածուիլ. ժամանակակից տիկնայք կը կրեն զայն եւ մեր թոռան աղջկունք ետ չպիտի կենան ադոր գործածութենէն։

Նոյն ինքն ես առողջաբանական տեսակէտով

միջփակի ջատագով պիտի լինիմ, այն ատեն երբ չափով շինուի, այսինքն՝ ձեր իւրաքանչիւրին, տիկնամաքդ իմ, մասնաւոր չափերով եւ այնպիսի նիւթերով որ պինդ բռնեն՝ առանց սեղմելու, կանգուն պահեն առանց ճմլելու, եւ մասնաւորաբար աղատ թողուն չնշառութեան գործարանները։

Այդ պէտք է յենու զիստերու վրայ, բայց առանց սեղմելու որովայնային խորչերու փափուկ ու առածիկ գործարաններն, որ չեն կրնար կրել ո՞ր եւ իցէ սեղմումն։ Պարտ է պէտք եղած թուրութիւնը տայ ստամոքսին, որ կերակուր ներս առնելու եւ պատրաստելու համար պէտք ունի։ Պարտ է միով բանիւ այլ լինի զգեստուց պիտանի մի մասն եւ ոչ թէ տանջանաց գործի մը։

Ուրեմն, միջփակը առողջութեան վեսաստու չենելու համար, այնպիսի կերպով պէտք է շինուի որ չնեղէ կուրծքը եւ ստորին կողմն ալ բաւական լայն լինի, որպէս զի ներքին գործարաններն, որք են ստամոքսն, աղքար, լեարդը, փայծաղն, երիկամունքն, իւրաքանչիւրին իրեն յատուկ տեղերու մէջ անվեսա լինին եւ չսեղմեն զմիմեանս։

Եթէ ինկատ առնըուին այս պայմաններ, հոդչէ թէ միջփակը լինի լաթէ, բրդեայ կամ մետաքսեայ։ Փոյթ չէ թէ ձեր զգեստներ լինին երկայն կամ կարծ, նեղ կամ ուռուցիկ եւ կամ այլ զարդերով։ Այդոքիկ ընտրողական ճաշակի ինդիրք են եւ ոչ առողջաբանութեան։

Բառ մ'եւս կ'ուզեմ յաւելուլ։ Եթէ մայրերն լսեն ո՛եւ է դիտողութիւններ թէ ո՛եւ է արանց համար հաճելի կ'երեւին իրենց դստերց ու եւ է ըզ-

գետաներ , մանաւանդ վերջին տարեաց մէջ , նախա-  
մեծար կը համարին մեռնիլ , քան չտեսնել իրենց զա-  
ւակունքն այդ եղանակաւ զգեստաւորեալ , կամ ա-  
ւելի աղէկ՝ մերկացած :

Հետաքրքիրներու եւ անոնց համար նաեւ որ  
կը մեղադրեն զիս թէ հիմնապէս յոյժ կարեւոր ե-  
ղող խնդիր մը իւր պատկան լրջութեամբ չեմ գը-  
րած , պարտ կը զգամյաւելու աստ մասն մի այն  
հետաքրքրական տեղեկադրէն զոր Բ.Ժ. Պուլիէ 1853  
ին խօսած է բժշկաց կաճառին մէջ : Նա կ'ըսէ ի  
մէջ այլոց թէ կանանց զգեստուց եւ մասնաւորա-  
պէս միջփակի պատմութեան մէջ հինգ ժամանակ  
կայ :

1. - Նախնեաց օրերն՝ յորում կանայք մարմնոյ  
վերին մասն երիզով կը ծածկէին :

2. - Այն ժամանակն՝ որ միապետութեան ա-  
ռաջին ժամանակն ու միջին դարու մեծ մասը կը  
կաղմէր , յորում կանայք կը կրէին նախ հոռվմայեց-  
ւոց երիզներն եւ ապա դորձածեցին վարապանակ :

3. - Ոյն ժամանակն , այս է միջին դարու վեր-  
ջին մասն եւ վերածնութեան սկիզբն , յորում ընդ-  
հանրապէս զգեստք այնչափ լանջապինդ ձեւով էին  
որ միջփակի տեղը կը բռնէին :

4. - Այն ժամանակն , յորում կիտոսկրներով կը  
պատէին մարմինը . նորելք մը՝ զոր Գաղէրինա ֆօն  
Մէտիսիս խտալիայէն տարաւ ի Գաղղիա եւ որ Ժ.Զ.Պ.  
դարէն մինչեւ Ժ.Ը.Պ. դարու վերջը կը համի :

5. - Այժմու ժամանակն , այս է՝ միջփակի ժա-  
մանակը :

Այս տեղեկադրին եղրակացութիւնն այն է զոր  
յայտնեցի ձեզ ի վերեւ , այսինքն՝ թէ մինչ յոյժ նեղ  
միջփակ մը կամ վաղեմի կիտոսկրովք մարմնածեւք  
նեղիչ են , եւ վնասակար լինելով հանդերձ գործա-  
րանաց վտանգաբեր տեղափոխութիւններ կրնան  
պատճառել , միւս կողմանէ լաւ շինուած միջփակ  
մը միշտ օգտակար եւ յաճախ անհրաժեշտ զգեստի  
մասն մ'է :

### ԳԼՈՒԽ Թ.

ՏԲՆՈՒԹԻՒՆ , ՊԱՐՍՀԱՆԴԵՍ , ԵՐԵԿՈՅԹ  
ԹԱՏՐՈՒՆ

Ներեցէք ինձ որ ներկայացունեմ ձեզ համա-  
միտ պաշտօնակցի մը առ փարիզացի սքանչելի տի-  
կին ոք ուղղած նամակին քանի մը մասերը :

« Միշտ լաւ տեղեկութիւններ ունեցող լրագրէ  
« մը կ'իմանամ թէ միտք ունիք այս ձմեռն ի Փա-  
« րիդ ընդունելութեան նոր եղանակ մը սահմանել ,  
« որ կը յիշեցունէ անցեալ դարու սովորութիւննե-  
« րը . Զեր իրագործել ուղած բարեփոխումն , կը-  
« նայ մեր վառվառն նմանեաց վրայ զարմանագործ  
« աղդեցութիւն մը ունենալ , եւ ես իրեւ վկայա-  
« գրեալ առողջաբան , կը փութամ չնորհաւորեկ  
« զձեզ առ այդ :

« Այսինքն թէ՝ հակառակ այն անբանաւոր ոո-  
« վորութեան , դուք այս ձմեռն ձեր պարապահ-

« ներն ոչ թէ ժամը 9-10ին (կէս գիշերէ 2-3 ժամ և առաջ) այլ յետ միջօրէի ժամը 4ին սլիտի բանաք : « Ապա ժամը 7ին — որպէս կը գրէ յիշեալ թերթը — « ձեր հիւրերուն ճաշ մը պիտի տաք, յետ որոյ պա — « բերը պիտի վերսկսին եւ տեւեն մինչեւ կէս գիշ և լել, յորժամ լոյսերը պիտի մարին անդթաքար :

« Եթէ սլալ չլինի այս լուր — եւ ինչու սիալ « լինի — այդ նորութիւնը, կամ լաւ եւս՝ նախնի « կարգաւորութեանց վերահաստատութիւնը մեր « բարուց համար այնպիտի գերազանց յեղաշրջում « մը յառաջ պիտի բերէ, որ այս պատճառաւ ձեզ « Մօնթիյօնի մրցանակին արձանագրել պիտի տամ, « զոր կածառը կը բաշխէ ամէն տարի մարդկութեան « բարերարաց : »

Պաշտօնակիցս ապա կը թուէ այն բազմաթիւ հետեւութիւնները, որոր ընկերային հաճոյից այս պարզ ժամանակական փոփոխութիւնք յառաջ կը բերեն : Նա կը թուէ այն ամէն օգուտներ զոր առողջութիւնը կը քաղէ անտի, որպէս եւ շան իւրաքանչիւր ընտանիքի որոյ համար պիտի չկորսուի հանդիսի մը յաջորդ օրն, որպէս այժմ, յորում մարմին եւ միտք քնատութեան պատճառաւ խոնջեալ եւ թմրած, կը դազրեցունեն իրենց սովորական զբաղումներն :

Նա կ'ապացուցանէ նաեւ թէ որեւիցէ քաղաքական յարաբերութեանց պարտաւորութիւնն, իւր ամէն ծանրակշիռ հետեւութեամբ, մեր ուշ ննջելուն եւ ուշ ճաշելուն պատճառ է :

Արդ կը վերադառնամի բուն նալատակ այս զըլ-խոյս : Որպէս յայտնի է իւր վերնագրէն, կ'ուզեն

ձեր ուշաղրութիւնը դարձունել այն վտանգաց վրայ՝ որք յառաջ կու գան պարահանդէս, ընտանեւ կան երեկոյթ, թատրոն երթալէ կամ համանման հաճոյքներէ, որ անվրիպելի կերպով գիշերը ցերեւ կի կը դարձունեն եւ ցերեկը գիշերի, եւ իւրաքանչիւր ումեք, բայց մասնաւորապէս ձեր դատեր համար ուժգնապէս կ'աղդեն :

Երբէք մարդ անպատիժ չմնար անարգելով բնութեան օրէնքներէն մին, կամ ուրանալով քնոյ կանոնաւորութեան բարիքն : Գունը զոր գիշերը բնականապէս իւր հետ կը բերէ, միայն մարդոյ չէ առանձնաշնորհեալ : Ամէն անսուն եւ նոյն իսկ տունկերն ենթակաց են քնոյ եւ այսու կը նորոգեն իրենց սպառեալ ոյժն :

Նա մանաւանդ քունը յոյժ կնճռոտ ինդիր մ'է : Մեր մարմնոյն իւրաքանչիւր մասն ունի իւրն, եւ կարելի է ըսել թէ իւրաքանչիւր գործարան իւրեն յատուկ՝ միւսներէն անկախ՝ քուն ունի, որ աւելի կամ նուազ խոր է, այսինքն որչափ որ յուղեալ լինի գործարանը : Մկունք կը քնանան, մորթը կը ննջէ, սիրտն ու ուղեղը կը ննջեն եւ այս ամէն քուն միանալով հինգ զգայարանաց հետ, յորոց լսելիքը առաւել ընդերկար կը մնայ անքուն՝ կը կազմեն բուն ընդհանուր քունը :

Գիշերը եւ միայն գիշերուան մէջ աեղի կ'ունենան այս ամէն երեւոյթներ բնական եղանակաւ . մեր ամէն փոքրիկ բջիջներ կը համբարեն հանդչող բնութեան լուսութեան մէջ այն նոր տարրերը, որ ցերեկը պիտի գործածուին : Գիշերն է որ, եւ այդ ալ ոչ թէ սովորութեան հետեւութեամբ՝ այլ ափեւ

գերական ընդհանուր ծրագրին համաձայնութեամբ, շնչառութիւնն ու արեան շրջանը կը լինին նուազ արագ, մինչդեռ ցերեկ ատեն արեան ընթացքը եւ մեր հիւսուածներու վերանորոգումը կ'երագի : Թէ պէտ փոփոխական՝ ի մասին տեւողութեան՝ ըստ անհատական, սեռի եւ տարիքի տարրերութեանց, սակայն ամենեցուն համար ալ, գիշերը բնութեան եւ պիտոյից պահանջմամբ, հանդստեան յատկաց- եալ է :

Գիտութեամբ հաստատեալ այս անուրանալի իրողութիւնք լաւագոյն պատասխան են ընդէմ այն կամապաշտ գիշերայածներու, որք իրենց տըք- նութիւնն արդարացունելու համար կը կարծեն թէ իրենք ցերեկն այնչափ լաւ եւ երկար ննջած են որչափ չեն կրցած այլք ննջել ի գիշերի : Գիտե- ցէք այդ քնոյ ազդեցութիւնը, որ այդ օրինակ կեանք մը կը թողու նոցա զիմաց վրայ, եւ պիտի համոզ- ուիք թէ ցերեկի հանդիսար չէ այնչափ կազդուրիչ եւ վերանորոգիչ՝ որչափ է գիշերային քունը : Մը- տածեցէք գուսանուհեաց այնչափ կանխահաս գեղ- նացեալ գոյնը, առակական գեղնութիւնն գերա- սանաց եւ ամէն ամոնց՝ որք իրենց արուեստին պատճառաւ ստիպուած են ցերեկը հանդստանալ :

Փորձառութեամբք հաստատուած բազմաթիւ իւ- րողութիւններ կը ցուցնեն թէ ուշ ննջելը քանիօն խոր խանդարումներ յառաջ կը բերէ կազմուածոյ մէջ :

Բայց այդ փորձառութեանց չգոյութեան ա- տեն խոկ լաւ դասողութիւնը բաւական չէ՝ ցուցը- նել թէ այդ ջղադրգիո գիշերներ, ջերմացեալ եւ

ապականեալ օդոյ մէջ, երիտասարդուհւոյն՝ մաս- նաւորապէս այն հասակին մէջ որով կը զբաղիմք այժմ, սոսկալի արենանուազութեան պատճառ կը լինին եւ կը սաստկացունեն զայն : Զեր պարտքը չէ՝ միթէ հեռացունել ձեր դուստրը այդ վասա- կար ազդեցութենին :

Գլխաւորապէս զիտել տալ կ'ուղեմ ձեզ թէ այսչափ խոնջական եւ կազմուածոյ միշտ վնասա- տու զրօսանք կանխահաս չե՞ն . թէ լաւ ու ճշմար- տապէս ընտրելի դաստիարակութեան մը կը վայլէ՝ դեռատի եւ զիւրազգայ աղջկան մը միտքը խան- գարել այն օրինակ տեսարաններով, եւ թէ խոհե- մութիւն է զարթուցանել ի նմա հաճոյքներ, յօ- ժարութիւններ որք որչափ ալ լինին հարեւանցի, կրնան լինել վտանգաւոր . այնպիսի փափաքներ գրգուել ի նմա, ցանկութիւններ կամ այնպիսի գա- զափարներ յուղել ի նմա, որ ամսաշտ են թէ՛ ողջ- մտութեան եւ թէ՛ բարոյականի հետ :

Գիտեմ թէ այս զիտողութեամբք կը հեռանամ փոքր ինչ մեր նիւթէն, իմա՝ առողջաբանութիւնէ . բայց այս զիտութեան մէկ քանի կէտերն այնչափ մօտ են բարոյականութեան, որ մէկէն ի միւսն անցնելը գրեթէ անզգալի է :

Օրինակի համար, թատրոնի մէջ՝ ուր կ'երթաք անշուշտ յաճախ առանձին կամ ձեր դատեր հետ, — ես տեսած եմ անդ 13-14 ամեայ բազում աղջիկ- ներ — առողջաբանութիւնն ու բարոյականութիւնն այնչափ միացեալ են անդ որ անկարելի է զանա- զանել ի միմեանց :

Ուրեմն առողջութեան առաւել հակառակ ի՞նչ

կայ քան կշտապինդ ճաշէ մը ետքը փակուիլ սը-  
րահի մը մէջ, յորում քարիւղով վառուած հարիւր-  
աւոր զամբարներ եւ հարիւրաւոր անձինք իրենց  
չնչով կ'ապականեն եւ կը թունաւորեն անդ գըտ-  
նուած գոյզն օդը :

Լաւ համոզուա՞ծ էք թէ ձեր դստեր բարո-  
յականին օգտակար լինի, երբ ցուցուի նմա այն  
անգուսնելի կիրքն ու գձուութիւններ, որոյ յանկու-  
թիւն ունին մարդկան սիրտեր, եւ զորս հին ժա-  
մանակներէ հետէ թատերական խաղուց հեղինակ-  
ներ իրեւ զրութեան նիւթ կը գործածին, աղդե-  
ցութիւն տալու համար իրենց զրուածոց : Այդ հե-  
ղինակը թո՛ղ ծիծաղին կատակերգութեանց մէջ,  
թո՛ղ լան ողբերգութեանց մէջ, թո՛ղ պատմագրեն  
մեզ արձակ կամ ստանաւոր զրուածներով, թո՛ղ  
նկարագրեն մեզ զիւցազնի մը, արքայի մը, կայսեր  
մը, քաղաքացւոյ կամ մուրացկանի մը ամուսնա-  
կան եղկութիւնը եւ կամ սիրային անձկութիւննե-  
րը . աննշան բաներ են այդոքիկ, վասն զի երկու  
հազար տարիէ ի վեր միշտ այդպէս եղած են : Բայց  
ձեր դստեր մտաց համար յարմար ճարակ չեն այ-  
դոքիկ : Երբ նա կենաց իրականութեան մէջ թե-  
ւակոխէ, ներկայ պիտի լինի բոլորովին տարբեր  
տեսարամներու, որք յոյժ կը թիչ եւ յոյժ յուշիչ  
են, վասն զի իրականութիւն ունին :

Պիտի ըսէք ինձ թէ դուք զիդջի փափաք չէք  
ցուցած, եւ թէ առողջապահութեան պատճառաւ  
սստրէի մը կեանքը չէք կրնար կը ել, բայց ևս կը  
պատասխանեմ թէ ոչ ոք կարգելու ձեղ զուարթ  
կենցաղավարութենէ . ևս կ'ըսեմ ձեղ թէ կրնաք

երգել ու պարել ըստ ձեր հաճոյս, թէ առողջաբա-  
նութիւնն իսկ կը պատուիրէ ձեղ զայդոսիկ, վա-  
սըն զի մեր կենաց գործոնէութեան ներդաշնա-  
կութիւնը կը պահանջէ զայդոսիկ . սակայն մի՛ մոռ-  
նաք ձեր առողջութիւնը :

Այդու, ամէն ուղիներ պիտի բացուին ձեր  
առջեւ, եւ թէ բարենորոգումն զոր յայտնեցի այս  
գլխոյ սկիզբն, մեծ յառաջդիմութիւն պիտի ունե-  
նայ, եւ աղոր համար իսկ էր որ համարձակեցայ  
ներկայացունել ձեղ այդ նամակի կարեւոր մամն :

Ուրիշ խորհուրդ չեմ տար ձեղ, վասն զի բա-  
րոյախօսք աշխարհի ստեղծմանէ ի վեր բաւական  
խօսած են . բայց խորհուրդ կու տամ զգուշանալ  
յամենայնէ, որ վասարեր են ձեր զաւկին, եւ գըլ-  
խաւորապէս ուշ ննջելէ՝ ի՞նչ պատճառաւ որ ալ լի-  
նի, մամնաւորապէս այն ատեն, յորում նա հոգա-  
տար խնամոց եւ բացարձակ հանգստեան պէտք  
ունի :



ԳԱՐԱՅԻ Ձ.

ԿԱՆԽԱՀԱՍ ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆ

Անժխանի փորձով հաստատուած է թէ կա-  
նուխ ամուսնանալն ո՛չ միայն կ'առաւելու մահու  
պատճառներն, այլ միանգամայն կը նուազեցունէ  
կենաց բախտերը :

Այս ասացուածը կը պահանջէ մի լաւ բացա-

տրութիւն, եւ պիտի ջանամ տալ ձեզ զայն ըստ կարելոյն հասկնալի կերպով, համոզելու համար դժեզ յիշեալ ճշմարտութիւնն : Վիճակագրոց աշխատութիւններէն եւ մասնաւորապէս ԲԺ. Պէրթիւնի վիճակագրութիւններէն կը հաստատուի թէ 30-35 տարեկան ամուսին մը, նոյն տարիքն ունեցող ամուրիէն երկիցս առաւել բախտ ունի 10 տարի առաւել ապրելու :

« Ոչինչ նուազ ծանօթ, եւ կրնամ ըսել՝ ոչինչ առաւել զարմանալի է քան այս ուսումնասիրութեան ցուցած արդիւնքը, կը գրէ Պէրթիլոն : Անտարակոյս, հին ժամանակներէ ի վեր ճանչցուած է ամուսնութեան բազմազիմի ազդեցութիւնը, եւ մէկ երկու ամէ ի վեր Սկովախոյ եւ Գաղղիոյ մէջ, Լըկոյի ըրած քննութիւնները ցուցած են զարմանալի արդիւնք : Ի Հոլմնտա, պաշտօնական վիճակառոց գիտուն եւ եռանդուն տնօրէն ֆօն Պաում հէօլը առաջին անգամ ժողովեց կենաց ցուցակներն ըստ անձնական վիճակի, եւ յստակ կերպով ցըցուց առ այդ վերաբերեալ կարեւոր տարբերութիւնները : Բայց ո՛չ մէկ երկրի մէջ տարբերական արդիւնքն ա՛յնչափ բացորոշ, ա՛յնչափ հրահանգիչ չեն որչափ ի Գաղղիա :

« 40-45 տարեկան 10,000 ամուսնացեալ անձերէ կը մեռնին 955 . նոյնքանակ ամուրիներէ կը մեռնին 1,600 , եւ վերջապէս այդչափ այրիներէ կը մեռնին 1,889 հոգի :

« Այդ հասակի մէջ մեռելոց թիւն այրիներու համար գրեթէ կրկնին է ամուսնացելոց մեռելոց թուոյն : Ընդ մէջ 45-50 ամաց համեմատութիւնը

նոյնն է, եւ զարմանալի է որ այդ համեմատութիւն նոյնն է ի Գաղղիա, որպէս ի Հոլանտա եւ ի Պելճիա :

Ուրիշ կերպով բացատրեմք, որպէս զի դիւրմը բըռնելի լինի անոնց, որ այդ հաշուոց մէջ ունին նուազ վարդութիւն : « Երբ ի Գաղղիա այդ երեք կարդերէն միոյն, իմա՝ 30-35 տարեկան ամուսնացեալներէն վախճանելոց թիւը 100 եղած լինի, ամուրեաց վախճանելոց թիւը կը լինի 169 եւ այրիներունը՝ 284 :

Այս վիճակ պատճառ կը լինի, ԲԺ. Պէրթիւնի հետեւեալ դիտողութեան :

« Տարբեր երկրաց մէջ գտնուած այս համաձայնութիւնն, ամուսնացելոց նպաստաւոր եղող այս վախճանումը, ամուրեաց եւ այրեաց այս յարատեւ ամումն ապացոյց է ամուսնական միութեան մասնաւոր գերազանցութեան : Իրողութիւն մ'է այս որ արժանի է մեր կատարեալ նկատառման :

Արդարեւ այդ թիւեր արժանի են մեր լուրջ ուշագրութեան . այդ թիւեր կը ցուցնեն նաեւ թէ ամուսնութիւնը մեր կազմուածոյն կատարեալ բարգաւաճման տարեաց մէջ եղած ատեն կ'երաշխառութէ երկար կենցաղավարութիւն մը . այդ թիւեր կը ցուցնեն վերջապէս թէ 30 տարիքէն վեր 10,000 անձանց մէջէն պիտի մնան մէկ տարի ետքը 9,045 անձինք, եթէ ամուսնացեալ են . 84,00՝ եթէ լինին ամուրի, եւ 8,111՝ եթէ են այրի : Ուրեմն, ամուսնութիւնն այս տեսակէտով կենաց ապահովագրութեան տեսակ մը պայմանագիր է, զոր կը ստորագրին այր եւ կին :

Այժմ հակառակ յօդուած մը :

« 18-20 տարեկան երիտասարդի մը համար ալ ամուսնութիւնն ոչ թէ օգտակար, այլ մեծ վնաս, սոսկալի վտանգ մ'է : Այդ ատեն իբրեւ ամուրի՝ 14 է իւր մահը . իսկ ամուսնացեալ՝ այդ կը համի 100ի : Նոյնպէս, այն հասակին մէջ յորում պատանւոյ մը մահը 8 եւ 6,5 առ հարիւր լինի, գեռատի ամուսնացելոց համար կը բարձրանայ մինչ 64% :

« Այն երիտասարդք, որ կանուխ կ'ամուսնանան, իրենց տարեկան մահու բախտը 7 անգամ կը բաղմասատկեն, եւ 19 տարեկան հասակին մեջ եօթանասունամեայ ծերունոյ մը մահու հաւանականութիւնը կ'ունենան : »

Բայց ժամանակէ առաջ ամուսնանալու վտանգը միայն երիտասարդ արանց համար չէ . երիտասարդուհիք եւս ենթակայ են այդ կանխահաս միութեան սոսկալի հետեւանաց եւ իրենց ծաղիկ հասակի մէջ կը զոհուին :

« Գաղղիոյ մէջ 25 տարեկանէն վար եղող աղջկանց ամուսնութիւնն այնչափ պատճառ կը լինի մահուան, որ 15-20 ամեայ աղջկանց մէջ պատճանած վախճանմանց թիւն եթէ 100 լինի, նոյն տարիքն ունեցող կանանց համար, ի Գաղղիա եւ ի Պելճիա է 158 եւ ի Հոլանտա է 208 : »

Այս հաշիւները կրնան պատկանիլ երկու սեռից միանգամայն, եւ մեք կրնամք ըսել թէ երբ մայր մը այնչափ անխռնեմ լինի — չեմ ըսեր յանցաւոր, վասն զի իւր տգիտութիւնը կ'արդարացունէ զինքն — որ ամուսնացունէ իւր դուստը 20 ամեայ հասակէն առաջ, մոգական իմն դօրութեամբ իւր

գեռատի եւ կայտառ զաւակը եօթանամնամեայ պառաւի մը կերպարանափոխած կը լինի : Այդ մայրը կը մօտեցունէ իւր դուստը մահու այնչափ տարիներ, որ անջրպես է ընդ մէջ երիտասարդութեան եւ ծերութեան :

Կը հասկնամք այժմ ի վեր անդ լիշեալ չարագուշակ այլ ձշմարիտ ասացուածը թէ՝ կանուխ ամուսնանան ո՛չ միայն կ'առաւելու մահուան պատճառներն, այլ կը նուազեցունէ կենաց բախտերը :

Ապաքէն ամուսնութիւնն ոչ միայն պայմանագիր մ'է, որով տարբեր սեռերէ երկու էակք պարտաւոր կը լինին սիրակցիլ, օգնել իրարու, մասնակցիլ ինդի եւ վշտի, այլ այդ է կամ պարտ էր լինել պայմանագիր ծննդեան մարդկային նոր էակներու, որոց կենաց բախտերն իրենց ծնողաց տարիքէն, զիրքէն եւ միջոցներէն կախումն ունին :

Տեսնեմք այժմ ազդեցութիւնն՝ որ հօր եւ մօր յոյժ երիտասարդութիւնն ունի սերնդոց վրայ :

Աստ չեմք կրնար բազում եւ ճիշդ թուանշաններ տալ վերնոց պէս, վասն զի մէկ կողմանէ մահուան պատճառները կանոնաւորապէս ցուցուած չեն պաշտօնական վիճակաբրոց մէջ, եւ միւս կողմանէ, եթէ լինէին իսկ, կարելի չէր ցուցնել անդ, վախճանեալ տղայոց տարիքը :

Ի բաց առնլով այն մի քանի թուանշաններ, որք զիխաւորապէս անգղիացի հեղինակաց կը պարտիմք, կանխահաս ամուսնութեանց արդասիք եղող զաւակաց ծննդեան եւ մահուան վրայ ազդեցութիւն ունենալ կ'ենթալը մք ծնողաց յոյժ երիտասարդութիւնը . վասն զի վերոյիշեալ ուսումնասի-

բութեանց հետեւութիւններէն զատ , ի ձեռին ունիմք բազմաթիւ համեմատութիւններ , զորս կը դիտեմք յարաժամ : կենդանեաց վրայ :

Ուստիպորսքի կ'ըսէ . « սերական կանխահաս միացումն մարդկան որպէս եւ անասնոց եւ տընկոց համար մեծապէս վնասակար է . այդպիսի միւթիւնք վնաս կու տան իրենց արդեանց : »

Եւ քիչ մը հեռուն կը յաւելու .

« Մատաղատունկ ծառեր դիւրաւ կ'ոչնչանան , երբ չուտ ծաղկաւորին : Անասունք չեն ունենար ո՛չ այն մեծութիւնն ու կազմը՝ զոր կրնային ունենալ , երբ թոյլ տրուի իրենց ծննդագործութեան բնաղջման առաջին թելադրութեան հետեւելու : »

Ապա օրինակներ կու տայ զանազան տեսակներու եւ կ'ապացուցանէ թէ ձիոյ , կովու եւ այլոց ձագերն որպէս մեծ մասամբ կը կորնչին կամ կ'եղծանին եւ կը կազմեն խորթացեալ ցեղեր , եթէ իրենց ծնողներ չափահասութենէ առաջ ծնած լինին զիրենք :

Ուստիպորսքի կը յաւելու .

« Այն կանայք որ կանուխ կ'ամուսնանան , իրենց ամուսնութեան առաջին տարեաց մէջ յաճախ ամուլ կը մնան : կը ծնանին փոքրիկ տկար զաւակներ եւ վիժմանց կ'ենթարկին : »

Վերջապէս Բ. Ոօզինեօլ կը հաստատէ զայս դիտողութիւններ ա՛յն բազմաթիւ իրողութեամբք , որոց ականատես եղած է Ս. Ղաղարի մէջ եւ որք իգական սեռի կազմուածոյն կանխահաս գրգութեան ցաւալի արդիւնքները կը ցուցնեն :

Ահաւասիկ , կանխահաս՝ այսինքն առն համար

24 տարեկանէն առաջ , կնոջ համար 20էն առաջ՝ ամուսնութիւնց հաշուեկշիռն . այսինքն՝ մահու կարելիութիւնը կը կրկնապատկի , ծնողութիւնը կարի յոյժ կը վնասի եւ ծնեալ զաւակաց՝ խեղճ փոքրիկ երախայից՝ կենդանացումն կը տագնապի :

Բ. Պէրթիլոն կը հաշուէ թէ Գաղղիա այս պատճառաւ տարին 4,000 երիտասարդ կը կորուսանէ : Կ'ենթագրուի թէ գեռատի կանայք եւս հաւասար հարկ մը կը վճարեն մահուան . իւրաքանչիւր ամոլաց երկու զաւակ հաշուելով — որ կ'եղծանին եւ թշուառ կը լինին , մինչդեռ առոյդ ու առողջ պիտի լինէին երբ իրենց ծնողք անագան ամուսնացած լինէին — անձանց կորստեան ընդհանուր թիւը կը լինի 16,000 :

---

Այս վաւերական իրողութիւնք եւ ադոնց հետեւութիւնք պիտի ըսեն ձեզ , տիկին , թէ ե՞րբ պարտիք ամուսնացունել ձեր գուստը . պիտի ըզգուշացունեն զձեզ ո՛ր եւ իցէ կարեւոր քայլ մ'առնեէ , մինչեւ որ ձեր գուստը չըրացունէ իւր աճումը , մինչեւ որ չզօրացունէ իւր կազմուածը եւ մինչեւ որ չյաղթահարէ իւր աճման տարիներուն ամէն վտանգաց եւ խութերուն , որ էտ էակի մը համար ունին մեծ կարեւորութիւն : Դուք անձնական փորձառութեամբ գիտէք թէ կին մը քանի ծանր պարտաւորութիւններ ունի . թէ քանիօն փափուկ է ամուսնոյ կամ մօր մը կոչումն . Ուրեմն մի՛ թողուք որ ձեր գուստը լինի ամուսին եւ մայր , առանց կարող լինելու ամուսին եւ մայր ,

բառերու յատուկ նշանակութեամբ , այսինքն՝ այդ  
դեղեցիկ բայց ծանր կոչման կատարելապէս արժա-  
նի լինելէ առաջ :

Ա.'յապէս պարտիք ընել ո'չ միայն ձեր , այլ ձեր  
թոռան համար , մինչեւ հեռաւոր սերնդոց համար ,  
ամբողջ մարդկային ընկերութեան համար , վասն զի  
ձեր ձեռքն է տալ նմա օգտակար եւ առողջ կամ  
տկարաբնոյթ եւ հիւանդ էակ մը :

Աստ , կը հասնիմք մեր խնդրոյ վախճանին : Ի-  
ցիւ թէ հեղինակն յաջողած լինէր գրդոել ձեր ըդ-  
գուշութիւնը եւ համոզել զձեզ թէ ձեր դուստրը  
ուժեղ ու կորովի երիտասարդուհի մը ընելու հա-  
մար՝ մեծ խնամք եւ անդուլ ջանք պահանջելի են .  
յայսժամ եւեթ հասած կը լինիմք մեր նպատակին ,  
վասն զի մնացորդը ձեր պարտուց զգացման եւ  
մայրական սրտին վստահելով կը միմիթարուիմք :



8-19

0025775



0025774



0025773



